



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

347.7  
U - 66



32479  
U-69

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱՅ

ԿԱՄ

ՈՒՂԵՑՈՅՑ ՎԱՃՐԱԿԱՆԻ

ԵՒ

ԱՄԷՆ ԱՆՀԱՏԻ

Գ. Պ. Ե. Յ.

Փ. Ա. Ս. Ս. Բ. Ա. Ն.

ԿԱՐԱՎԵԶ ԽՈԼԱԽԵՆԻ

ԵՐԿՐՈՐԴ ԵԽ ՎԵՐՋԻՆ ՄԱՍ



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱ.Գ.Բ. Ա. ՄԻԵ.Ս.Ա.Բ.Ա.Ը

Սուլթան Համամ Փողոց, թիւ 14

1904

347.7

Ա-56  
116 Ար.

# ՈՒՂԵՑՈՅՑ

ՎԱԶԱՌԱԿԱՆԻ ԵՒ ԱՄԷՆ ԱՆՀԱՏԻ

340

1814-00

ԳՐԱԾ

7/11. 1922  
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՎԱՐԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

ԿԱՐԱՎԵՏ ՍՈԼԱԽԵԱՆ

մարգնակ և պերֆին ՄՈ.Ո  
576

ԵՐԿՐՈՐԴ ԵԽ ՎԵՐՁԻՆ ՄՈ.Ո



*Մարգարետ*

Կ. ՊՈՂԻՄ

ՏՊԱ.Գ.Բ. Կ. ՄԻՒ.Ս.Ս.Ս.Ո.Շ

Սուլթան Համամ Փողոց, թիւ 14

1904

01 AUG 2013

17453

38.157

01 MAR 2010

(Գնումատական Ա. Մասի առքին)

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ ՀԱՅՈՅ

Համար 13417

Կուսանդմուպողիս, 23 Մարտ 1903

ՄԵԾԱՊԱՏԻՒ ԿԱՐԱՊԵՏ ԷՅ. ԱՕԼԱԽԵՍՆ

ՓԱՍՏԱԲԴ

Մեծարգոյ Սիրելի,

«Վաճառականի մը Ուղեցոյցը» սացայ :  
Գեղեցիկ եւ օգտակար է աշխատութեանդ նպասկը, եւ բաւական պարզ եւ յասակ կազմութիւնն բացատրութիւնները : Մեր առեւտրական դասակարգը, մանևանդ անոնք որ օսար լեզով եղած զիրժերէն չեն կրնար օգտուիլ, պէսք է երախտագետ ըլլան Զեր աշխատութեան եւ գրասենեակէն անպակաս ընեն այդ Ուղեցոյցը :


Կը մաղրեմ որ շարունակութիւնն ալ շուտով լոյս տևանք : Ողջունիւ սիրոյ եւ օրհնութեամբ աղօրարար

Թ. Կ. Թ. ՄԱՆՈՒՔԻԱ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

ՕՐՄԱՆԵԱՆ

## ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

(Ա. Մասիմ առքիւ)



Ատենի մը ի վեր այնցախ վարժուած ենի դպրոցական  
առաս դասագրերու հրատարակութիւններ տեսնելու որ չա  
հաճելի սպառութիւն մը կը զգանի, երբ առիր կ'ունե-  
նենանի ողջունելու ուսանողներէ տարբեր դասակարգերու  
գործածութեան յատկացեալ երկասիրութեան մը դոյս տեսնելլ:

Այս կարգեն և Փատարան Կարապէտ էք. Սօլյուենի  
այս հրատարակութիւնը՝ Վաճառականի մը Ուղեցոյցը, որ  
իմշպէս անունն աղ յայտնի է, զիսառաբար վաճառա-  
կան դասակարգին ուղղուած է, դասակարգ մը՝ որ միշտ  
կարեւոր ու պատուաոր մեկ մասը կազմած է մեր հաս-  
րակութեան թէ՛ Օամ. երկիրներու մեջ եւ թէ՛ աշխարհի  
ունեկ կողմը որ Հայ գտնուած է:

Բայց Վաճառականի մը Ուղեցոյցը՝ անունն ըլրածուի  
ու ենդինակը նպասակ ունեցած ըլլայ նոյն իսկ վաճառա-  
կանութեան զիսութիւնը սորվեցնել, որ իր մասնազիտու-  
թենին դուրս է եւ մանաւանը այնպիսի համեստ հասորի  
մը սահմաններուն մեջ անփոփուելիք ուսում մը չէ: Վա-  
ճառականներու ուղեցոյց ըլլայու սահմանուած այդ զիրքը,  
ամէկի կարեւոր եւ աննամեց բաներ կը սորվեցնե  
յատակ, պարզ եւ ամենուն հասկնալի ոնով ու լեզուով:  
Իր փատարանական արուեստին՝ Սօլյուենի  
էք. վաճառականական Օրէլիններու ամենն կարեւորները,  
ամինածեցները ու գործածականները ձեռնահասորն ամ-

փոփած է այս հատորին մեջ, զոր իրեն ուղեցոյ բռնող վաճառական մը կատակապէս գիտակից կ'ըլլայ Օրենքի այն ամեն տաւարութեանց որոնք կիրառութիւն ունին վաճառականի մը բացած կամ իրեն դեմ բացուած դասի մը մեջ։ Աւելորդ է ըսել թէ վաճառական մը ինչպէս ուրիշ որեւէ անհատ, որչափ աւելի որոշակի գիտակ ըլլայ Օրենքի բոլոր այդ մանրամասնորիմներուն եւ ձեւակերպութիւններուն, որոնք ամբողջ գիտութիւն մը կը կազմեն, նոյնչափ վասահ կ'ըլլայ դասավարութեան առեն, կ'ուզէ ինը պատճեն առաջնորդութեան առաջնորդ համար, կ'ուզէ ուրիշի մը կողմէն իր դեմ բացուած դասի մը մեջ ինեզինքը պաշտպանելու հարկին մեջ զժոնի։ Իրաւ, գիտառաբարար վաստաբանի զործ է այդ, եւ խիս հազուադես և տեսնել վաճառական մը որ իր դասը ինք անձամբ վարէ փոխանակ վաստաբանի յանձնելու, բայց չէ որ ինքն ալ գիտակցութիւն կ'ունենայ զործին դարձուածքներուն եւ Օրենքին երբուրիւններուն որով կոյրզկուրայն հետեւած չ'ըլլար վաստաբանին առեն խօսերուն, որոնք որդան ալ անկեղծ եւ իրաւացի ըլլան, վերջապէս առանց գիտակից համոզնան և որպիսի ընդունուին դասին ժիրոցմէն, երեւ ան ալ արդէն բախանցած ըլլայ Օրենքներու ոգույն ու կազմութեանը։ Օրինակի համար, ո՞չ ապաբէն այն մարդը առանց խարուելու եւ աւելի շահաւոր կերպով շինած կ'ըլլայ իր տունը, որ ձարտարապէտութեան կը հասկնայ եւ բոլորովին կուրաբար չի վասահիր ձարտարապէտին որուն կը յանձնէ իր առն շինութիւնը։ Այսպէս չէ նաև միքէ ամեն առեւսներու մասին ալ։


Բայց ամենին աւելի անհրաժեշտ է այս պայմանը առեւսական դասավարութեանց մեջ, որոնք շատ անզամ մասն կ'ընդունի մը կը դառնամ ենթականերուն համար։

Եւ երբեմն առեւսած սխալ բայլ մը կամ Օրենքի անզիսկցութեան ծնունդ առեւս վարանում մը կործանում առաջ կը բերէ, ուսից վերականգնի այլուս անհնատ կ'ըլլայ։

Արդ, Վաճառականի մը Ուղեցոյցը այս բանկազին ծառայութիւնն է որ կը մատուցան բոլոր վաճառականներուն մասնաւորապէս եւ ամեն անհատ ընդհանրապէս։

Այս կարեւոր երկը կուզայ բացնել խիս զզակի պական մը մեր գրեսական արտադրութեանց մեջ։ Կ'արձէ որ ամեն անհատ, ըլլայ վաճառական կամ ո՞չ, օրինակ մը ունենայ իր ձեռքը։

#### Մ. ՆԱԹԱՆԵԱՆ



## ՅԱՌԱՋԱԲՈՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԻ

Մարդոց օժուած անհաւասար ձիբերն ու կազմութիւնները եւ անոնց ապրուսի բազմակողմանի պէտքերը՝ ստիպած են մարդը իրարու նետ փոխադարձ կապակցութեամբ եւ հաւաքարար ապրիլ. այս հաւաքան ընկերականութեան մեջ ապրող իրավանչիւր անհատը մարդկութեան հակայ մեմնան դարձնող նուազ կամ առաւել պատճեններով որակուած մի անդամն է. որոյ իրավանչիւրը իրարու հանդիպ իրենց յարաբերական պարտ ու իրաւունեներն ունին :

Մարդոց հաննար՝ փոխադարձնութեան սոյն կապը տեսներով չեր կրնար ձգել որ սոյն ամենի ընկերականութիւնը սոսկ ընական թելադրութիւններով կ'առավարուեր. եւ իրավանչիւր անհաս իր կամֆին մեջ ազատ ու անշատ վարուեր, վասնզի բնուրինը բերադրիչ ու մարդուն կամքն ալ բնահան ըլլալու պահառաւ անկանոնութիւն պիտի ժիրեր ու մարդ իր գոյութիւնը ուրիշի կորուսի մեջ պիտի փնտուեր. որով կեանի, ինչի, ու պատոյ ապահովութիւնը պիտի ջնջուեր. աշխատութիւնը պիտի լետախուսեր, ընտանեկան կազմակերպութիւնը պիտի հայխայեր. անումը ու զարգացումը պիտի իյնար, ու միով բանիւ ընկերականութեան կապը պիտի բեկաներ ու մարդկութիւնը անբանութեան պիտի մատնուեր: Այս պատճառաւ հաննար Օրենքի մը պէտքն յդացաւ, Օրենք մը՝ իրավանչիւր

անհատի իրաւանց սահմանը որուելու, Օրենք մը՝ աշխատութիւնը պարտաւորիչ ընելու, Օրենք մը՝ մարդ դեպի գիտութիւն ու զարգացում առաջնորդելու:

Այս Օրենքը ոչ քէ միայն առիքը եղաւ ընկերականութիւնը զիրար յօդելու եւ զայն գործի եւ զարգացման ապարեզի մեջ դնելու, այլ եւ գիտակցութեան շափող մը բացաւ մարդուն առջին դեպի ի իր հանգրուան՝ ցուցնելու քէ ուրեկ զոյացած է ինք եւ ուր պիտի յանզի ինք:

Ուրեմն Օրենքը իր ընդարձակ առումով, գիտութիւն մըն է մեզի սորվեցնող, քէ ի՞նչ է գործելուն նպատակը, վարուելուն եղանակը, եւ ապրելուն կերպը եւ վերջապես ինչի մարդկութեան պայմանը :

Հետեւապես մարդ՝ ընկերականութեան քէ որ դասակարգին ալ որ պատկանի, իր գտնուած դրից համեմատ՝ պէտք է զիտայ կեանքի գերբնական եւ դրական Օրենքներ եւ միշտ առ այն ուղղէ իր ընթացքին նաև նաև կերպ. որպէս զի կարենայիրկուիլ խոնդի տանջանեներէ, ու նիւրական եւ բարոյական բազմարիւ վտանգներէ:

Մարդոց կրած վճառուց պատճառներու վրայ յետախոյզ ակնարկ մը նետած պարագային՝ պիտի տեսնեն որ, երե անոնց մեկ մասը ընական արկածներու հետեւանեներէ բղխած է, եւ երե մեկ մասն ալ գործողին այդ գործի մեջ ունեցած անտամարդութենեն ծագած է, սակայն անդին ամենեն կարեւոր մասը Օրենք չը զիտալու յոռի նետեւանեներէ բղխած է. նետեւանք մը որ աւելի կսկծեցուցիչ է նաև այն ընական նետեւանեներ, որոնք հազուադեպ պարագաներու մեջ եւ եր կը պատահին, իսկ անիկայ մեր ամենօրեայ գործունութեանց մեջ յանախադեպ կրկնուելուն պատճառաւ, աւելի աղետաբեր է եւ զոր կոչուած է զմեզ մեր ընդ-

գրեկած ասպարեզի մէջ մեզի միւս կամ դեպ ի եւ բա-  
շելու եւ կամ մեր քեւեն բանելով մեզի դեպ ի վճառ  
աւելի վազք մը տարու:

Բնական արկածներու առջեւ, մարդկային միտքը  
թէպէտեւ անբաւական է պատուար մը բաւել. բայց ան-  
բնական վճառներու առջեւ կարող է բումբ մը սնկել,  
պայմանաւ որ նախապէս գիտակ ըլլայ թէ ոռպիսի  
շարժաւիքներէ կրնայ զայ այդ վճառը, այդ ալ իր  
գործի Օրէնքը գիտնալով եւ եր կրնայ ըլլայ:

Դործնական հրապարակի մէջ թէպէտեւ ամենեն ա-  
ւելի ուղղամտուրիւն եւ փոխադարձ վսահուրիւն պէտ  
է. բայց միքէ՞ մարդուն առջեւ ենողներէն ամենեն ալ  
ուղղամիտներ եւ վսահելիներ կ'ըլլան: Եւ եր ուղղա-  
մրտի մը հանդեպ անուղղամիտ մը ելլէ, այն պարագա-  
յին ի՞նչ պիտի ընէ ուղղամիտը. ո՞չ ապաէն իր յափր-  
տակուած իրաւունքը ձեռք բերելու համար Օրէնքի պատ-  
պանուրեան պիտի դիմէ եւ երէ ձգէ որ ամեն ո՛վ ա-  
նուղղուրեամբ կապտեն իր շահերը. արդ այլեւս ի՞նչ  
ինչպէս պիտի կարենայ իր ուղղամտուրիւնը պահել ու-  
րիշի մը հանդեպ, անա պարագայ մը որ Օրէնք գիտնա-  
լու պէտք զգալի կը դարձնէ մեզ, թէ ըլլայ մեր ուղ-  
ղամտուրեան գյուրիւնքը պահպանելու պարագային առ-  
րիւ, եւ թէ ըլլայ մեր շահը պատշաճնելու գործին մէջ:  
Առեւուրի մէջ բնական է որ, ոչ ո՛վ կուզէ խաբուիլ,  
բայց խիստէն չը խաբուելու համար միայն փափաքը  
բաւական չէ, այլ պէտք է որ մօտեն գիտակ ըլլայ իր  
զնած ապրանքի եւ կամ շինել տուած գործին խիստ-  
կան արժեքին, ոռպէս զի անոր համեմատ փառուի. ա-  
պա թէ ոչ այդ վսահուրիւնքը կատարեալ չի կրնար ըլ-  
լալ. զորօնակ՝ մարդ մը փաստաբնի մը դատ կը

յանձննէ. փաստաբանը թերեւս զայն կորսընցնէ, դա  
յանձնողը այդ առքի փաստաբնին վրայ կրնայ կաս-  
կածիլ. մինչդեռ փաստաբն կատարեալ ուղղամտու-  
րեամբ պատշաճնեած է այդ դատը. բայց դատին տե-  
րը երբ Օրէնքի հմտուրիւններ չունի, միւս ինքնին ի-  
րաւանց տեր երեւակայելով այդ կորուսը կը վերագրէ  
կամ փաստաբնի անկարողուրեան եւ կամ անոր ա-  
նուղղամտուրեան. փաստաբն որչափ նկրտի զայն հա-  
մոզել, բայց թիւր եղած պիտի ըլլայ այդ վսահուրիւն  
զի անգիտաբար է, այլ կատարեալ վսահուրիւն այն  
պարագային մէջ կը գոյանայ, երբ գործին տերն ալ թիչ  
թէ տա գիտակ ըլլայ այդ գործին օրինաց:

Այս ըսելով չենք ուզեմ ըսել թէ ամեն անհատ մա-  
սագէտի մը չափ պէտք է օրէնսգէտ ըլլայ, բայց գիրքին  
պարունակուրեանց չափ Օրէնքներ անհրաժեշտ է որ գի-  
տնայ, թիւեկ գտնուած պարագային մարդ մի՞րէ պարտաւոր  
չէ իր կեամբի առողջապահական պայմանները գիտնալ.  
Թիւեկը իր տեղն ունի, առողջապահուրիւնը իր տեղ:

Յայտնի է որ փաստաբն մը ամեն գործի մէջ չի  
կրնար գործիտրոց ականջին փակչած մենար մը ըլլալ,  
այլ իր գծած ուղղուրիւնը անոր ամենօրեալ գործոց  
մէջ իբրև ուղեցոյց կրնայ ծառայել:

Թէպէտեւ ընորհիւ ՎԵՀ. ՍՈՒԼԹԱՆ Ա.ՊՏԻՒԽ. ՀԱՄԻՑ  
Բ. ԽԱՆ ՂԱԶԻ ԿԱՅՍԵՐ, Օրէնքը ժողովրդեան դիւրա-  
մաչելի ըլլալու համար պէտք եղած միջոցները չէ  
խնայուած, բայց Օրէնքը գլխաւորապէս օսար լեզուով  
ըլլալուն պատճառաւու մէն ո՛վ ի վիճակի չէ զայն հաս-  
կընալու, եւ կամ թէ ի վիճակի եղած պարագային՝ այդ  
ընդարձակածաւոլ հատուններէն իր պահանջած Օրէնքը  
գտնել եւ իր գործին պատշաճնեցնելու մէջ խիստ դուռա-

րութիւն կը կրէ. իսկ մենք մեր պատօնի քերմանք եւ փորձով տեսնելով քէ անոնց ո՞ր կետերը ամենօրեայ գործառնութեան պէտք են, զանոնք իրենց բնական խոռութեան ձեւին մէջ տաելով. եւ առանց անոնց իմաստին մէջ փոփոխութիւն մը ներմուծելու, զանացինք հրահանգի մը ձեւով ժիշ ծաւալի մէջ Շան պատկեցնելու նպատակաւ սոյն Ուղեցոյցին երկրորդ մասը պատրասելով յարգոյ հասարակութեան ընծայել:

Ուղեցոյցին Ա. մասին քեպետեւ «Վաճառականի մը Ուղեցոյց» անունը տուած եմ, սակայն անոր կարեւոր մասը միայն վաճառականութեան կը վերաբերի. իսկ մնացեալ մասը ամեն դասակարգի յատուկ է. որուն գտած ընդունելութենին հաջալերեալ, այս. անգամ Բ. մասը բոլորովին ընդհանուրի վերածեցի, իր մէջ ամփոփելով Օսմ. Օրինաց ընդհանուր համառօսութիւնը. որով մարդ մը այս երկու օրինակը ունենալով՝ ունեցած կ'ըլլայ ամբողջ Օրինաց հաւաքածոյ մը :

Կ. ՍՈՒԱԽԵԱՆ

Վ. Ա. Ճ. Ա. Ա. Կ. Ա. Ն. Ի Մ Ը

Ո Ւ Ղ Ե Ց Ո Յ Ց Ց Ը

Զ.

Յ Ո Ղ Ա Յ Ի Ն Գ Ո Ր Ծ Ե Ր

(Արագի մէսէլէսի )

Օսմ. Երկրի հողերը հինգ կարգի կը բաժնուին.  
Ա. Հասարակութեան բացարձակ տէր եղած միլֆ հողեր  
(արազիի մէմլիւթէ) : Բ. Պետական հողեր (արազիի հիրիւթէ) : Գ. Բարեկապշտական հաստատութեանց վերապատկան հողեր (արազիի մէվգութէ) : Դ. Հասարակութեան պէտքին համար ձգուած տեղեր (արազիի մէրութէ) : Ե. Խոպան եւ անմչակ հողեր (արազիի մէլլար) :

Ա. Հասարակութեան տէր եղած գեամնները (արազիի մէմլիւթէ) այն հողերն են, որոնց տէրերը՝ զուտ միլֆի մը պէս, ուղած չէնք կը չինեն, ուղած մարդուն կը ծախեն ու կը նուիրեն, եւ ուղած օրինաւոր բանը կրնան ընել անոր վրայ, եւ յետ մահուան շարժական ապրանքներու օրինօք, ժառանգորդներու վրայ կը բաժնուի. Այս կերպ արտերը չորս տեսակ են. Ա. Գիւղերու եւ քաղաքներու մէջ գտնուած, եւ շինութիւններէ գուրս ձայն մը համնելու չափ հեռաւորութեամբ (քերեմէի սէֆինէ) եղող շրջակայ արտերը, (որոնք ըստ տեղական սովորութեան գափու բարլասի կը-

ուին) : Բ . Ի հսումն պետական հողերէն զատուելով իբրեւ միլք , անհատներու տրուած հողերը : Գ . Տասանորդական տուրքի կապուած արտերը (արազիի հօփրիթեկ) : Դ . Հարկատու արտեր (արազիի խարանիեկ) :

Բ . Պետական հողերը (արազիի եմիրիեկ) անոնք են՝ որոնց կալուածական իրաւունքը (րեքէպէսի զարի) Տէրութեան կը պատկանի , բայց գործածութիւնը ժողովրդեան ձգուած է :

Գ . Բարեկալաշտական հաստատութեանց վերապատկան հողերը (արազիի մելզութեկ) անոնք են . Ա.) Որոնք նախապէս միլք եղած են՝ բայց վերջէն անհատի մը կողմանէ չծախուելով պայմանաւ , բարեկալաշտական հաստատութեան մը նուիրուած է , իսկ գործածութեան իրանունքը հասարակութեան ձգուած է : (Հասարակութիւնը այս գործածութեան փոխարէն իրը վարձք , տարեկան ինարէ անունով տուրք մը կը վճարէ պատկանած վազքին) : Բ) Կառավարութեան պետական գետիններէն մաս մը զատելով ո եւ է բարեկալաշտական հաստատութեան մը նուիրուած գետիններ են , որոնք հասարակութիւն կ'առնէ կը ծախէ , կը մշակէ եւ արգիւնքը կը ստանայ , եւ վարձու կուտայ վարձքը կ'առնէ . յետ մահուան իր ժառանգորդներուն կը մնայ , իսկ եթէ ժառանգորդ չունենայ մահիլիւ կ'ըլլայ :

Գ . Հասարակաց տեղեր (արազիի մերըութեկ) անոնք են , որոնք ընդհանուր ժողովրդեան հաւասարապէս գործածելու համար ձգուած են , զոր օրինակ ճամբաներ , հրապարակային տեղեր , վաճառատեղիններ (բազար վէ բանայիր մահալիկի) , արօտատեղիններ , անտառներ եւ ասոնց նման տեղերը :

Ե . Խոպան գետիններ (արազիի մելզար) գիւղերէ առաւել մէկ ժամ հեռաւորութիւնէ անդին գտնուած

անմշակ տեղերը եւ ոչոքի տիրապետութեան ներքեւ գտնուած լեռներ , բլուրներ , ապառաժներ , եւայլ գետներն են :

Անհատներու պատկանած մարգագետիններու (չալիրիկ) խոտերը , ինչպէս նաեւ արտ մը հանգստանալու համար անմշակ ձգուած միջոցին՝ բուսած ինքնարոյս խոտերը իրենց տիրոջ կը պատկանի :

Արտի մը բաժնետէրերէն մէկը եթէ ուզէ արտը բաժնել , Հողային գործոց պաշտօնէութեան (արազի մեմուրինէ) պէտք է դիմէ . պաշտօնեան կը նայի , եթէ արտը մեծ է եւ քանի մը մասի բաժնուած պարագային անոնց իւրաքանչիւր մասը դարձեալ գործածելի կրնայ ըլլալ , զայն կը բաժնէ . իսկ եթէ ոչ , կը ձգէ որ ըստ առաջնոյն գործածեն :

Առանց հողային պաշտօնէի ներկայութեան՝ անհատներու մէջ բաժնուած բաժնումները անվաւեր են :

Մէկը եթէ ուրիշի արտը տասը տարի առանց վէճի տիրապետէ (պիլա նիզա քասարը և էկրս) անոր տէր կ'ըլլայ (հազգը գարաց զազանիր) : Բայց եթէ այդ տասը տարուան մէջ գատավարութիւն տեղի ունեցեր է եւ կամ տէրը անչափահան (սաղիր) , խենթ (մեննուն) , ցնորած (մաքուն) մէկն է , այն ատեն տաս տարիէն աւելի ալ անցնի , տէր չի կրնար ըլլալ :

Կառավարութեան կողմանէ գաղթականութիւն հաստատուած գետիններու մասին՝ մինչ երկու տարի առարկութիւն մը լսելի կ'ըլլայ , անկէ վերջ ալ եւս լսելի չըլլար :

Գրաւուած գետին մը երբ դատավարութեամբ ետ առնուի , գրաւուած ժամանակի մէջ գործածուած ըլլալուն համար , գրաւող անձէն վարձք չի կրնար պահանջուիլ :

Յանիրաւի գրաւուած արտ մը դատավարութեամբ  
եւ առնուած միջոցին, եթէ ցանուած է եւ ցանքն ալ  
բաւական բարձրացած է, արտին բուն տէրը կրնայ զայն  
չնչել տալ (գալ էսէպիլիր): Իսկ եթէ դեռ բուսած չէ,  
կրնայ հունտին միայն արժէքը վճարելով ցանքը իւրա-  
ցնել:

Վարձու տրուած արտ մը՝ վարձկալը ենթադրենք՝  
թէ տաս տարիէն աւելի ալ մշակած ըլլայ, անոր տէր  
չի կրնար ըլլալ:

Արտի մը տէր՝ առանց արագի մեմուրէն արտօնու-  
թիւն ստանալու, իր արտին վրայ ծառ, տունկ եւ որ-  
թատունկ չի կրնար տնկել, եւ չէնք ալ չի կրնար չի-  
նել. եթէ տնկէ կամ չինէ՝ մինչ երեք տարի, յիշեալ  
պաշտօնէութիւնը՝ կրնայ զայն արմատախիլ ընել տալ.  
բայց երեք տարիէն վերջ՝ այլ եւս չի կրնար: Արտի մը  
վրայ տնկուած ծառերը, տունկերը եւ խաղողի թու-  
փերը պաշտօնէի արտօնութեամբ ըլլայ թէ ո՛չ, արտին  
ենթակայ չեն ըլլար, այլ տիրոջ ստացուածքը (միլի)  
կ'ըլլան:

Սակայն ինքնարոյս ծառերը արտին ենթակայ են:

Առանց հողային պաշտօնէի (արագի մեմուրի) ար-  
տօնութեան՝ ոչ ոք իր արտին վրայ բնակութեան հա-  
մար չէնք չի կրնար չինել, սակայն արտի եւ կիսդանի-  
ներու յատուկ ախոռ, յարդանոց եւ ասոր նման չէնք  
մը կրնայ չինել:

Արտի մը վրայ թաղ մը հաստատելու համար՝ ան-  
պատճառ կայսերական բարձ. Հրաման (իրատի Սկնիիկ)  
պէտք է ստանալ:

\* \* \*

### ՊԽՑԱՍՆԱ Ա.ՐՑԵՐՈՒ ԾԱ.ԽՈՒՄԸ

(Արագի էմիրիէնին Ժերաղի)

Հողի մը տէր՝ իր հողը արագի մերուրի արտօնու-  
թեամբ թէ ըլլայ փոխարինութեամբ (պէտի իիկ) եւ թէ  
ըլլայ առանց փոխարինութեան (մէննանէն) իր ուղած  
մարդուն կրնայ ծախել: Բայց առանց պաշտօնէի ար-  
տօնութեան տեղի ունեցած առուծախը վաւերական  
չ'ըլլար:

Նոյնպէս արտերու իրարու հետ եղած փոխանակու-  
թիւնը՝ (միւլատէկ) առանց պաշտօնէի արտօնութեան  
անվաւեր է:

Մարդ մը իր արտը ձրիապէս (մէննանէն) ծախելէն  
վերջ՝ այլ եւս գին պահանջելու իրաւունք չունենար.  
Բնչպէս նաեւ ետ չի կրնար պահանջել:

Բայց եթէ գին մը որոշելով ծախած է, բայց վեր-  
ջէն արժէքը ստացած չէ, այն պարագային կրնայ ար-  
ժէքը պահանջել:

Բաժնընկերով խառն եղած գետինի մը տէր՝ (հիսէի  
ժայիեկիլի) առանց իր ընկերի հաւանութեան՝ իր բաժինը  
ուրիշի չի կրնար ծախել: Եթէ ծախած է, իր բաժնընկեր  
մինչ հինգ տարի նոյն գետինին արժէքը վճարելով՝ գնո-  
ղէն կրնայ ետ առնել. սակայն եթէ ժամանակին իրեն  
առաջարկած է, բայց նա մերժած է գնել, այն ատեն  
այլ եւս պահանջելու իրաւունք չունենար:

Գետինի մը՝ մէկ քանի անհաւասար բաժնընկերներ  
եղած ատեն, անոնցմէ մէկը եթէ իր բաժինը ծախէ,  
միւս ընկերներ ոչ թէ բաժնի համեմատութեամբ, այլ  
անձի հաւասարութեամբ կրնան գնել:

Գետինի վրայի ծառերը եւ տունկերը ուրիշի մը եւ  
գետինը ուրիշ մէկու մը պատկանած միջոցին, գետինի

տէր առանց ծառերու եւ տունկի տիրոջ հաւանութիւնս ստանալու, իր գետինը չի կրնար ուրիշի մը ծախել, եթէ ծախէ, ծառերու տէր՝ մինչ 10 տարի կրնայ արժէքը վճարելով գետինը յետո կոչել:

Գիւղի մը սահմանի մէջ գտնուած գետին մը՝ օտար գիւղացիի մը ծախուած ատեն, եթէ նոյն արտի պատկանած գիւղէն արտի կարօտ մէկն ելլէ եւ այն արտը գնել ուղէ, անոր կը տրուի, միւս գիւղացիին չի տրուիր. իսկ եթէ ծախուած է, մինչ մէկ տարի կրնայ յետո կոչուիլ:

Գետինները ընդհանրապէս սահման յիշելով կը ծախուին, եթէ սահմանի հետ չափն ալ յիշուած է եւ ի վերջոյ սահմանին համապատասխանէ, բայց չափին չի համապատասխանէ, այս չափին կարեւորութիւն չըլլալով առուծախար չի կրնար ջնջուիլ.

Անչափահաններու (սաղիր), խենթերու (մեննուն) եւ ցնորածներու (մարուն) հողերը չի կրնար ծախուիլ. սակայն անոնց ի նպաստ խնամակալներու միջոցաւ հողեր կրնայ գնուիլ:

Անչափահաններու հողերը թէ իրենց ապրուստին համար եւ թէ հանգուցեալէն մնացած պարտքին համար չի կրնար ծախուիլ. եթէ իրենց խնամակալներ ծախած են, այս առուծախը անվաւեր ըլլալով, որբ չափահասութեան տարիքին (15 տարիք) հասնելէն մինչ տաս տարի, կրնայ զայն յետո կոչել:

Բայց եթէ որբին եւ կամ խենթին ժառանգութիւն մնացած արտերու վրայ ծառ, տունկ եւ որթատունկ կայ, իրենց խնամակալներու միջոցաւ ծառեր եւ տունկեր կրնան ծախուիլ եւ ծառերուն հետեւելով արտն ալ կրնայ ծախուիլ:

\* \* \*

### Ա.ՐՏԵՐՈՒ Ժ.Ս.ՌԱ.ՆԳՈՒԹ.ԻՒՆ

(Արագիի Էմբիենեին Շերադի)

Ղետական (արագի Էմբիենեի) եւ վագրք հողերէն (արագիի մէկուն տէրը եթէ մեռնի, իրեն վրայ գտնուած հողերը մանչ եւ աղջիկ զաւակներուն հաւասար կը մնայ: Բ. եթէ յիշեալներ չկան, հանգուցելոյն մանչ եւ աղջիկ թոռներուն կը մնայ հաւասարապէս: Գ. եթէ յիշեալ ժառանգներ ալ չկան, հօր եւ մօր կը մնայ հաւասարապէս: Դ. եթէ անոնք ալ չկան, հօրէ մէկ եղբարց կը մնայ: Ե. եթէ անոնք ալ չկան հօրէ մէկ քոյրերուն կը մնայ: Զ. եթէ անոնք ալ չկան, մօրէ մէկ քոյրերուն կը մնայ: Ը. եթէ անոնք ալ չկան, էրիկէն կնոջ եւ կնոջմէն էրկան կը մնայ. վերոյիշեալ ժառանգութներէն առաջին կարգ ողջ եղած միջոցին երկրորդ կարգ երկրորդ կարգ ողջ եղած միջոցին երրորդ կարգ եւ այսպէս յաջորդաբար ժառանգութիւն չեն կրնար ընդունիլ:

Ժառանգութներէն մէկը եթէ անյայտ եղած է, անոր բաժինը իւր ժառանգութներուն կը տրուի. եւ եթէ մինչ երեք տարի ինքը երեւան ելլէ ետ կրնայ պահանձնել:

\* \* \*

### Ա.Ն.Ժ.Ս.ՌԱ.ՆԳ. ՀՈՂԵՐԸ

(Արագիի Էմբիենեին մահիւլարը)

Անժառանգ մեռնողի մը հողը Բարձ. Կառավարութիւն արժած գինով՝ նախ այդ արտի վրայ շէնք կամ ժառատունկ ունեցողին (հազգը բափու սահրպինէ) կա-

ուաշարկէ գնել : Երկրորդ այդ արտին հետ կապակցեալ առնչութիւն ունեցողին (խալիդէ) կ'առաջարկէ : Երրորդ գիւղի ժողովուրդէն արտի կարօտութիւն ունեցողին կ'առաջարկէ : Չորրորդ զինուորական ծառայութիւններէ վերադարցողներուն կ'առաջարկէ : Հինգերրորդ եթէ վերոյիշեալ առաւելութեան իրաւունք ունեցող անձերէ եւ ոչ մին չըլլայ եւ կամ թէ չուզէ գնել , մահիւլ կ'ըլլայ եւ այն ատեն աճուրդի հանուելով ուղղներուն կը ծախէ :

Հողի մը տէր՝ առանց բանաւոր պատճառի մը , երբ երեք տարի արտը չը ցանէ եւ չըմշակէ , անոր տիրապետութեան իրաւունքէ կը զրկուի , եւ կառավարութիւն զայն անոր ձեռքէն առնելով՝ ուրիշներուն կը ծախէ . բացառութիւն ըլլալով՝ եթէ արտին տէրը անչափահաս (աալիր) , խենթ (մենուն) եւ ցնորած (մարտոն) է , խընամակալ ունենան թէ ո՛չ , եւ կամ թէ արտը չուր կոխած է եւ կամ թէ արտը տկարոյդ ըլլալուն պատճառաւ աւելի երկար ատեն հանգչեցնել պէտք ըլլայ , այն ատեն արտին տէր՝ տիրապետութիւնէ չի զրկուի :

Հեռու երկիր գանուող հողատէր մը՝ եթէ իր արտը մէկու մը չյանձնէ որ մշակէ , մինչ երեք տարի տիրապետութիւնէ կը զրկուի :

Գետական հողերու վրայ շինուած ջաղացք , ախոռ , գոմ եւ այլ չէնքեր փլչելէն եւ կամ թէ անոնց վրայ տնկուած ծառատունիներ չորնալէն եւ հետքերնին ջընջուելէն յետոյ , հողին տէր եթէ կրկին չը շինէ եւ կամ ծառ չը տնկէ , տիրապետութիւնէ կը զրկուի . բացառութիւն ըլլալով՝ եթէ այս գետիններ ժառանգութիւնէ մընացած են եւ ժառանգորդներ գետնին տուրքը շարունակ վճարած են , ցմիշտ անոր տէր կը մնան :

Ինչպէս նաեւ մարգագետիններու եւ արօտատեղի-

ներու տէրեր՝ եթէ մինչ երեք տարի չը տիրապետեն , ալ եւս տիրապետութիւն չին կրնար ընել :

\* \* \*

### ՀԱՍՏԱՏՈՒԹԵՍՆ ԶԳՈՒՑՎԱ ՀՈՂԵՐ

(Արագիի մէքութէ)

Ժամանակաւ գիւղի մը եւ կամ քաղաքի մը ժողովրդեան պէտքին համար յատկացած անտառ մը , անոնց կը պատկանի , միայն այն ժողովուրդը կրնայ անկէ օգտուիլ :

Հասարակութեան յատկացած ճամբաներու վրայ՝ ո՛չ ոք չէնք շինելու եւ ծառ տնկելու իրաւունք չունի :

Սկիզբէն ի վեր գիւղերու համար յատկացուած մակաղատեղիները , արօտատեղիները , կալատեղիները , եւ այլ հրապարակները , եւ քաղաքի մէջ գտնուած հրապարակները (նաստէ) առեւտուրի տեղերը , գարճեալ անոնց պատկանելով , ոչ կ'առնուի , ոչ կը ծախուի եւ ոչ ալ մէկու մը կալուած կ'ըլլայ :

Գիւղի մը յատկացած արօտատեղին մէջ՝ միայն այն գիւղի ոչխարներ կարածեն , ուրիշ գիւղի մը ոչխարները չեն կրնար արածեցուիլ :

Գիւղի մը արօտատեղիները , երբ հազիւ թէ գիւղի կենդանիներուն կը բաւականանան , նոյն գիւղացիներէն ուրանք դուրսէն ստակով կամ առանց ստակի կենդանիներ չեն կրնար բերել արածեցնել :

\* \* \*

ԽՈՂԱՆ ԳԵՏՏԻՒՆԵՐ

(Արագիի մէվար)

Խողան հողերը՝ սկիզբէն ի վեր ո՛չ ոքի յատկացած  
եւ այսօր տակաւին անտէր մնացած գետիններ, ապա-  
ռաժմներ, լեռներ եւ սարերն են, որոնք հասարակու-  
թեան պատկանելով ամէն ոք անխտիր կերպով անոր  
քարէն, փայտէն, խոսէն եւ ջուրէն կրնայ գործածել,  
եւ արագի մեմուրի արտօնութեամբ արտի վերածելով  
կրնայ իւրացնել :

\* \*

ԶԱՆԱՑԱՆՔ

Գետական գետիններու (արագիի հմիրիկ) մէկին  
մէջ գտնուած ոեւէ տեսակ հանք մը, բոլորովին կառա-  
վարութեան կը պատկանի. գետնի տէր միայն արտին  
գինը պահանջելու իրաւոնք ունի :

Խողան գետիններու եւ հասարակութեան ձգուած  
տեղերու մէջ (արագիի մերութէնէ) գտնուած հանքե-  
րէն ոչ ակիրիւլ մալին եւ մնացեալն ալ գտնողներուն  
կը պատկանի :

Միլք գետիններու մէջ գտնուած հանքերը՝ բացար-  
ձականիս կալուածին տիրոջ կը պատկանի :

ՃԱՆԱԿԱՆ ԳՈՒԹԻՒՆԵՐ ԶԲԱՌԱ ՊԱՏՃԱՌԱՆՆԵՐ

Ով որ իր ազգականը սպաննէ, անկէ յաջորդելիք  
ժառանգութենէ կը զրկուի :

Իսլամի մը արտը ոչ իսլամ ժառանգորդաց, եւ ոչ  
իսլամի մը արտը իսլամ ժառանգորդաց չ'անցնիր (ին-  
քիգալ երմէզ), ինչպէս նաեւ նպաստաւոր գինով մը  
նորէն գնելու իրաւոնք չեն ունենար (հազգը բափու  
դալիս ետևիցի) :

Օսմ. հպատակի մը արտը յետ մահուան, իրեն ոչ  
Օսմ. հպատակ ժառանգորդներուն չի մնար եւ փոխա-  
դարձարար, ինչպէս նաեւ հազգը բափու չըլլար :

Առանց կայս. բարձր արտօնութիւնը ստանալու Օսմ.  
հպատակութիւն փոխողներու հողերը, յետ մահուան իրեն  
ոչ Օսմ. հպատակ ժառանգորդներուն չի մնար, մահ-  
լիւլ կ'ըլլայ: Իսկ եթէ կայս. արտօնութեամբ հպատա-  
կութիւն փոխած է, իրեն ժառանգորդներուն կը մնայ.  
բայց պէտք է որ, անոր հպատակութեան մտած կառա-  
վառութիւնը Օսմ. երկրի մէջ հող գնելու իսրիմլա  
եմլազի օրէնքը ընդունած ըլլայ:

Մէկ մը՝ իր հողը մինչ ցման զինք պահելու եւ  
խնամելու պայմանաւ (եօլիւննեե տկին պէսլիմէ շար-  
քը իիկ), ուրիշի մը վրայ կրնայ դարձնել, բայց պէտք  
է որ այս պայմանը՝ կալուածագրի (սենէտ խազանի,  
բափու սենէտի) մէջ գրուի. եթէ չը գրուի եւ այս առ-  
թիւ ապագային դատ ծագի, դատը անլսելի կ'ըլլայ:  
Եթէ հող առնող (մեհքրուղունիկի) ըստ պայմանին հող  
տուողը (ֆարիղլ) պահէ եւ խնամէ, վերջէն հող  
տուողը իւր պայմանը դրժելով ետ չը կրնար կո-  
չել. իսկ եթէ ըստ պայմանին չը խնամէ, կրնայ յետս  
կոչել: Եթէ գետին ընդունող մեռնի խնդիրը ժառան-  
գորդներուն կ'անցնի, եւ եթէ գետին տուողը մեռնի,  
այն գետինը բացարձակապէս պահող եւ խնամողին կը  
մնայ:

Մեռնողին հողերը իր պարտքին համար չը ծախ-  
ուիր, պահանջատէրեր անոր ուրիշ կալուած կամ ապ-  
րանքներուն կրնան գիմել. բայց ի կենդանութեան ե-  
ղող պարտապանի մը պէտքէն աւելի եղած հողերը  
պարտքի փոխարէն կը ծախուիր:

\* \*

ԳՐԱԿԱՆ

ԴԻԱԽ, (պել իւլ վեֆա). — Հողի մը տէր փոխառանութիւն ընելու պէտք գգացած միջոցին, կրնայ յետս կոչելի վաճառումով (պել իւլ վեֆա սուրէրլի), իւր հողը մէկու մը վրայ դարձնել եւ անկէ ստակ փոխառնել :

Պել իւլ վեֆա կերպով գրաւ տրուած հողի մը տէրը՝ եթէ օրին իր պարտքը չը վճարէ, պահանջատէրը իրաւոնք ունի ի Պոլիս Տէֆրէրիսազմի եւ ի գաւառս Թափուի տնօրէնութեան դիմել եւ զայն աճուրդի հանելով ծախել տալ :

Պել իւլ վեֆա կերպով գրաւ գրուած հողի մը տէր երբ մառնի, հողը իր ժառանգորդաց կը մնայ, բայց անոնք մինչեւ որ հանգուցելոյն պարտքերը չը վճարեն, հողին տէր չեն կրնար ըլլալ. եթէ ժառանգորդներ չըլլան մահիւլաբ զայն կը ծախէ եւ պարտքը վճարելէն վերջ մնացեալն կը իւրացնէ,

Գետական (արազիի եմիրիեկ) եւ վագըֆ հողերու առուծախին մէջ՝ եթէ առնող եւ ծախողին մէջ գնի եւ այլ մասին չափաղանց խարէութիւն (քաղրիր վե դաշնիք) տեղի ունեցեր է, խարուող անձը՝ կրնայ դատարան դիմել եւ յետ հաստատութեան սոյն առուծախը ջնջել :

, Պետական եւ վագըֆի վերապատկան հողերէն մէկին տէրը, իւր մահամերձ հիւանդութեան մէջ (մարազ մէկթինսէ), իւր հողը պաշտօնէից ներկայութեան կրնայ ուրիշին ծախել :

Սկիզբէն ի վեր վանքի մը (մանաբըր) յատկացած եւ կառավարութեան արձանագրութեանց մէջ վանքի

կալուած անունով արձանագրուած գետինները ուրիշի չեն կրնար ծախուիլ :

Արտերու վրայ բերք գանուած մոջոցին, անոր մօտեր կենդանի արածեցնելը արգիլուած է. հակառակ վարուող եթէ բերքի արրոջ վես մը հասցնէ, այն վեսաը տուժելու պարտաւոր է. բայց բերք վերցուելէն վերջ եթէ ժամանակներէ ի վեր հոն կենդանի արածեցնել սովորութիւն եղած է, բայտ սովորութեան կրնայ արածեցուիլ :

Արտի մը բերք թէ ուր տեղ որ ալ կալ (խարման) ըլլայ, անոր տասանորդը ցանուած գիւղի տասանորդ գանձող պաշտօնէին կը պատկանի: Ենչպէս նաեւ ուրիշ տասանորդները :

Ով որ կառավարութեան արտօնութեամբ ծովէն մաս մը տեղ լիցնէ, իր լիցուցած տեղը իրեն կը պատկանի. բայց արտօնութիւն սովանալէն մինչ երեք տարի եթէ չի լիցնէ, այն ատեն ուրիշին կը տրուի:

Է

# ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆՑ

## ՎԵՐԱՄԱՏԿԱՆ ԿԱԼՈՒԱԾՆԵՐ

(Ազարաբը մէվզուժէ հազընաւ)

ՎԱԳՖ, — Բարեպաշտական հաստատութիւն մը հիմող մէկը (վագիֆ), իւր հաստատութիւնը յարատեւ կանգուն պահելու համար հասոյթ մը ըլլալու նպատակաւ (միւսագաֆար վէ միւրեղըլլար օլմագ իւզրէ), իւր այլ եւ այլ տեղ գտնուած սրբ միլք կալուածները յանուն Աստուծոյ իւր շինած հաստատութեան անուան կը յատկացնէ (վագֆ եսէր), եւ անոնց վրայ տարեկան տուրք մը (ինարէ) կը սահմանէ, որպէս զի յաջորդաբար զայն տիրապետողները շարունակ վճարեն նոյն հաստատութեան, որով այդ կալուածի (զարի, րէկեպիսի) թէպէտեւ նոյն հաստատութեան կը պատկանի, բայց գործածութեան իրաւունքը՝ ժողովրդեան կը վերաբերի, եւ զայն տիրապետող եւ գործածողները վարձոր տէրեր (միւրենիրէն միւրեսարրք) կը համարուին: Որոնք իրենց գործածութեան փոխարէն տարեկան ինարէ անուամբ տուրք մը կը վճարեն պատկանած վագիֆն, եւ իրենց ուղած պարագային այդ գործածութեան իրաւունքը թէ դրամով եւ թէ առանց դրամի ուրիշի կը ընան փոխանձօրէն ծախել (Ֆէրալ երմէֆ):

Բարեպաշտական հաստատութիւն մը հիմող անձը՝ (վագիֆ) նոյն հաստատութեան վերապատկան գործերը վարելու եւ հասոյթները մատակարարելու եւ վա-

րիչ մարմնոյ (միւրեկիլի) եւայլ պաշտօնէից ընարութեան, եւ նոյն հաստատութեան հասոյթ համարուող այլեւայլ կալուածներու առուծախսի եւ ժառանգութեան եւ այլ ինդիրներու մասին ինչ պայման (շարք) որ գրած է, անոր յաջորդներ անոր համեմատ վարուելու պարաւառը են:

ՄԻՒԹԵՎԵԼԼԻ (վարիչ) այն պաշտօնէին կ'ըսուի, որ վագիֆն գործերը կը վարէ եւ անոնց մատակարարութեան կը հակէ: Միւրեկիլլիութեան պաշտօնընոյն հաստատութեան հիմնարկիչ (վագիֆ) որ տոհմին որ յատկացուցած է, այն տոհմէն կ'ընարուի. իսկ եթէ այն տոհմէն այլեւս ոչ արու եւ ոչ ալ էզ ժառանգորդներ չման եւ կամ եղածները անբաւական ըլլան այդ պաշտօն վարելու, այն ատեն էվգաֆի տեսչութեան կողմէուրիշ արժանաւորներ կ'ընարուին:

ՃԱՊԻ (գանձիչ տրոյ) վագրք հաստատութեանց վերապատկան կալուածոց ինարէներ եւ այլ հասոյթները գանձող պաշտօնէին կ'ըսուի:

ԴԱԼԼԻ, ՄԻՒՄԹԵՎԵԼԼԱԹ. — Բարեպաշտական հաստատութեանց պատկանող արդիւնքներուն եւ հասոյթներուն կ'ըսուի:

ՄԻՒՄԹԵՎԱԹ. — Վագրք գետիններու վրայ շինուած շէնքերուն կ'ըսուի:

ՖԷՐԱԼ, ՊԻՎԵՎԱ (յէսս կոչելի ծախում). — Եէկէ մը առանուած փոխառութեան փոխարէն իր վագրք կալուածը անոր քով գրաւ դնելուն կ'ըսուի:

ԳԱԹԻԵՆ ՖԷՐԱԼ, (վնուական ծախում). — Մէկ մը իր վագրք կալուածը առանց ոեւէ պայմանի վճռական կերպով մէկու մը ծախելուն կ'ըսուի:

ՄէծձԱՆԷՆ ՖԷՐԱԼ, (նուիկ). — Վագրք կալուածի բուն տիրապետութիւնը վագիֆն պատկանելով, զայն

տիրապետողի բացարձակ իրաւունք չըլլալուն պատճառաւ, զայն տիրապետող ուղած մարդուն նուէր (նիպէ) չը կրնար ընել: Այլ միայն իր գործածութեան իրաւունքը՝ առանց փոխարինութեան մը ուրիշի կրնայ ձգել որուն մէննանեն Ֆերազ կ'ըսուի:

ԽՍԹԻՊՏԱԼ (փոխանակում). — Վագըֆ կալուած մը միւթէվէլլիի արտօնութեամբ սրբ միլք կալուածի մը հետ փոխանակելուն կ'ըսուի:

ԷՎ. ՄԱԶՊՈՒԹէ. — Զանալան միւրիկիլիիներու մահուամբ անոնց պաշտօնը մանիլիւլ եղած եւ կամ ինչ ինչ պատճառներով գրաւուած վազքիներ են, որոնց հակողութիւնը եւ մատակարարութիւնը էվֆաֆ նեզարեին կը պատկանի:

ՄՈՒՍԹԻԾԱՆ. ՎԱԳԸ. — Էվգաֆ նեզարեի տիրապետութեան ենթակայ չեղող եւ ինքնին կառավարուող վազքիներուն կ'ըսուի:

ԻՃԱՐԵՒ ՎԱՀԻՏԵԼՈՒ ՎԱԳԸ. — Բոլորովին վագֆին պատկանող եւ միւրիկիլիիներու մէջոցաւ վարձու արրուած կալուածներուն կ'ըսուի:

ՄՈՒԳԱԹԱ. — Գետինը վազք եղող բայց վրայի չէնքերը, ծառերը եւ որթատունկերը միլք եղող գետիններուն կ'ըսուի. որուն գետինը իր վրայի չէնքին, ծառին եւ որթատունկին ենթակայ ըլլալով (բապի օլուալ), սրբ միլիի օրէնքին կը հետեւի, եւ անոր օրինաց համեմատ ժառանգորդներու մէջ կը բաժնուի, որուն տէրերը տարեկան տուրք մը (ինարեի զեմին) կը վճարեն պատկանած վագֆին:

ԻՃԱՐԵՒ ՄՈՒԱՃԵԼԵ. — Ո եւ է կալուած մը վագֆին գնուած միջոցին անոր վճարուած արժէքին կ'ըսուի:

ԻՃԱՐԵՒ ՄՈՒԵՃԵԼԼԵ. — Վազք գետնի մը համար զայն վագֆ ընողի մը կողմէ կալուածագրին մէջ միշ-

ուած քանակին համեմատ, ամէն տարի վագֆին արուն- մէք գետնի վարձքին (ինարե) կ'ըսուի ԱՅԱՀԱՆԻ ԿԱՇԿԱՆԻ ԽԱՆԱԿԱՆ ԱՆՎԱՐԻ ԱՆՎԱՐԻ ԱՆՎԱՐԻ:

ԿԵՑԻԿ. — Կալուածի մը մէջ շարունակ մնալու պայմանով, արհեստի մը գործածութեան համար յատ- կացուած շարժական եւ անշարժ գործիքներուն կ'ըսուի: ԶՈՐՈԲԻՆԱԿ. — Հացագործին վուուր, սափրիչին գլուխ լուալու համար նըրենըլը, Խոհարարին օնախը, եւայլն արհեստաորներուն արհեստի գործածութեան համար գետնի վրայ հաստատուած գործիքները:

ԿԵՏԻԿԱ երկու կերպ է.

Ա. Միլք կէտիկ որ զուտ միլք կալուածի մը պէս է եւ անոր օրինօք ժառանգորդաց վրայ կը բաժնուի:

Բ. Վազք կէտիկ, որ վազք կալուածներու օրէն- քին կը հետեւի եւ ժառանգորդաց մէջ անոր համեմատ կը բաժնուի:

Ա.Ա. իւրաքանչիւրը դարձեալ երկու կերպ է.

Ա. Նիզամլու կէտիկ (օրինաւոր կէտիկ).

Բ. Աատի կէտիկ (պարզ կէտիկ):

Ա. Նիզամլու կէտիկ. — Երջանկայիշատակ Սուլ- թամն Մահմուտ իյանի հաստատած կէտիկներ եւ մէջ մըն ալ Մէքքէլ-Մէտինէի (Հարեւելին Մուհիքերէմելինի) յատ- կացուած կէտիկներն են, որոնց դէմ առարկութիւն չըն- դունուիր, իսկ ասոնցմէ զատ մնացեալ կէտիկները ա- ռարկութիւն կ'ընդունին:

Արաբական 1277 տարւոյ Զիլհիճճէ ամսոյն 8ին, չնորհուած կայսր. Բարձ. համան մը, նոր կէտիկ մը հաստատել արժիլած է եւ գարձեալ 1247 թուականէն վերջ եղած կէտիկները ջնջած է. հետեւաբար կէտիկի

տէրերու ձեռք, երբ յիշեալ թուականէն վերջ թուղթ  
մը գտնուի, այն ատեն անոր հին արձանագրութեան կը  
դիմուի. եթէ այս կէտիկը արաբական 1247 թուականէն  
առաջ հաստատուած է ընդունելի է, ապա թէ ոչ ան-  
ընդունելի է:

**ՄԻԼ.Բ.** — Վրան կէտիկ գտնուած գետնին կ'ըսուի:  
Այս գետինը վագֆ ըլլայ թէ ո՛չ, քանի որ վրան կէտիկ  
մը կը կրէ միլիք կ'անուանուի:

Միլ գետինը, իր վրայ գտնուած կէտիկին ենթա-  
կայ ըլլալով, կէտիկը աւելի յարգի է. միայն թէ կէտի-  
կին տէրերը միլ գետնի տիրոջ, միլիք ժիրապը անուամբ  
տարեկան մասնաւոր վարձք մը վճարելու պարտաւոր են:

Զմոռնանք ըսել որ, շատ անգամ կէտիկը ուրիշ ան-  
ձի մը եւ միլիք ուրիշ անձի մը կրնայ պատկանիլ, ինչպէս  
նաև մէկը ուրիշ վագֆի, եւ միւսն ալ տարբեր վագ-  
ֆի կրնան պատկանիլ:

Կէտիկներէն ոմանք, արաբական 1277 թուականէն  
առաջ տէրերու կողմէ ո եւ է վագֆի մը նուիրուած եւ  
վագֆ եղած են, եւ ոմանք ալ տէրերու ձեռք մնա-  
ցած են:

\* \* \*

### Պ.Ա.Դ. ԿՈ.Ա.Ս.ԾՆ.ԵՐՈՒ. ԾՍ.ԽՈՒ.Մ ԵԽ Ժ.Ա.Ռ.Ե.Վ.ԳՈՒ.Մ

(Սպարաբ մէվզումէնին ժէրադ վէ ինքիպալի)

Ինչպէս որ առաջին բաժնի մէջ խօսեցանք, վագֆ  
կալուածներու տէրերը՝ յաչո վագֆին վարձուոր տէրեր  
(միւսրէնիրէն միւրեաւրիֆ) կը համարուին: Վասնզի  
կալուածը (զարէն, ըրզպէրէն) էապէս վագֆին կը  
պատկանի, իսկ անոր գործածութեան իրաւունքն է որ  
միայն ժողովրդեան ձգուած է:

Իւրաքանչիւր ոք իր կալուածը ուզած անձին փո-  
խարինութեամբ (պէտիկն) եւ կամ առանց փոխարինու-  
թեան (մենանին) կրնայ ծախել:

\* \* \*

### Ժ.Ա.Ռ.Ե.Վ.ԳՈՒ.Մ

Վագֆ կալուածի մը ժառանգութիւնը, մեռնող հօր  
եւ մօրմէն հաւասարապէս իրենց մանչ եւ աղջիկ զա-  
ւակներուն կ'անցնի (ինքիպալ իսէր):

Իսկ եթէ մեռնողը զաւակ չունենայ, կառավարու-  
թեան կ'անցնի: Եւ եթէ տէրը քէվսիկի ինքիպալ (ըն-  
դարձակում ժառանգութեան) ընել տուած է.

Ա. Իր մանչ եւ աղջիկ զաւակներուն կը մնայ հա-  
ւասարապէս. այսինքն կէսը մանչուն եւ կէսը աղջկան:  
Եթէ մեռնողը զաւակ չունենայ,

Բ. Իրեն մանչ եւ աղջիկ թոռներուն կը մնայ հա-  
ւասարապէս: Թէ որ մեռնողին զաւակներէն մէկը՝ հօր-  
մէն առաջ մնուած եւ զաւակներ ձգած ըլլայ, այս զա-  
ւակները իրենց պապին կամ մամին ձգած ժառանգու-  
թեան մէջ, մեռնողի բուն զաւակներուն հետ, այսինքն  
հօրեղբայրներուն հետ, անխափը կիրապով մասնակից  
կ'ըլլան: Զորօրինակ, եթէ մեռնող մը, մանչ եւ աղ-  
ջիկ զաւակներ ձգելէ յետոյ, իրմէ առաջ մնուած զա-  
ւակ մըն ալ ունենայ, եւ անոր մանչ եւ աղջիկ զա-  
ւակներ գտնուին, այն կալուածը երեք բաժնի կը վե-  
րածուի, երկուքը մեռնողին զաւակներուն կը արուի,  
իսկ միւս մէկ բաժնին ալ մեռնող զաւակին տղաքնե-  
րուն (թոռներուն) կը արուի, որով երկու թոռներ այս  
մէկ բաժնին՝ առնելով իրենց մէջ հաւասարապէս կը բաժ-  
նեն. Եթէ մեռնողին զաւակները եւ թոռները վերո-  
յիշեալ օրինակէն աւելի ըլլան, նոյն համեմատութեամբ  
կը բաժնուի:

Գ. Եթէ մեռնողին ազջիկ կամ մանչ թռռներ չըւլան, մառնողին հօր եւ մօր կը մնայ հաւասարապէս: Թէ որ միայն հայր ունենայ, բոլորովին հօր կը մնայ, իսկ եթէ մինակ մայր ունենայ, բոլորովին մօրը կը մնայ:

Մեռնողին հօր եւ մօր հետ, եթէ կին կամ էրիկ մըն ալ գտնուի, այն ատեն կալուածին ¼ մասը կնոջ կամ էրկան կը հանուի, եւ ատա մնացիեալ մասը հօր եւմօրը կը տրուի:

Դ. Եթէ մեռնողը հայր եւ մայր չունենայ, հարազատ քոյր եւ եղբօր կը մնայ:

Ե. Եթէ հարազատ քոյր եւ եղբայր չունենայ, հօր կողմէն քրոջ եւ եւ եղբօր կը մնայ:

Զ. Եթէ հօր կողմէ քոյր կամ եղբայր չունենայ, մօր կողմէ քրոջ եւ եղբօր կը մնայ:

Այս կարգի մէջ, եթէ մեռնողը էրիկ կամ կին ձրդած ըլլայ, ¼ մասը էրիկ կամ կնոջ կը տրուի:

Է. Եթէ մառնողին մօր կողմէ քոյր կամ եղբայր չըլլայ, էրիկէն կնոջ եւ կնոջմէն էրկան կը մնայ:

Պէտք է գիտնալ որ ժառանգորդներէն առաջին աստիճանը ողջ եղած ատեն՝ երկրորդ աստիճանին, եւ երկրորդը ողջ եղած ատեն՝ երրորդին եւ այսպէս յաջորդաբար ժառանգութիւն չի մնար: Եթէ վերոյիշեալ ժառանգութներէն եւ ոչ մէկը գտնուի, այն ատեն մահիլիւ կըլլայ:

\* \* \*

### Ժ.Ա.Ռ.Ա.Ն.Դ.ՈՒԹ.Ե.Ս.Ն. Ա.Ր.Գ.Ե.Լ.Ք.Ն.Բ.Ը

(Մէկանիկի ինքիզալ)

Իսլամ մեռնողի մը կալուածը, իրեն ոչ-իսլամ ժառանգորդներուն եւ փոխադարձաբար ոչ-իսլամ մեռնողի

մը կալուածը իսլամ ժառանգորդաց ժառանգութիւն չի մնար: Սակայն ոչ-իսլամներու մէջ խտրութիւն չըլլալով՝ քրիստոնեայէ մը քրիստոնեայի, եւ նոյնպէս հրէայէ քրիստոնեայի եւ փոխադարձաբար իրարու ժառանգութիւն կ'անցնի:

Օսմանեան հպատակի մը կալուածը ոչ Օսմանեան հպատակի ժառանգորդներուն, ինչպէս նաեւ ոչ-Օսմանեան հպատակի մը կալուածը Օսմանեան հպատակ ժառանգորդներու չ'անցնիր:

Եթէ մէկը՝ առանց Օսմանեան կառավարութենէն արտօնութիւն ստանալու, օտար հպատակութիւն ընդունած է, իր կալուածը յետ մահուան ժառանգորդներուն չ'անցնիր, մահիլիւ կ'ըլլայ. իսկ եթէ Օսմանեան կառավարութեան արտօնութեամբ հպատակութիւն փոխած է, եւ հպատակութեան մտած օտար կառավարութիւնը, Օսմանեան երկրի մէջ օտարներուն հող գնելու (իսրիմլամիլ եմլամ նիզամնամեսի) օրէնքը ընդունած է, այն ատեն իր զաւակներուն կը մնայ եւ մահիլիւ չ'ըլլար:

Եթէ մէկը իրեն ժառանգութիւն ձգողը (մուրիս) սպաննէ, անոր ժառանգութենէն կը զրկուի: Երբ ժառանգորդներէն մէկը կամ այլակրօն կամ օտարահպատակ եւ կամ սպաննիչ ըլլալուն պատճառաւ ժառանգութենէ զրկուի, անոր մասը, եթէ ուրիշ ժառանգորդներ կան անոնց վրայ կը բաժնուի, իսկ եթէ չկան մահիլիւ կ'ըլլայ:

\* \* \*

ՎԱՃՈՒԱԿԱՆ ԾԱԽՈՒՄ

(Յերաղը զարի)

Վագֆ կալուածի մը ծախումը (Յերաղ) վաւերական ըլլալուն համար, պէտք է որ նոյն վագֆին միւրեկլիխն ալ հաւանած եւ թ. Դրան մէջ բագրիր եղած ըլլայ, ապա թէ ոչ անվաւեր կ'ըլլայ:

Առանց ասոնց արտօնութեան՝ տեղի ունեցած առուծախը անվաւեր ըլլալով, վերջէն՝ ծախողը կրնայ զայն յետո կոչել:

Գնող (մեթրուղունլիխն) եւ ծախող (Յարիլ), եթէ նախ քան զծախում երկուասոնք գրաւորապէս պայմանած ըլլան թէ «ծախողը երբ այս ստակը վճարէ կալուածը կրկին ետ պահանջելու իրաւունք ունենայ.» եւ կամ թէ «այդ կալուածը փոխանուամբ (մուազա՛աքին) իմ վրաս դարձած է, իրեն ուղած ատեն ետ դարձնելու պարտաւոր եմ:» Այս պայմանը ընդունելի է, եւ գնողը իր պայմանին համեմատ ետ դարձնելու պարտաւոր է: Իսկ եթէ ծախելէն վերջ այդ պայմանը տեղի ունեցերէ, այն ատեն այդ պայմանը անընդունելի է:

Երկու տարբեր վագֆ կալուածներու տէրէրը միւրեկլիխներու հաւանութեամբ եւ կառավարութեան միջոցաւ կրնան կալուածնին իրարու հետ փոխանակել:

Մէկը իր կալուածը երբ գրաւորապէս ծախէ եւ նոյն իսկ ստակն ալ առնէ, դեռ պաշտօնապէս բագրիր չտուած կրնայ առուծախը դրժել. գնողը այդ թուղթին յենորով չի կրնար անփկա ծախելու պարտաւորեցնել, այլ միայն ծախողէն իր տուած ստակը կրնայ ետ պահանջել:

\* \* \*

ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԾԱԽՈՒՄ

(Յերաղը մարազ հազբենաւ)

Վագրֆ կալուածի մը տէրը իր հիւանդութեան մէջ, իր կալուածը միւրեկլիխի եւ կառավարութեան միջոցաւ եթէ ծախէ, կը նայուի, եթէ յետ մահուած ժառանգորդներ ունի, ծախոածը վաւերական կը սեպուի, իսկ եթէ ժառանգորդներ չունի, անվաւեր կը նկատուի. հետեւաբար մահիլիւնին կը մնայ, եւ զնողը իր տուած ստակը մնուելին միւս ապրանքներէն (քերենքնի) պահանջելու իրաւունք կ'ունինայ:

\* \* \*

ԽՆԱՄԱԿԱՆՆԵՐՈՒՆ ԸՐԱԾ Ս.Ռ.ՌՈՒԺԱՆԸ

(Վէկի վէ վասինին մերադ վէ քէթերուղի հազբենաւ)

Անչափահաս որբի (սաղիր), յիմարի (մեննուն), ցնորածի (մարտի), պատկանած կալուածը բնաւ կարելի չէ ծախել. իսկ երբ մնալով փլչելու, եւ վեստուելու ենթակայ ըլլայ կամ թէ անոնց ապրուսի եւ կալուածներու նորոգութեան համար ստակի պէտք ըլլայ, այն ատեն խնամակալը դատաւորի (համբիլ) եւ միւրեկլիխի արտօնութեամբ եւ կառավարութեան միջոցաւ կրնայ ծախել. ապա թէ ոչ ինքնագլուխ չի կրնար ծախել. իսկ եթէ ծախած է, որբը մեծնապէն մինչ տասը տարի ետքը, կրնայ զայն յետո պահանջել: Սակայն խնամակալները ինպաստ անոնց կալուած կրնան գնել:

Նոյնպէս խնամակալներ որբի մը, յիմարի մը, ցնորածի մը կալուածը առանց դատաւորի արտօնութեան

իրենց անձնական դրամով չեն կրնար նորոգել, եւ եթէ նորոգեն, որբը մեծաւալէն վերջ տեղի ունեցած ծախսը ուղէ կ'ընդունի, չուղէ չ'ընդունիր. եւ երբ չընդունի, ինամակալը՝ օրէնքով անկէ չի կրնար պահանջել. բայց երբ դատաւորի արտօնութեա իր ծախտան է կրնայ պահանջել։ Այսպէս է նաև իսենթերու եւ ցնորածներու համար։

Ինամակալներ իրենց ինամեալներու կալուածները իրենց համար ծախու չեն կրնար առնել։

\* \* \*

### ՊԱՅՄԱՆՈՎ ՇԱԽՈՒՄ

(Տարբի Քերաղ)

Միւրեկվելիի հաւանութեամբ եւ կառավարութեան վաւերացմամբ տեղի ունեցած պայմանաւ ծախումը (տարբի Ֆերաղ) ընդունելի է. իսկ առանց անոնց, սոսկ գնողի եւ առնողի մէջ կատարուած պայմանները անընդունելի են։

Գնող եւ ծախողի մէջ, ցմահ պահել ու ինամելու պայմանով տեղի ունեցած առուծախը ընդունելի է. բայց պէտք է որ այս պայմանը կալուածագրի (սենե խաղանի, եախօս քափու սենեսի) մէջ արձանագրել արուի։ Իսկ եթէ արձանագրել չտրուի, այս առթիւ ծագած դատը անլուելի է։ Ցմահ պահելու եւ ինամելու պայմանով ծախուած կալուածը՝ ի վերջոյ ծախողը (Ֆարիղ) ըստ կամս ետ չի կրնար պահանջել. բայց եթէ առնողը (մեթրութըլենի) ըստ պայմանին զայն չպահէ, ծախողը կրնայ դատարանին դիմել եւ իրեն չինամուիլը հաստատելէն ետքը ետ առնել։

Մարդ մը երբ իր դնած կալուածին մէջ պակասութիւն մը (այիպ) նշարէ, աղատէ (մուխայեր ըր) ընդունելու կամ ետ դարձնելու։

Մէկը առանց կալուած մը տեսնալու կրնայ գնել, առած միջոցին ուղէ կ'ընդունի, չուղէ կը մերժէ։

Վագֆ կալուածի մը ծախող, եթէ առանց դիտութեան չափազանց պակաս գնող ծախած ըլլայ, վերջէն այս կէտը փաստ բանելով յետս կոչում չի կրնար ընել, բայց եթէ գնողի յատկապէս յերիւրած խարեպատիր միջոցներէն խարուելով պակաս գնող ծախած է, այն պարագային յետս կրնայ պահանջել։

\* \* \*

### ՇԱԽՈՒՄ ԿԱԼՈՒՄ ԳԻՒՆԻ ԵՒ ՆՈՐ ՑԷՐԵՐՈՒ ՄԱՍԻՆ

(Պէտէլր Քերաղ վէ իսրիկագ հազբնաւ)

Անձ մը եթէ իր վագրֆ կալուածը սա չափ դուրուշ արժողութեամբ ուրիշ մը ծախսէ, եւ արժէքը չառած, սոսկ գնողին պատուոյն վատահելով միւրեկվելիի եւ կառավարութեան պաշտօնէի ներկայութեան «արժէքը առի» ըսելով բագրիր եւ Ֆերաղ ընէ, բայց վերջէն չկարենայ անոր արժէքը ստանալ, կրնայ գնողի վրայ դատ բանալով արժէքը պահանջել. եւ եթէ ինքը մեռնի, իր ժառանգորդները կրնան զայն պահանջել։

Ցանիրաւի գրաւուած եւ կամ սուտ միջոցներով իւրացուցուած կալուած մը, ուրիշի մը ծախուելէն վերջ, եթէ բուն տէրը (միւսքահագ) երեւան ելլէ, եւ կարենայ իր բուն տէր ըլլալը հաստատել, կրնայ զայն ետ պահանջել։

\* \* \*

ԲԱԺԱՆՈՒՄ ԵՒ ՓՈՓՍԽԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՄ

(Թագովիմ վէ մռւհայէ հազբնա)

Վագֆ կալուածի մը բաժնընկերէն մէկը, եթէ դատաւորէն բաժանում (քազսիմ) խնդրէ . դատաւորը կը նայի թէ կալուածը մի՞նչ է եւ կրնա՞յ բաժնուիլ (գապիլ քազսիմ իսէ), եւ այս բաժանումը վագֆին վաս չի բերեր . այսինքն անոնցմէ ամենափոքր մասը բանի մը կրնայ ծառայել, այն պարագային կը բաժնէ . իսկ եթէ ո՛չ չի բաժներ :

Բաժանման գործողութեան ատեն՝ նոյն վագֆին միւրեկելիին ներկայութիւնն ալ անհրաժեշտ է, առանց անոր ներկայութեան եղած բաժանումը անվաւեր է :

Բաժնընկերներով խառն եղած (հիսուի օայիեն իշխ) բաժանմելի (գապիլ քազսիմ) կալուած մը, բաժնընկերներէն մէկը երբ բաժանում խնդրէ, միւս ընկերները ասոր չեն կրնար հակառակիլ : Եթէ հակառակին գատաւորը անոնց բացակայութեան փոխանորդներ դնելով զայն կը բաժնէ, ինչպէս նաեւ անչափահամներու, յիմարներու եւ ցնորածներու կալուածները անոնց խնամականերու ներկայութեան կը բաժնէ :

Վագրֆ գետնի վրայ գանուող կէտիկ մը չի բաժնուիր :

Վագրֆ կալուածի բաժանման մէջ, եթէ ընկերներէն մէկը խաբուի (մալպուն օլուրաս), կրնայ կատարած բաժանումը ջնջելով նորոգ բաժանում պահանջել, բայց եթէ բաժնելէ յետոյ իւրաքանչիւր բաժնի տէր, իր բաժնը ընդունելով տիրապետէ (քասարրութ էտքու), այլեւս չի կրնար մերժել :

Բաժանելի տուն մը երկուքի բաժնել հարկ եղած

միջոցին, երբ մէկ մասը միւսէն աւելի արժէ, զայն հաւասարեցնելու համար, բաժնընկերներ համաձայնելով գումարը մը կը դնեն պակաս արժող մասին վրայ . բայց եթէ իրենք չհամաձայնին, դատաւորը բռնի կերպով չի կրնար զայն բաժնել :

Ընկերներէն ոմանք բաժանում (քազսիմ) եւ ոմանք ալ փոփոխակի գործածութիւն (մուհայիկ) ուղած պարագային, եթէ կալուածը բաժանելի է, դատաւորը զայն կը բաժնէ . իսէ եթէ բաժանելի չէ, փոփոխակի գործածութեան վճիռ կուտայ :

Մուհայիկէն առաջ ընկերի մը յանիրաւի ժամանակամիջոցը՝ մուհայիկէն վերջ վիճակելիք բաժնի դիմաց չի կրնար սեպուիլ, այսինքն բաժնընկեր մը մուհայիկէն առաջ, որչափ ժամանակ որ գործածէ, միւս ընկերն ալ «անոր փոխարէն նոյնքան ատեն ալ ես պէտք է որ գործածեմ» ըսելու իրաւունք չունի : Մուհայիկ բաժնի համեմատ քուէ ձգելով կ'ըլլայ . զորօրինակ, ենթադրենք թէ կալուած մը ութ մասէ բաղկանայ եւ անհաւասար մասերով երեք հոգիի պատկանի, ամէն մէկ մասի համար մէկ տարին շրջան համարելով՝ իւրաքանչիւրին իր ունեցած մասին չափ այնքան տարի գործածելու իրաւունք կը տրուի եւ ասոնցմէ որին առաջ կամ վերջ սկսիլը վիճակ ձգելով կ'որչուի : Մուհայիկի գործողութեան մէջ ալ միւրեկելի ներկայութիւնը անհրաժեշտ է :

Վագֆ կալուածի մը տէրը, միւրեկելիի արտօնութեամբ՝ կրնայ իր կալուածէն մաս մը առանց զատելու ուրիշի ծախել, վերջէն այս մասը երբ վերոյիշեալ պայմաններու համեմատ կարելի ըլլայ բաժնել եւ պէտքի մը ծառայեցնել այն պարագային կը բաժնուի, ապա թէ ոչ չի բաժնուիր :

ԲՆԱԵՐՍԿԵՑՈՒԹՅԱՆՄԱՐ ՍԵՊԱՇԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ  
ԻՐԱԿՈՒՆՑԻՆԵՐ

(Միւշքէրէնին բէսարրով հայրնեա)

Բաժնընկերներէն մէկը, միւս ընկերին «կամ իմ բաժինս առ կամ քու բաժինդ ինծի ծախէ» ըսելու իրաւունք չունի:

Բաժնընկերներէն մէկը առանց իր ընկերոջ հաւանութիւնը ստանալու, իր բաժինը կրնայ ուրիշի մը ծախէլ, միւս բաժնընկերներ դրացիութեան իրաւունք (ուժ'ա տավասի) պահանջելու իրաւունք չունին: Բայց եթէ բաժնընկերներէն մէկը՝ առանց ժառանգի մեռնելուն պատճառաւ, անոր կալուածը մահիւլի երթայ — մահիւլաթէն աճուրդի հանուելով կը ծախուի —, այն ատեն անոր բաժնընկերները յանգած ամենալերջի գինը վճարելով առնելու իրաւունք ունին:

Բաժնընկերներէն մէկը առանց միւս ընկերոջ հաւանութիւնը ստանալու՝ եթէ կալուածի նորոգութեան ծախս մը ընէ, միւս ընկերէն պահանջելու իրաւունք չունենար. իսկ եթէ անոնց հաւանութեամբ ըրած է պահանջելու իրաւունք կ'ունենայ:

Բաժնընկերով խառն (հիսսէի Շայիեե) եղած վագֆ կալուած մը, եթէ նորոգութեան կարօտի, եւ ընկերներէն մէկը ատոր դժկամակի, միւս ընկերը կրնայ դատարանին դիմել իր բաժնընկերը դատի կոչելով ծախսին մասնակցել տալ. բայց պայմանաւ որ տեղի ունենալիք ծախսը նախապէս ինք հոգայ եւ ապա շէնքը վարձու տալով անոր ապագայ վարձքերէն գանձէ: Այն ատեն դատաւորը միւս ընկերոջ չի կրնար պարտաւորեցնել որ ծախսին մասնակցի:

\* \* \*

ԵՎՏՍ ԿՈՉՈՒԻ ԾԱԽՈՒՄ ԿԱՄ ԳՐԱՒ

(Պէյքփիլվէժա)

Մարդ մը ստակի պէտք ունեցած ատեն՝ իր վագֆ կալուածը միւրէկիլիի արտօնութեամբ եւ կառավարութեան միջոցաւ, կրնայ վեճային Ֆերազի կերպով մէկու մը քով գրաւ դնելով փոխառութիւն ընել:

Բաժնընկերներով խառն կալուածի մը մէջ գտնուած անրաժան մասը՝ (հըսսէի Շայիի) գրաւ կրնայ գրուիլ, ինչպէս նաեւ անհատ մը իր վագֆ կալուածէն մաս մը որոշելով՝ այդ մասը բաժանելի ըլլայ թէ ոչ կրնայ գրաւ դնել:

Վարձու տրուած կալուած մըն ալ գրաւ կրնայ գրուիլ:

Դրաւ գնողը՝ մինչեւ որ իր պարտքը չվճարէ, գրաւ չի կրնար աղատել, ինչպէս նաեւ անոր մահուանէն ետք իր ժառանգորդները մինչեւ որ հանգուցելոյն պարտքը չի վճարեն անոր կալուածին տէր չեն կրնար ըլլալ: Մեռնողը եթէ ժառանգորդ չունենայ, ձգած կալուածը մահիւլ կ'ըլլայ. իսկ մահիւլաբը այդ կալուածին առթիւ հանգուցելոյն գրաւով եղած պարտքը վճարելու պարտաւոր չէ, պահանջատէրը եթէ մեռնողին ուրիշ ապրանք (քերեիթ) դանէ անկէ կրնայ պահանջել, ապա թէ ոչ հանգուցելոյն ձգած վագֆ կալուածէն չի կրնար պահանջել: Բայց եթէ մեռնողը իր կալուածը նախապէս քեվսի ինքիզալ (ընդարձակումն իրաւանց) ըրած է, յետ մահուան եթէ ընաւ ժառանգորդ չունենայ, այն ատեն մահիւլաբը այդ կալուածը կը ծախէ, նախ ննջեցելոյն գրաւով եղած պարտքը կուտայ եւ ապա մնացեալին կը տիրապետէ:

Գրաւ դրուած (վեֆաեն Ֆերալ) վազքի կալուած մը երբ հրդեհէ մը այրի, պահանջատիրոջ առնելիքը չի կորսուիր, միշտ պահանջելի կը մնայ, եւ եթէ չէնքը ապահովագրութեան դրուած է, ապահովագրութենէն առնուած գումարէն իրեն պահանջը կրնայ առնել:

Գրաւ դրուած կալուածի մը վարձքերը, գրաւ դնող կալուածատիրոջ կը պատկանի, ինչպէս նաեւ միւս տուրքերն ու ծախսերը:

Գրաւ առնող անձը, որ է ստա՞լ փոխ տուողը (մեֆերուունիին), երբ առանց մերձաւոր ժառանգորդի մեռնի, տրուած ստակը մանիւլի չ'երթար, այլ հեռաւոր ժառանգորդներուն կը յաջորդուի:

\* \* \*

### ԾԱԽԵԼՈՒ ՓՈԽԱՆՈՐԴՈՒԹԻՒՆ

(Յեւաղա վեհալեք)

Կալուած մը ծախելու համար փոխանորդ եղող անձը, այն կալուածը ընթացիկ եւ կամ թէ որոշեալ գինէն պակաս չի կրնար ծախել իր աղգականներուն:

Մէկը գրաւ դրած իր կալուածին համար երբ փոխանորդ (վեֆիլ տէվրի) կարգէ եւ ըսէ թէ «օրին թէ որ ստակ չվճարեմ, իմ կալուածս ծախէ եւ պարագս վճարէ», այս պարագային փոխանորդը օրին զայն կրնայ ծախել, ինչպէս նաեւ պահանջատէրը այդ գրաւը ծախելու կրնայ պարտաւորեցնել փոխանորդը, այս կերպ (վեֆիլ տէվրի) փոխանորդ մը ոեւէ կողմէ պաշտօնանկ չի կրնար ըլլալ:

\* \* \*

### ԶԱԽԵԼՈՒԹԻՒՆ

(Մէսախիլ շէքքա)

Ինչպէս որ նախորդ մասերու մէջ յիշեցինք, վազքի կալուածները էապէս (զաքեն, րէզըպէրեն) վազքին պատկանելով, անոր տէրերը իրեւ վարձակալ՝ (միւսքենիր) միայն անոր արդիւնքէն (մենթապրենտան) օգտուելու իրաւուք ունին. հետեւաբար մէկը եթէ վազքի կալուածի չէնքը քակէ, կազմածները (ենգազը) ծախէ եւ կամ ոչնչացնէ, վագֆի՛ միւրեկվելիին անոր գինը տուժել կ'ուտայ:

Մէկը վազքի կալուածի մը հին ձեւը եւ վիճակը նորի փոխութեած պարագային, այդ փոխութիւնը երբ աւելի արդիւնաւոր ըլլալու հաւանականութիւն ունենայ կրնայ փոխուիլ. ապա թէ ո՛չ չի կրնար փոխուիլ. այսինքն առն մը բաղնիքի վերածել եւ կամ բաղնիքը տան:

Ինարեկելին վազքի գետնի մը տէր (արսա սահիպի) միւրեկվելիի արտօնութեամբ եւ իր դրամով այն գետնին վրայ նորոգ չէնք կրնայ շինել. եթէ առանց միւրեկվելիի արտօնութեան չէնք շինել ձեռնարկէ, միւրեկվելիին զայն կրնայ արգիլել, բայց երբ շիներ լմեցուցեր է, այն պարագային միւրեկվելիին կը նայի որ, եթէ այդ չէնքը քակելու ալը գետնին վնաս չի պատճառեր (արսաեա զիեան կերիւմեկ իսէ) զայն քակել եւ կազմածները վերցնել կուտայ: Իսկ եթէ վնաս պատճառէ, չէնքի արժէքը վճարելով վագֆին համար կը գնէ: Այս պարագային, եթէ գետնի կալուածագրին մէջ «ինչ չէնք որ շինուի վազքին նուիրեալ ըլլայ» (ինը նէ պինա վի ինը ետեր քերը վագֆ օլլագ իւզրէ) պայմանը գրուած ըլլայ, այս պայմանին կարեւորութիւն չի մնար:

ԽԱՐԵՒ Վ.Ս.ՀԻՑԷԼՈՒ ԿՍ.ԼՈՒՍ.ԾՆԾՐ

Խնարէի վահիսէլու կալուածը վագֆին պատկանելով, անոր միւրէվիլիխն զայն վարձու կուտայ եւ վարձքը կը ստանայ, որուն վարձկալը՝ կենդանութեան ինք եւ յետ մահուան ժառանգործները տէր չեն կրնար ըլլալ, միւրէվիլիխն զայն ուրիշի մը վարձու տուած միջոցն՝ մէջի վարձկալը «ես առաւելութեան իրաւունք ունիմ» ըսելու իրաւունք չունի:

\* \* \*

ՄՈՒԳ.Ս.ԹՍ.ԼՈՒ ԿՍ.ԼՈՒՍ.ԾՆԾՐ

Մուգաբալու կալուածներու գետինը (արսա)՝ վագրֆ, իսկ վրայի չէնքը, ծառատունկը եւ որթատունկը՝ միլի եղած կալուածներն են. բայց շատ անգամ այդ չէնքի եւ ծառերու տէրեր, զանոնք միեւնոյն եւ կամ տարրեր վագրֆի մը նուրիած ըլլալուն պատճառաւ անոնք ալ վագրֆ եղած կ'ըլլան:

Մուգաբալու գետին մը՝ իր վրայ գանուած միլի չէնքին եւ ծառատունկերուն ենթակայ (բապի) է. այսինքն այն չէնքը, ծառատունկ եւ որթատունկը որուն որ պատկանի, նոյն գետինն ալ այն մարդուն կը պատկանի. եւ եթէ այդ չէնքի, տունկի եւ ծառերուն տէրը զայն ուրիշի մը ծախ՛, գետինն ալ անուղղակի կերպով անոր հետ ծախած կ'ըլլայ. հետեւաբար այն գետինը նորէն միւրէվիլիխն արտօնութիւն խնդրելով գնողին վրայ գարճնելու պէտք չի մնար. Բայց եթէ կալուածատէր՝ մինակ գետինը ծախ՛, վրայի չէնքը, ծառերը եւ որթատունկը միւսին չծախէ, այն ատեն միւայն գետինը ծախուած պէտք չունի:

Քէվիլիի արտօնութիւն պէտք է. իսկ եթէ մինակ չէնքերը, ծառատունկերը եւ որթատունկերը ծախէ՝ գետինը միւսին չծախէ, այն ատեն միւրէվիլիի արտօնութեան պէտք չի մնար, զոր այն պարագային գետինը իրեն, իսկ վրայի չէնքը եւ ծառատունկերը՝ ուրիշի մը եղած, կ'ըլլան:

Մուգաբալու գետին մը իր վրայ շինուած չէնքին եւ տնկուած տունկին ենթակայ ըլլալով, ժառանգործներու վրայ սրբ միլի օրինոք (մեսէկի միւրասիկ վիճն իւզրէ) կը բաժնուի:

Մուգաբալու գետնի մը վրայ գանուած չէնքերը ծառերը եւ որթատունկերը, երբ բոլորովին փըլչին եւ կամ չորսան եւ հետքերնին անյայտ ըլլան, անոնց տէրը՝ թէ որ նորէն չշինէ եւ կամ չտնկէ, եւ կամ թէ գետնի տուրքը (ինարէկի զէմին) կանոնաւորապէս վագֆին չը վճարէ, միւրէվիլիխն իրաւունք կ'ունենայ այն գետինը անոր ձեռքէն աւնելով ուրիշի մը ծախել. բայց եթէ տէրը՝ տուրքերը կանոնաւորապէս վճարէ, միւրէվիլիխն այն գետինը անոնց ձեռքէն չի կրնար առնել, Պէտք է զիսնալ որ, մուգաբալու գետնի մը համար վագֆին վճարուելիք ինարէկի զէմինը՝ ինարէկենլու վագֆի վճարուելիք ինարէկն աւելի շատ է, ու գլխաւոր տարրերութիւնը ասոր մէջ կը կայանայ:

Մուգաբալու գետնի մը համար նախասպէս սահմանուած տարեկան տուրքը (ինարէկի զէմին), եթէ բաղդատմամբ գետնի գնոյն հետ պակաս գրուած ըլլայ, միւրէվիլիխն կրնայ զայն բարձրացնել:

Մուգաբալու գետնի մը վրայ գանուած չէնքերը եւ տունկերը, պարզապէս իրեւ ապրանք կը նկատուին. ուրիշ զայն ուրիշի մը ծախուած պարագային՝ անոր գրացին ժիւֆա տափասի ընելու իրաւունք չունի:

Ինարէրէյնլու վագըթ գետնի մը վրայ, թէ՛ Օսմ. հպատակի մը եւ թէ՛ ոչ Օսմ. հպատակի մը կողմէ եկեղեցի, մզկիթ, դպրոց, հիւանդանոց եւ այլ ասոնց նման բարեպաշտական հաստատութիւն մը հիմնել ուղուած միջոցին, այն գետինը միւրէվիլիի արտօնութեամբ եւ կայս. Կառավարութեան Բարձ. հրամանով (պա Իրասկի Սենիեն) կրնայ մուգաքայի վերածուիլ . եւ որովհետեւ այդ հաստատութիւն ո՛չ պիտի ծախուի եւ ո՛չ ալ ժառանդութիւն պիտի մուայ, եւ ոչ ալ մանիլի պիտի ըլլայ, հնտեւարար այս առթիւ վագֆին կրած վասուն փոխարէն մը ըլլալու համար, չէնքի արժէքին համեմատութեամբ, հազարին տարու զրուշ տարեկան տուրք մը (ինարէի զեմին) կը յատկանայ վագֆին վճարուելիք :

\* \* \*

### Ա.Ս.Գ.ՀՅ ԿԱ.Լ.ՈՒ.Ս.Մ.Ն.Մ.Ի ՄԸ ՅԱ.Ն.Ի.Ր.Մ.Ի Կ.Ս.Պ.Ց.ՈՒ.ՄԸ

(Ազարար մէլգութէնըն դասպը)

Ով որ զուտ վագըթ եղող մզկիթ, եկեղեցի, դըպրոց եւ ասոնց նման բարեպաշտ հաստատութիւնները՝ միջոց մը կապտէ, անոր արժած վարձքը (ենք միսլի) վճարելու պարտաւոր է :

Եղնագէս Եվգանի սահինաւան եղող արտ մը, եթէ մէկը գրաւէ եւ զործածէ, անոր տէրը ուզէ արտի գործածութեան առթիւ արտին հասած վասը (նօսան արզ) կը պահանջէ. ուզէ արժած վարձքը (ենքի միսլի) կը պահանջէ :

Սակայն քախսիսար գապիլընան եղող վագըթ արտ մը՝ պետական հողերու (արագիի եմիրիեն) պէս ըլլալով, անոր տէրը զայն յանիրաւի կապտողէն (դա-

սիպէն) ո՛չ արտի վասու եւ ո՛չ ալ վարձք չի կրնար պահանջել :

Վագֆիի մը միւրէվիլին՝ երբ ոեւէ մէկու մը տիրապետած կալուածի մասին, բողոքէ թէ «իմ վագֆիս կալուածներէն է, անիկայ յանիրաւի գրաւած է» եւ զայս հաստատելով ետ առնէ, զայն գործածող անձէն գործածուած ժամանակամիջոյին համար վարձք կրնայ պահանջել : Գրաւող անձ «Ես իմ կալուածն կարծելով գործածեցի, հետեւարար վարձք պահանջելու իրաւունք չունի» ըսելու իրաւունք չունի :

\* \* \*

### Վ.Ա.Գ.ՀՅ ԿԱ.Լ.ՈՒ.Ս.Մ.Ն.Մ.Ի ՇԵ.Ն.Ո.Ր.Դ.ՈՒ.Թ.Ի.Խ. ԵՒ ՆՈՐՈՂՈՒԹ.Ի.Խ.

(Ազարար մէլգութէնըն ինշաար վէ բամիրարը)

Վագըթ գետնի մը տէրը՝ իր գետնին վրայ ուղած շէնքը կրնայ շինել, եւ շինած շէնքը իրեն կը պատկանի, ինչպէս նաեւ իր շինած շէնքը կրնայ նորոգել (բամիր ետկպիլիր), ո՛չ ոք անոր հակառակելու իրաւունք ունի :

\* \* \*

### Ա.Ն.Լ.Ս.Ե.Ի Դ.Ա.Տ.Ե.Ր

(Մէսմու օլմայան ռավալար)

Մէկը իր ինարէրէյնլու վագըթ կալուածը միւրէվիլիի արտօնութեամբ ուրիշ մը վճառապէս (գարփէն) ծախելէն վերջ՝ երբ «արժէքը չառի» ըսելով գնողի վրայ դատ բանայ, դատը լսելի կ'ըլլայ, այսինքն դատավարութիւն կը կատարուի :

Մարդ մը իր ինարերեյնլու վագրֆ կալուածը միւրեկվելիի արտօնութեամբ՝ վճռապէս (զարիեն) ծախելէն վերջ, եթէ առարկէ թէ «Ես այնինչ պայմանով կամ փոխանուամբ (մուվազապէն) ծախեցի, այժմ ետ կ'ուղեմ», եւ զայս հաստատող գրութիւն մը ներկայացնէ, դատը լսելի կ'ըլլայ, այսինքն դատաւորը անոր մասին դատավարութիւնը կը կատարէ, իրաւունք ըլլալ չըլլալը կը դատէ, ապա թէ ո՛չ կը մերժէ:

Մէկը իր ինարերեյնլու վագրֆ կալուածը վճռապէս ուրիշի մը ծախելէն վերջ՝ անոր վրայ դատ բանայ եւ ըսէ որ «Ես ցմահ ինձի պահելու պայմանաւ անոր տուի, այժմ ինձի չի պահեր, հետեւաբար կալուածս ետ կ'ուղեմ» երբ կալուած ընդունողը զայս ուրանայ եւ մէջտեղ գրաւոր ապացոյց մը չը գտնուի, այս դատը անլսելի կ'ըլլայ: Իսկ եթէ պայմանը չուրանայ այն ատեն դատը լսելի կ'ըլլայ:

Մարդ մը միւրեկվելիիէն կալուած մը վարձելէն եւ վարձքը վճարելէն ետքը, երբ ելէ առարկէ թէ «Այս կալուածը իմինս է եղեր, ևս չէի գիտեր» նախապէս անլսելի է:

Մէկը իր ինարերեյնլու վագրֆ կալուածը «Այսչափ դուրուշի ծախեցի եւ ստակն ալ՝ առի» ըսելով ծախէ, բայց յետոյ գնողէն ստակ պահանջելու ելլէ, այս առարկութիւնը անլսելի է:

\* \* \*

### Ժ.Ա.Մ.Ա.Ն.Ա.Կ. Ա.Ն.Ց.Ք.Բ. Մ.Ա.Ս.Ի.Ն.

(Միւրիւրի գեման հազրեաւ)

Բուն վագրֆի էութեան վերաբերեալ (զարինա ալիս օլան) դատերու միւրիւրի զեման (ժամանականցքը) երեսուն վեց տարի է. այսինքն եթէ մէկը երեսուն

վեց տարին վագրֆ կալուած մը ակրապետելէն վերջ, վագրֆի միւրեկվելիին ելլէ առարկէ թէ «Այդ կալուածը իմ վագրֆիս կը պատկանի, հետեւաբար ետ կ'ուղեմ», այս դատը անլսելի է: Բայց գիտնալու է որ ինարերով գետիններ որչափ տարի ալ որ տիրապետուի, տէրերու բացարձակ կալուած եղած չ'ըլլար:

Վագրֆ կալուածներու տիրապետութեան առթիւ երկու անհատներու միջեւ ծագած խնդիր մը, մինչ տասնըհինգ տարի լսելի է, անկէ վերջ՝ այլ եւս անլսելի կ'ըլլայ. զորորինակ մէկ մը վագրֆ կալուած մը՝ հակառակորդի ներկայութեան առանց վէճի տասնըհինգ տարի տիրապետաց պարագային, յետոյ հակառակորդ եթէ ելլէ «Իմ կալուածն է» ըսելով դատ վարէ, այս դատը անլսելի է:

Նոյնպէս մարդ մը՝ վագրֆ կալուած մը միւրեկվելիի ներկայութեան, տասնըհինգ տարի առանց վէճի տիրապետելէն եւ միւրեկվելիին առանց ուեւէ բանաւոր պատճառի մը՝ մինչ տասնըհինգ տարի լուելէն վերջ, երբ ելլէ «Այս կալուածը յանիրափ դրաւած ես, ետ կ'ուղեմ» ըսէ, սոյն առարկութիւնը անլսելի է:

Ծախողին, առնողին, մեռնողին եւ ժառանգորդին սեփականութեան ժամանակը իրարու վրայ կը փարթուի. այսինքն կալուած մը տասը տարի ծախող եւ հինգ տարի ալ գնող, եւ կամ թէ տասը տարի մեռնող եւ հինգ տարի ալ ժառանգորդներ զայն սեփականելէն վերջ՝ հակառակորդը զայս արտնսելով հանդերձ եթէ լուէ, ի վերջոյ «Իմս է» ըսելու իրաւունք չ'ունենար:

Թիշեալ երեսուն վեց եւ կամ տասնըհինգ տարին՝ միւրիւրի զեմանը դեռ չը լրացած, եթէ դատ մը տեղի ունեցեր է, բայց արդինք մը չէ զոյացեր եւ անոր վրայ շատ տարիներ անցեր են միւրիւրի զեման չ'ըլլար. վեր-

ջին միւրիւրի զեմանք դատի սղբնաւորութենէն կը սկսի հաշութիւն . եթէ մինչ երեսուն վեց եւ կամ տասնըհինգ տարի չէ հետապնտուած , այն ատեն միւրիւրի զեման կ'ըլլայ :

Վազգի կալուածներու արդիւնքի եւ վարձքի վերաբերեալ դատերու միւրիւրի զեման տասնըհինգ տարի է :

Թախսիսար զապիլընտեն եղող արտերու միւրիւրի զեման տասը տարի է . այսինքն եթէ մէկը տասը տարի առանց վէճի ուրիշի մը արտը սեփականէ , անոր տէր կ'ըլլայ . բայց արտին տիրոջ եւ վազքի մէջ ծագած դատերը երեսուն վեց տարիէն միւրիւրի զեման կ'ըլլան :

Թէ՛ վազգի կալուածի մը եւ թէ՛ վազգի արտի մը վարձակալը՝ շարունակ վարձքերը վճարած պարագային , որչափ տարի որ գործածէ միւրիւրի զեման չ'ըլլար . այսինքն անոր տէր չի կրնար ըլլալ :

Միւրիւրի զեման լուսնային տարւոյ վրայ կը հաշուի , արեգակնային տարւոյ վրայ չի հաշուիր :

Ընդհանուր հասարակութեան օգտին եւ բարեպաշտական հաստատութեան մը վերաբերեալ դատերու մէջ միւրիւրի զեման չկայ . որչափ ատեն որ անցնի դատը լոելի կ'ըլլայ :

Ը.

## ԿԾԱԿ ԵՒ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹԻՒՆ

(Վասիլյէր վէ վասի հազընտա)

Կտակի նպատակը ներկային մէջ հանրօգուտ ծառայութիւն մը մասաւցանելով բարի համբաւ մը վաստրկիլ , եւ հանդերձեալի համար ալ առաքինութիւն մը գործել է :

Կտակի իմասը՝ մէկը իր ստացուածքներն ու միլլ կալուածները յետ մահուան բարեպաշտական հաստատութեան մը եւ կամ հանրօգուտ գործի մը եւ կամ թէ իր ուղած անձին նուիրելուն կ'ըսուի :

Կտակարար (մուսա) եւ կտակենկալ (մուսանիւլէլին) , պէտք է որ չափահաս (պալիլ) եւ խելահաս (ագիլ) ըլլան , ապա թէ ոչ անվաւեր է :

Կտակարար՝ պէտք է որ իր պարագերը վճարած ըլլայ , եթէ շատ մը պարտքեր ձգելով կտակ մը ըրած է , այն ատեն պահանջատէրերու կամքէն կախում կ'ունենայ , անոնք ուղեն իրենց պահանջէն ձեռնթափ ըլլալով կտակը կը վաւերացնեն , ուղեն զայն կը ջնջեն : Բայց եթէ ուրիշ միջոցով կարելի ըլլայ պարագերը վճարել , այն միջոցով կը վճարուի եւ կտակի գոյութիւնը կը պահպանուի :

Կտակը յետ մահուան հաստատուն եւ գործադրելի կ'ըլլայ , որովհետեւ կտակարար մը իր կենդանութեան ատեն կրնայ իր կտակը փոխել եւ կամ խոպառ ջնջել :

Անզաւակ անձ մը իր ամբողջ հարստութիւնը , իր եղբօր եւ կամ ուրիշ ժառանգորդի մը կտակելէն եւ

հաստատելէն վերջ, եթէ նոյն իսկ իր մահուանէ վերջ, զաւակ մը ունենայ, այս կտակը հաստատուն է. վերջին ծնած զաւալը առարկութիւն մը ընելու իրաւունք չունի. բայց եթէ յիշեալ զաւակը ողջ եղած միջոցին կտակեր է, այս կտակը անվաւեր է:

Ժառանգորդ ունեցող անձ մը՝ իր ստացուածքի մէկ երրորդը միայն կրնայ օտարին կտակել. իսկ եթէ այս պարագային անկէ աւելի կտակեր է, աւելին վաւերական չէ. ժառանգորդներ ուղեն իրենց բաժին իրաւունքին ձեռնթափ ըլլալով, կտակը ամբողջ կը վաւերացնեն. ուղեն աւելին կը ջնջին, եւ եթէ ոմանք ընդունին ոմանք չընդունին, ընդունղներու բաժինը անջնջելի եղած  $\frac{1}{3}$  բաժնի վրայ կը փարթուի:

Կտակարարի կենդանութեան եթէ ժառանգորդներ նոյն իսկ անոր կտակի տրամադրութիւնը ընդունին եւ վաւերայնին, այս ընդունելութեան կարեւորութիւն չըլլալով՝ յետ մահուան ուղեն կը վերահաստատեն, ուղեն կը մերժեն եւ կը ջնջին:

Կտակարարը՝ բնաւ ժառանգորդ մը չունեցած պարագային, իր ամբողջ հարատութիւնը ուղած հաստատութեան կրնայ կտակել, յետ մահուան ո՛չ ոք հակառակելու իրաւունք ունի:

Կտակը կտակարը եթէ կտակարը ոպաննէ, կտակեալը ստանալու իրաւունքին կը զրկուի:

Մարդ մը իր մահամերձ հիւանդութեան մէջ (մարազը մեվիթինէ), իր ստացուածքի մէկ երրորդ մասը ուղած հաստատութեան եւ ուղած անձին կրնայ կտակել:

Լեզուն անմիջապէս բռնուած անձի մը կտակը անվաւեր է. բայց եթէ այս հիւանդութիւնը երկար տեւէ եւ կտակը այն տեսողութեան մէջ տեղի ունենայ, վաւերական է:

### ԱՑԱԿԻ ԳՐԱԴԱՐԱՆ

(Վասիլեքսեն բանու)

Կտակարար մը (մուսա) իր կենդանութեան՝ իր ըրած կտակը կրնայ դրուել եւ ջնջել (բունու հետպիլիր):

Անդամալոյծ (մագուս), կաթուածահար (մեֆլուն), թոքախտաւոր (մեսլու) եւ դողդողջող (աւըլ) հիւանդները, եթէ հիւանդութենէն մինչ մէկ տարի վերջ կտակ մը ընեն, ընդունելի է. իսկ եթէ տարիէն առաջ ըրած մեռնին, անոր մէկ երրորդ մասը միայն ընդունելի է:

\* \* \*

### ԽՆԱՄԱՄԱԿԱԼ

(Վասի)

Կտակարար մը իր կտակի գործադրութեան համար, ինչպէս նաեւ մէկը յետ մահուան, իր զաւակաց խնամակալութիւն ընելու համար, իր վատահան անձը խնամակալ (վասի) կրնայ կարգել:

Խնամակալ՝ եթէ կտակարի ներկայութեան զայն ընդուներ է, դարձեալ անոր ներկայութեան պէտք է որ հրաժարի, ապա թէ ոչ «չընդունեցի» չի կրնար ըսել: Բայց եթէ բացակայութեան խնամակալ կարգուած է, ազատ է ուղէ կընդունի ուղէ կը մերժէ:

Խնամակալ՝ երբ կտակարարի եւ կամ թէ ննջեցելոյն գործերը վարելու անբաւական ըլլայ, դատաւորը անոր օգնական մը (մաւին) կրնայ կարգել:

Խնամակալ մը՝ թէ՛ ըլլայ դատաւորի կողմէ (գատի բարաֆերնան) կարգուած, թէ՛ ըլլայ մեռնողին կողմէ, նշանակուած՝ իր պաշտօնին կարող եւ հաւատարիմ եւ զած պարագային, ժառանգորդներէն ոմանք ասոր դէմ չեն կրնար բողոքել, իսկ եթէ նենդութիւն ըրած ըլլալը հաստատեն, պաշտօնէն կրնան դադրեցնել տալ:

Դատաւորի կողմէ կարդուած խնամակալ մը՝ թէ-  
պէտեւ ուղղամիտ ըլլայ, երբ որբերու գործերը վարե-  
լու անբաւական է, դատաւորը զայն պաշտօնանկ չը-  
ներ, այլ ընկեր մը կ'ընկրացնէ անոր:

Հանգուցելոյն ժառանգորդներ երբ բացակայ ըլ-  
լան, դատաւորը խնամակալի ներկայութեան ժառան-  
գութիւնը կը բաժնէ, եւ բացականերու բաժինը խնամա-  
կալին կը յանձնէ. բայց եթէ հանգուցելոյն կտակ մը  
կայ եւ կտակընկալ բացակայ է, դատաւորը կը յետաճդէ  
մինչեւ կտակընկալի երեւան ելլելը. բայց եթէ երեւան  
չ'ելլէ, այն ատեն կը բաժնէ եւ անոր բաժինը խնամա-  
կալին կը յանձնէ, ի կորուստ եղող կտակընկալը որ ա-  
տեն որ գայ, խնամակալէն կրնայ նոյն կտակէն իրեն  
յատկացած բաժինը պահանջել:

Որբ մը թէպէտեւ 15 տարիքը լրացուցած ըլլայ  
(լիեկվէ պալիդ օլսա), երբ անխելահաս է դեռ (լալր  
րէիս իսէ), մինչեւ որ 25 տարիքը չփ լրացնէ իր բա-  
ժինը իրեն չի կրնար յանձնուիլ, եւ ինքը դեռ խնամա-  
կալի արամագրութեան ենթակայ կը մնայ, իսկ երբ 25  
տարիքը լրացնելէն վերջ ալ տակաւին անխելահաս ըլ-  
լայ. վերջապէս իր բաժինը իրեն կը յանձնուի:

Խնամակալ մը՝ եթէ որբի մը վերաբերեալ առեւ-  
տուրի մը մէջ՝ չափաղանց խարուի (լալի ֆահիւէլ ալ-  
տանըրսէ), այն առեւտուրը կրնայ ջնջել:

Չափաղանց խարուիլը ապրանքի մէջ հարիւրին յի-  
սուն է, կենդանիի առեւտուրին մէջ հարիւրին տասն է. կալուածի մէջ՝ հարիւրին հինգ է եւ կամ թէ ասկէ ա-  
ւելի, բայց ասկէ պակասները խարէութիւն չեն համար-  
ուիր:

Խնամակալ մը՝ երբ որբին ապրանքը իրեն համար  
գնելը, որբին համար աւելի օգտակար նկատէ, իրեն

համար կրնայ գնել. ինչպէս նաեւ իր ապրանքը, երբ  
որբին աւելի շահաւոր տեսնէ, անոր կրնայ ծախել:

Խնամակալ մը յետագայ պարագաներու մէջ որբի  
մը կալուածները կրնայ ծախել:

Ա. Հանգուցելոյն պարտք եղած միջոցին, եթէ  
զայն վճարելու բաւսկանացող ուրիշ ապրանքներ չը  
գտնուին:

Բ. Կալուածը հետզետէ վիշելու եւ կամ արժէքը  
իյնալու վասանգին ենթակայ եղած միջոցին:

Գ. Որբերու ապրուստի պէտքին համար:

Դ. Հանգուցելոյն կտակ եղած պարագային, եթէ  
անոր գործադրութեան համար ուրիշ ապրանք չը գրտ-  
նուի:

Ե. Կալուած մը վարձք չը բերելով հանգերձ, վրայ  
ստակ ծախսել հարկ եղած պարագային:

Խնամակալ՝ որբի հաշուոյն մէկու մը հետ ընկերու-  
թիւն կրնայ կազմել. անոր գրամը մէկու մը շահագոր-  
ծութեան կրնայ տալ, եւ վերջապէս որբին շահաւոր ե-  
ղած ամէն կերպ առեւտուր եւ այլ գործառնութիւննե-  
րը կրնայ ընել:

Խնամակալ՝ որբի ստակը իրեն դրամագլուխ ընելու  
իրաւունք չունի:

Որբի մը մած հայրը (նեսս) եթէ ողջ է, հօր ձիւտ  
տեղը կը բռնէ, որդի մասին պէտք եղած անօրինութիւն-  
ները ընելու իրաւունք ունի:

Մէկը երբ ննջեցեալէ մը առնելիք եւ կամ թէ ա-  
ւանդ ձգուած ապրանք մը պահանջէ, խնամակալը  
զայն խոսառվանելու իրաւունք չունի (իգրաց հեկմէզ),  
այլ պահանջող անձը պէտք է դատաւորի ներկայու-  
թեան զայն օրինաւորապէս հաստատէ եւ ապա ստա-  
նայ,

Խնամակալը որբի մը վերաբերեալ գործի մը մէջ ,  
եթէ անչափահաս որբերու ինպաստ վկայութիւն մը  
տայ , անընդունելի է . իսկ չափահաս որբին ինպաստ  
տուած վկայութիւնը ընդունելի է :

\* \* \*

### ԶԱ. ՆԱ.ԶԱ.ՆՔ

Որբ մը չափահաս ըլլալէն ետքը , երբ խնամակալը  
անոր բաժինը իրեն յանձնէ եւ ընկալագիր մը ստանայ  
թէ «ամբողջ բաժինս առի» , ի վերջոյ որբը՝ ուրիշ բա-  
ներ ալ պահանջելու ելլէ եւ դատաւորի ներկայութեան  
հաստատէ , կրնայ զանոնք ալ խնամակալէն պահանջել :

Խնամակալ մը եթէ իր ստակով հանգուցելոյն կը-  
տակը գործադրէ , ի վերջոյ հանգուցելոյն ձգած միւս  
ստացուածքներէն (քերելեսկն) կրնայ պահանջել : Ինչ-  
պէս նաեւ եթէ իրեն դրամով որբերու համար ուտեստ ,  
կապուստ եւ այլ անհրաժեշտ պէտքեր գնած է , որբե-  
րու ապրանքն կրնայ առնել , անիկա անոնց նուիրած  
չ'ըլլար :

Ժառանգորդներէն ոմանք՝ իրենց դրամով երբ հան-  
գուցելոյն թաղման ծախսերը հոգան , միւս ժառան-  
գորդներու բաժինը՝ անոնց նէ կրնան պահանջել :

Ինչպէս նաեւ ժառանգորդներէն չափահաս մէկն  
իրեն դրամով երբ միւս անչափահաս որբերը կերակրեր  
եւ հագուցերէ , անոնց բաժին ապրանքէն (քերելեսկն)  
կրնայ պահանջել :

Խնամակալ մը երբ իրեն դրամով որբերու տուրքե-  
րը վճարէ , անոնց ապրանքէն իրաւունք ունի պահան-  
ջել :

Թ

### ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

(Միրաս մէսէլէլէրի)

Ննջեցեալի մը ձգած կալուածք եւ ապրանքներէն  
(քերելեսկն) , առաջին՝ ննջեցելոյն թաղման առթիւ տեղի  
ունեցած ծախսերը կը հանուի , բայց այս ծախսերը  
պէտք չէ որ չափազանցեալ ըլլան . երկրորդ՝ ննջեցե-  
լոյն պարտքերը կը վճարուի , ասոնք նախ պատրաստ  
դրամով յետոյ ապրանքով , եւ եթէ ասոնք չը բաւակա-  
նանան կալուածը ծախսելով կը վճարուի . երրորդ՝ նըն-  
ջեցելոյն ըրած կտակէ ¼ մասը կը գործադրուի . չոր-  
րորդ՝ մնացեալը ժառանգորդաց վրայ կը բաժնուի :

\* \* \*

### ԺՅ.Ռ.Ն.Գ.ՈՒԹԵՆԻ ԶՐԱՌԴ ՊԱ.ՏՃԱ.ՌԵՆՆՐ

(Երատէն մահրիւմիեր)

Իսլամի մը ժառանգութիւնը՝ ոչ-իսլամ ժառանգորդ  
մը , ինչպէս նաեւ ոչ-իսլամի մը ժառանգութիւնը՝ իս-  
լամ ժառանգորդի մը չի մնար :

Սակայն Քրիստոնեաներու եւ Հրեայի մէջ տարրե-  
րութիւն չըլլալով , փոխադարձարար իրարու կը մնայ :

Օսմ. հպատակի մը ժառանգութիւնը՝ ոչ-Օսմանեան  
հպատակ ժառանգորդներուն չի մնար . ինչպէս նաեւ  
ոչ-Օսմանեան հպատակի մը ժառանգութիւնը՝ Օսմ. հը-  
պատակի չի մնար :

\* \* \*

ՄԱՍԱՆՑ ՌԱԺՄԱՆՈՒՄ

(ՄԻԱԼԵՒ միրասիկ):

ՀՕՐ ԲԱԺԻՆ. — Ա. Մեռնող տղան երբ արու զաւակ եւ արու թոռներ ունենայ, հայրը՝ տղայի ժառանգութենէն  $\frac{1}{6}$  կ'առնէ:

Բ. Մեռնող տղան երբ աղջիկ զաւակ եւ կամ տղայի աղջիկներ ունենայ, անոնց բաժինը հանուելէն վերջ՝ մնացեալն ալ հօրը կը տրուի:

Գ. — Մեռնող տղան երբ աղջիկ եւ մանչ զաւակներ ու թոռներ չունենայ, ամբողջն ալ հօրը կը տրուի:

ՄԵՌՆՈՂԻՆ ՄԱՅՐ. — (Միւրելիքանըն իւմմի, վալիսկի). Ա. Մեռնողին մայրը՝ իր տղայի ժառանգութենէն  $\frac{1}{6}$  կ'առնէ, երբ մեռնող տղան զաւակներ, թոռներ եւ կամ թէ քոյր եւ եղբայր ունեցած ըլլայ:

Բ. Եթէ Մեռնողը զաւակներ չունենայ, այլ միայն քոյր եւ եղբայր ունենայ  $\frac{1}{3}$  կ'առնէ:

ՄԵՌՆՈՂԻ ՄԵՇ ՀԱՅՐ. — (Միւրելիքանըն նեստի, ՏԵՏԵԿԻ). Ա. Մեռնողի մը երբ հայր չըլլայ, մեծ հայրը անոր տեղ կ'անցնի, եւ միեւնոյն բաժինը կ'առնէ:

Բ. Իսկ եթէ մեռնողին հայր գտնուի, մեծ հայրը կը զրկուի ժառանգութենէն:

ՄԵՇ ՄԱՅՐ. — (Միւրելիքանըն նեստի, պեօյիւէ ՁԱԼԻՏԵԿԻ). Ա. մեռնողին մեծ մայրը թէ՛ հօր կողմանէ ըլլայ թէ մօր,  $\frac{1}{6}$  բաժին կ'առնէ:

Բ. Մեծ մայրը կը զրկուի, եթէ մեռնողը մայր մը ձգած է:

ՄԵՌՆՈՂԻ ԿԻՆ. — (Միւրելիքանըն զեվեկսի).

Ա. Մեռնող երիկը՝ եթէ մանչ եւ աղջիկ զաւակներ ունենայ, կինը  $\frac{1}{8}$  կ'առնէ:

Բ. Իսկ եթէ զաւակներ չունենայ  $\frac{1}{4}$  կ'առնէ:

ՄԵՌՆՈՂԻՆ ԷՐԻԿԸ. (Միւրելիքանըն զեվեկսի).

Ա. Մեռնող կին մը՝ եթէ մանչ եւ աղջիկ զաւակներ ունենայ, երիկը  $\frac{1}{4}$  կ'առնէ:

Բ. Իսկ եթէ զաւակ չունենայ կէսը կ'առնէ:

ՄԵՌՆՈՂԻ ՀԱՅՐՁԱԾ ԱՂՋԻԿՆԵՐ (Հօրէ մօրէ մեկ յոյրեր) . — (Պինքի սուլպիկ):

Ա. ՆՆՉԵցեալը եթէ մէկ աղջիկ ունի  $\frac{1}{2}$  կ'առնէ:

Բ. Եթէ մէկէ աւելի ըլլան  $\frac{2}{3}$  կ'առնեն:

Գ. Եթէ եղբայր ունենայ այն ատեն երկուքը եղբայր եւ մէկը քոյրը կ'առնէ:

ՄԵՌՆՈՂԻ ՄԸ ՀՕՐԻ ԵՒ ՄՈՐԻ ՄԷԿԻ ԵՆԱԾ ՔՈՅՐԵՐԸ. — (Նագիդայ, ուխրլեհիւմա, ուխրլիկպէլիյն):

Ա. Մեռնողին եթէ զաւակ, հայր, հաւ չը գտնուի այլ միայն մէկ քոյր գտնուի  $\frac{1}{2}$  կ'առնէ:

Բ. Եթէ զոյգ քոյրնը ըլլան  $\frac{2}{3}$  կ'առնեն:

Գ. Երբ եղբայր ունենան, այն ատեն երկուքը եղբայրնին եւ մէկը իրենք կ'առնեն:

Դ. Եթէ մեռնողը էրիկ եւ աղջիկ մը ձգէ, չորս բաժնի կը վերածուի, մէկը էրկանը կը տրուի, երկուքը աղջկան, եւ մէկն ալ քրոյլ:

Ե. Կը զրկուին, եթէ մեռնողը՝ մանչ զաւակ եւ մանչ թոռներ ձգած ըլլայ:

ՀՕՐ ԿՈՂՄԱՆԷ ՔՈՅՐԵՐ. — (Ուխրլիկպի).

Ա. Երբ մէկ հատ ըլլայ  $\frac{1}{3}$  կ'առնէ:

Ա. Երբ մէկէ աւելի ըլլան  $\frac{2}{3}$  կ'առնեն:

Գ. Երբ մեռնողը հարաշատ քոյր ունենայ,  $\frac{1}{6}$  կ'առնէ:

Դ. Կը զրկուին անոք, երբ մեռնողը մէկէ աւելի հարազատ քոյրեր ունենայ:

Դ. Եթէ այս քոյրերը իրենց հետ հօրէ մէկ եղբայր ունենան, այն ատեն երկուքը եղբօրը եւ մէկը քրոջ կը տրուի:

Զ. Կը զրկուի երբ մեռնողը արու զաւակ, արու թոռներ, հայր եւ հաւ ունենայ:

ԾԱՆՈՒԹ. — Ժառանգական օրէնք եւ հաշխները առանձին եւ ընդարձակ օրէնք մը ըլլալով՝ անոր անդամները իրարու կապալցեալ են. որով անոնցմէ ծաղկաքաղ ընել բնաւ կարելի չէ, ինչ որ արդէն մեր ընտրած նիւթէն ալ բոլորովին դուրս է. այլ այս մասին Պատ. Ընթերցողաց ներողութիւնը խնդրելով կը յանձնարարենք որ այսպիսի պարագայի մէջ աւելի աղէկ կ'ընեն երբ Ֆերվանեին դիմում ընեն:

Ճ.

## ՎԱՃԱՐՈՒԻՄ

(ՊԵՂ)

Վաճառումը եւ գնումը (պէջ ու ժերա) հաստատուն (սահին) ըլլալու համար, պէտք է որ վաճառող (պայի) եւ գնող (միւթերի) երկուքն ալ չափահաս (պային) եւ խելահաս (ագիլ) ըլլան. ապա թէ ոչ ըրած գործողութիւննին անվաւեր կ'ըլլայ:

Համբերու, խուկերու եւ կոյրերու ծանօթ նշաններով (ապղը, տիւսիզ վէ ամանըն իշարերի մահուտէլիյլիկ) տեղի ունեցած առուծախը վաւերական է:

Անչափահամներու ապրանքները եւ կալուածները կրնայ ծախուիլ եւ ինչպէս նաև անոնց համար ապրանք եւ կալուած կրնայ գնուիլ՝ պայմանաւ որ, նախ Շերիեկի դատարաննէն իրենց խնամակալ (լիկի, վասի) կարգուի, եւ ապա այդ առուծախի պէտքը ապրուստի եւ կամ թէ ուրիշ անհրաժեշտ պէտքէ մը բզիսած ըլլալը հաստատուի. եւ կամ թէ զայն ծախելը որբի համար աւելի շահաւոր նկատուի: Այս կերպ առուծախը Շերիեկի դատարանի արտօնութեամբ (իզն ժերիլի) եւ եթ վաւերական է:

ԳԵՐԻՄԾԻ, վաճառելի ապրանքը (մեսի) պէտք է որ առուծախի ժամանակ պատրաստ ըլլայ եւ կամ թէ գնողը (միւթերի) նախապէս զայն տեսած ըլլայ, եւ կամ թէ անոր մի նմոցը (նիւսիւնեսի) առձեռն պատրաստ եղած ըլլայ:

Վաճառելի ապրանքը պէտք է որ չօշափելի նիւթ

ըլլայ եւ զայն բռնելու ու յանձնելը կարելի ըլլայ. զորօրինակ, ծառի մը պտուղը երբ դեռ չէ սկսեր իր գոյութիւնը ցուցնել, զայն կանխաւ չի կրնար ծախուիլ, ինչպէս նաեւ ծովու մէջի գեռ չը բռնուած ձուկը եւ դեռ ձեռք չի բերուած որսը եւ հասունութեան չի հասած հունձքը չը կրնար ծախուիլ. բայց եթէ ոեւէ տեղ մը այս սովորութիւն դարերէ ի վեր յաշորդաբար եկեր է, միայն հոր կրնայ ծախուիլ :

Կաճառելի ասպրանք կամ կալուածը՝ պէտք է որ որոշ ըլլայ (մուային օլմալը ՏՐ), անորոշ (զայրը մուային)՝ եղած պարագային՝ առուծախը անվաւեր է. զորօրինակ, վաճառող մը «Իմ ամբողջ ասպրանքներս քեզի ծախեցի» (Մալիք օլտուղըմ Ֆեանք հետամբ սանա ու գատար լիրէեն սարտըմ) ըսելով ծախէ, վաւերական չէ. բայց եթէ գնողը նախապէս զանոնք տեսած է, այն ատեն վաւերական է :

Կալուածի մը տէր՝ իր կալուածը (Ֆեանի ագարընի) առանց բաժնելու (գապլ էլ իթրազ) անոր մէկ որոշ մասը (հեսայի շայինեկի մաալիւմեսինի) կրնայ ծախել. այսինքն անոր  $\frac{1}{2}$ ,  $\frac{1}{4}$ ,  $\frac{1}{10}$  եւայլ բաժնը :

Բաժնեխառն կալուածի մը տէրերէն մէկը (հեսայի շային ասիապընտան պիրիսի) կրնայ առանց իր ընկերէն (Շերիկընտէն) արտօնութիւն առնելու, իր բաժնը ուրիշի մը ծախել :

Առուծախի մէջ՝ միշտ պէտք է ներկայ եղանակ գործածել, այսինքն ծախողը (պայի) ծախեցի (սարտըմ), գնողն ալ (միւըրէրի) առի (ալտըմ) ըուէ. եւ կամ թէ գնողը ստակ պէտք է տայ եւ ծախողն ալ առնէ, եւ կամ թէ ծախողը յանձնէ եւ գնողն զայն ընդունի, ապա թէ ո՛չ ապառնի դէմքով (միւսքազիլ սրդասիլի) պիտի ծախեմ (սաբանաղըմ), գնողն ալ պիտի առնեմ

(ալանաղըմ). ինչպէս նաեւ հրամայական դէմքով (ևմր սրդաս իլի) ծախէ (սար) եւ առ (ալ) ըսելով ծախել վաւերկան չէ :

Սակարկութիւն (բազարլը) ինչպէս որ բերանացի (շիֆահին) կ'ըլլայ, նոյնպէս ալ, գրաւոր բանակցութեամբ ալ (մուխապէրէ իլի բանրիրէն) կրնայ ըլլալ :

Սակարկութիւնը երբեմն լոփի ալ կ'ըլլայ. զորօրինակ, երբ մէկը առանց սակարկութեան հացագործէն հաց մը առնէ, եւ կամ առանց սակարկութեան կառք նատի եւ կամ խանութ նստի եւ կամ թէ ինք մէկու մը ծառայութիւն ընէ, եւ կամ ուրիշ մը իրեն ծառայեցին, այն ատեն այն ասպրանքի արժած գին, եւ այն կալուածի եւ անձի արժած վարձքը պէտք է վճարէ: Այս արժէքի քանակը որոշելու գործը հմուտներէն (երպայի վուգութեան) կը հարցուի:

Սակարկութիւնը լմալէն վերջ, երբ ծախող եւ առնող համահաճութեամբ (պիրիրէրալի) երկրորդ անգամ անոր գնի եւ կամ ասպրանքի վրայ նոր յաւելում (քեզիս), եւ կամ թէ զեղչ (քենզիլ) ընեն, այն ատեն առաջին սակարկութիւն (ագտը եկվիլ) չեղեալ նկատուելով, երկրորդ սակարկութիւնը (ագտը սանի) վաւերական կը համարուի:

Սակարկութիւն՝ ինչ ասպրանքի ինչ քանակի եւ ինչ արժէքի վրայ որ տեղի ունեցեր է, անոր համեմատ պէտք է վարուիլ. զորօրինակ մէկ ծրար տպածոց (պասմա) սա չափ դահեկանի, կամ տասը ոչխար սա չափ դահեկանի ըսելով սակարկութիւն (կիօրիւրիլ բազար) եղած պարագային, ծախողը չի կրնար անոր կէս եւ կամ ուրիշ մաս մը զատելով մեացեալը յանձնել ու անոր համեմատ արժէքը պահանջել. այլ պէտք է ըստ սակարկութեան ամբողջովին յանձնէ, եւ ապա առնոր

Համեմատ ամբողջի գինը պահանջէ, ինչպէս նաև գնողը փոխադարձաբար. բայց եթէ վաճառող՝ անոնց ամբէն մէկի գինը որոշելով ծախեր եւ գնողին «Ո՞ն որ կ'ուզես ան առ» ըսելով արտօներ է, գնողն ալ որն որ ուզէ զայն կ'առնէ :

\* \* \*

### ՊԱՅՄԱՆԱՌԱՐ Վ.Ս.ՃԱՌՈՒՄ

(Տարդիկ պէյ)

Սակարկութեան մէջ եթէ ապրանքին արժէքը կանխիկ պայմանուած է, գնողը պարտաւոր է անոր արժէքը կանխիկ վճարել եւ ապա ստանալ ապրանքը : Ապրանքին տէրը մինչեւ որ սակարկուած արժէքը չը ստանայ, կը զայն վար գնել (փեշին բազարլըգտա պայինըն մեալինե հագգը հապսի վար ՏՐ) : Իսկ եթէ արժէքը ապառիկ պայմանուած է, ապրանքին տէրը՝ ապրանքը կաշկանդելու իրաւունք չունի, եւ պարտաւոր է անմիջապէս յանձնել եւ ապա գինը պահանջել . եւ եթէ ապրանքի արժէքին վճարաժամ սահմանուած է, այդ վճարաժամը ապրանք յանձնուած օրէն կը սկսի բանի :

Վաճառող՝ իր ապրանքը ապառիկ գնոլ ծախելէն եւ զայն գնողին յանձնելէն վերջ, եթէ վերջոյ արժէքը չը կարենայ գանձել, ալեւս չի կրնար զայն յետո կոչել : Սակարկութեան մէջ արժէքին փոխարէն եթէ զրաւ (րեին) եւ կամ երաշխաւոր (բեֆիլ) տալ պայմանուած է, բայց գնողը անոր համեմատ չը վարուի, վաճառողը կրնայ սակարկութիւնը չնչել (պայի Ֆեսիսի ագտը հետապնիք) :

Ենթադրենք թէ գնողը վերջէն նոյն արժէքի փոխարէն գնողին գրաւ կամ երաշխաւոր մը ներկայացնէ,

այն պարագային ծախողը դարձեալ աղատ է (մուխայիք ՏՐ) ուզէ մինչեւ որ արժէքը չառնէ ապրանքը չի յանձներ, ուզէ կը յանձնէ :

Ծախող՝ եթէ գնողին յանձնարարէ որ, ապրանքին արժէքը իր պահանջատիրոց, (այսինքն ծախողի պահանջատիրոց) վճարէ (պայի միւըքերի բենի մեսեիւնի իւզերինէ հելվալէ իլլեսիտէ), այն ատեն ալեւս ապրանքը կաշկանդելու իրաւունք (հագգը հապս) չ'ունենար, եւ անմիջապէս յանձնելու պարտաւոր կ'ըլլայ :

\* \* \*

### ՅԱՆՁՆՈՒՄ

(Թէսլիմ)

Ծախող՝ սակարկութեան մէջ նոյն ապրանքը ուր տեղ որ գնողին յանձնելու պայման ըրած է, հոն յանձնելու պարտաւոր է . իսկ եթէ տեղը որոշուած չէ, ապրանքը ուր տեղ որ գտնուի, երկուքն ալ անձամբ եւ կամ փոխանորդ զրկելով հոն, յանձնել եւ ստանալու պարտաւոր են :

Եւ եթէ գնող՝ ապրանքին ուր գտնուելուն անգիտակ եղած է, զայն իմանալուն պէս (անա մուդդալի օլուզա) աղատ է, ուզէ սակարկութիւնը կը հաստատէ, ուզէ կը ջնջէ :

Վաճառուած ապրանքը՝ գնողին յանձնելու առթիւտեղի ունեցած ծախսերը վաճառողին կը վերաբերի :

Եմբոլին (կեօրիւրի, նեզաֆեկն) ծախտած ապրանքներ՝ վերցնել տանելու ծախսերը գնողին կը պատկանի :

\* \* \*

(Խրյացը շարդ)

Ծախող եւ առնող՝ որոշ ժամանակի մը համար կը ընան սակարկուած առեւտուրը (ազՏը պիլի) կամ վերանաստութու (ինֆազ էլլիմի) եւ կամ ջնջելու (ֆեսի էլլիմի) պայման դնել, զոր այդ ժամանակամիջոցի մէջ՝ որ կողմը որ ուղէ, կրնայ յես կոչում ընել (րիւնու էմեափիլիր). եւ կամ հաստաաել. զորօրինակ՝ կալուած մը կամ ապրանք մը ծախուած միջոցին՝ երբ գնող եւ ծախող իրենց մէջ պայմանեն թէ մինչեւ մէկ ամիս իրենցին որեւէ մէկը աղատ պիտի ըլլայ մինչ այն օր յես կոչում ընել, եւ կամ վերանաստաաել, այն ատեն մինչ մէկ ամիս երկու կողմէն մէկը՝ կրնայ յես կոչում ընել. բայց ամիսը անցնելէն վերջ՝ այլեւս եւ ոչ մէկ կողմ չի կրնար:

Կամայական պայմանով (Խրյացը շարդի) տեղի ունեցած առեւտուր մը ինչպէս որ խօսքով (գավլի) կը ընայ հաստատուիլ (ինֆազ էսիլմի), եւ կամ ջնջուիլ (ֆեսի էսիլմի). նոյնպէս ալ գործնականապէս (ֆիլի) կրնայ հաստատուիլ եւ կամ ջնջուիլ. զորօրինակ՝ ապրանքը կամ կալուածը երբ տակաւին ծախողի ձեռքին մէջ կը գտնուի. ծախող եթէ որոշեալ ժամանակամիջոցին մէջ զայն ծախու հանէ, կամ վարձու տայ եւ կամ ձեւ եւ գոյն եւ այլ հանդամանքները փոխէ, եւ վերջապէս տիրապետական արարքի մը մէջ գտնուի, եւ կամ թէ ապրանք գնողին քով գտնուած միջոցին զայն ետ ուղէ, նոյն առեւտուրը գործնականապէս ջնջած կը նշանակէ, և փոխադարձարար գնողը՝ երբ վերոյիշեալ տեսակ

արարքի մը մէջ գտնուի, գործնականապէս (ֆիլի), նոյն առեւտուրը ընդունած եւ հաստատած կը համարուի:

Ծախուած ապրանքը, եթէ իր պայմանուած տեսակին եւ կամ նախապէս ներկայացուցուած օրինակին չը համապատասխանէ, գնողը աղատ է (մուխայեար սըր) ուղէ կը մերժէ, ուղէ սակարկուած արժէ քով կ'ընդունի. բայց եթէ այդ տարբերութիւնը տեսնելով հանդերձ զայն գործածէ. այլեւս զայն վերադարձնելու իրաւասութիւնէ կը զրկուի:

Գնողը երբ սոյն տարբերութիւնը դեռ չը տեսած մեռնի, զայն ետ վերադարձնելու իրաւասութիւնը իր ժառանգորդաց (վերեսիեե) կը փոխանցի (ինքիգալ եսկը) :

Ծախող եւ առնող՝ երբ իրենց մէջ պայմանեն թէ, մինչեւ այսչափ օր ապրանքին արժէ քը պէտք է վճարել, իսկ հակառակ պարագային տեղի ունեցած սակարկութիւնը այլեւս անլաւեր համարուի. այս պայմանը ընդունելի է. երբ այս պարագային գնողը մինչեւ այն օր արժէ քը չը վճարէ, սակարկութիւնը չեղեալ կը նկատուի, իսկ երբ վճարէ, այլեւս ծախողը չի կրնար զայն գրժիւ, եւ եթէ գնողը այդ ժամանակամիջոցին մէջ մեռնի, առեւտուրը չեղեալ կը համարուի :

Ինչպէս նաեւ ծախող երբ իր քանի մը ապրանքին զատ զատ գիներ նշանակելով՝ գնողին առաջարկէ թէ «Մինչեւ այսչափ օր անոնցմէ որն որ կ'ուղես այն առ». այն ատեն գնողը մինչ այն՝ օր իր ուղած ապրանքը նշանակեալ գնով կրնայ առնել :

\* \* \*

ՏԵՍՆԱԼՈՒ ԿԱՄԱԿԱՆԱՆՈՒԹԻՒՆ

(Խօյարը բույնեկը)

Մարդ մը՝ ուրիշի ապրանք կամ կալուածը չը տեսած կրնայ գնել . բայց զայն տեսած միջոցին եթէ նկարագրուած հանգամանքին չը համապատասխանէ ինք աղատ կ'ըլլայ, ուղէ կ'ընդունի, ուղէ կը մերժէ: Գնող՝ գնուած ապրանքը դեռ չը տեսած՝ երբ մեռնի. իր ժառանգորդներ չեն կրնար չը տեսած ըլլալու առարկութիւնը ընելով ետ դարձնել, այլ նոյն վիճակի մէջ ընդունելու պարտաւոր են:

Ապրանքի մը մինակ մասնաւոր նմոյշը (նիւմիւնէ) ցուցնելով սակարկութիւն կրնայ ըլլալ. բայց վերջոյ երբ բուն ապրանքը այդ օրինակին չը համապատասխանէ (նիւմիւնէն միւրապրդ չըմբազա), սակարկութիւնը անվաւեր կը համարուի:

\* \* \*

ԹԵՐՈՒԹԵԱՆ ԿԱՄԱԿԱՆԱՆՈՒԹԻՒՆ

(Խօյարը այրպ)

Ծախուած ապրանքի մէջ եթէ թերութիւն մը կայ (այրպ վար իսէ), պէտք է զայն գնողին յայտնել, գնողը երբ զայն ընդունելով գնէ, այլեւս չի կրնար ետ վերադարձնել. բայց եթէ առանց գիտութեան գնած է, կրնայ ետ վերադարձնել:

Գնող, եթէ ապրանքի մէջ հիմնական թերութիւն մը (այրպը զատիմ) նշմարէ, կրնայ զայն ետ դարձնել. բայց զայն վար գնելով պակաս արժէք առաջարկելու իրաւունքը չունի:

Բայց գնողը՝ երբ նախապէս անոր թերութիւնը չը գիտցած զայն առնէ եւ գործածելու սկզի, ու յետոյ ապրանքի թերութիւնը երեւան ելլէ, այն միջոցին կըրնայ զայն վար գնելով արժէքի զեղչ առաջարկել. զորորինակ՝ մէկմը կերպափի մը փատութիւնը եւ կամ պատառտածութիւնը չը նշմարած՝ երբ զայն գներ ու հագուստ կտրեր է ու յետոյ երբ անոր թերութիւնները երեւան՝ ելլեն, այն ատեն զայն վար գնելով արժէքի զեղչ կրնայ առաջարկել: Բայց եթէ ապրանքին տէրը զեղչ չընդունի, ու նոյն ապրանքը կտրուած վվճակի մէջ ետ առնել հաւանի, այն պարագային գնողը պէտք է կամ ետ տայ եւ կամ թէ պակաս արժէքի քանակը հմուտներուն (երպապը վուգութե) գնահատել տալով (քազիր երժիրերէ) անոր համեմատ արժէքը վճարէ:

Խմբովին ծախուած (կեօրիւրիւ սարրլան) ապրանքները գեռ չեռ չը յանձնուած՝ երբ անոնցմէ մաս մը թերի (այրպիլ) ելլեն եւ մնացեալները անթերի, գնողը չի կրնար զանոնք զատելով թերի եղածները (այրպիլիկ) ետ ընել ու անթերիները վար գնել. այլ կամ ամբողջը միասին պէտք է ետ ընէ եւ կամ ամբողջը միասին վար գնէ: Իսկ երբ յանձնուելէն վերջ այս վիճակ երեւան գայ. այն ատեն եթէ ապրանքը զատել հնար է, եւ ասկէ վնաս մը չի գար, կը զատուի, ողջերը վար կը դրուի, վնասուածները ետ կը տրուի. իսկ եթէ զատուելէն վնաս մը յառաջ կուգայ, ամբողջովին տիրոջ կը վերադարձուի:

\* \* \*

(Պատճեն ու բաղրիր, ալտանմազ)

Ապրանքի եւ կամ կալուածի մը տէր՝ երբ գնողին խարելու կանխամտածութեամբ իր ապրանք կամ կալուածը չափազանց դրուատելով եւ կամ թէ այլեւայլ խարեպատիր դաւեր եւ միջոցներ նիւթելով՝ ջանայ խիստ սուզ գնող (զապն ֆանիւլէ) ծախել, եւ կամ թէ փոխադարձաբար, գնող՝ երբ ծախողը խարելու դիտումով գնած է, սոյն առուծախը անվաւեր ըլլալով ետ կը վերադարձուի: Բայց եթէ առանց այս միջոցներ տեղի ունենալու, անդիտաբար (պիլա բաղրիր) խարկանք մը տեղի ունեցած է, այն պարագային առեւտուրը չի կրնար ջնջուիլ: Իսկ եթէ խարուողը բարեպաշտական հաստատութիւն մը (վազլիք) եւ կամ որբ (ենքիմ) է, այս պարագային ենթադրենք որ դաւ եւ միջոց մը նիւթուած եւ գիտակցութիւն ևղած չըլլայ, դարձեալ սոյն առուծախը ջնջելի է:

Խարուող անձի (մաղպուն օլան Շախսըն) մահուընէ վերջ՝ դատ վարելու իրաւասութիւնը իր ժառանգորդներուն չ'անցնիր: Խարուող անձ՝ իր խարուած ըլլալը տեսնելով հանդերձ, երբ այն ապրանքի վրայ տիրապետական (քասարրութա տայիր) արարքը մը ընէ, այլ եւս զայն չի կրնար ետ վերադարձնել:

Խարուելով չափազանց սուզ գնելու (պիլքաղրիր զապն ֆանիւլն մըգտարի) քանակը, ծախուած բան եթէ ապրանք է, հարիւրին 50, եթէ կենդանի է հարիւրին 10, եւ եթէ կալուած է հարիւրին 5էն պէտք է որ աւելի ըլլայ է. ասկէ պակաս եղած միջոցին ետ չի կրնար տրուիլ:

(Պէյէ սոսլիի օլուպ օլմաեան շէյլէր)

Արմատէն բաժնել կարելի եղած իր մը՝ արմատին հետ միասին ալ կրնայ ծախուիլ, առանձին ալ կրնայ ծախուիլ. զորօրինակ մօր հետի ձագը երբ կաթէն կըտրուած է, առանձին ալ կրնայ ծախուիլ, մօր հետ ալ կրնայ ծախուիլ. բայց երբ դեռ կաթ կ'ուտէ, միայն մօր հետ կրնայ ծախուիլ:

Դէզ մը ցորեան՝ զատ զատ չափելով ալ կրնայ ծախուիլ, ամբողջը մէկէն ալ կրնայ ծախուիլ. իսկ երբ ամբողջովին (կեօթիւրիւ) ծախուած միջոցին այսչափ քանակութիւն պարունակելու պայման եղած է, յանձնուած միջոցին՝ եթէ պայմանուած քանակէն պակաս ելլէ, գնողը ազատ է ուզէ կ'ընդունի կ'առնէ, ուզէ սակարկութիւնը կը ջնջէ, այս սկզբունքին կը հետեւին նաեւ ամէն տեսակ ապրանքներու առուծախը:

Կալուած մը (ապար), կամ գետին մը (արսա) եւ կամ արտ մը (արագի) կանգունով ալ կրնայ ծախուիլ, առանց կանգունի՝ այլ միայն սահմանները որոշելով (հուտօւտելերի բալինիէ) ալ կրնայ ծախուիլ: Բայց ամէն պարագայի մէջ՝ սահմանները որոշելով ծախելը աւելի յարգելի է:

Գոհարեղէն մը կշռելով ալ կրնայ ծախուիլ, հատող ալ կրնայ ծախուիլ. բայց կշռեցով ծախուած պարագային՝ երբ պայմանուած կշիռքէն պակաս ելլէ, այն ատեն առուծախը անվաւեր կը համարուի:

\* \* \*

Պ.Ա.Ճ.Ս.ՈՒ.ԹԻՒ Հ.Ս.Ս.Մ.Վ Վ.Ն.Ս.Ս

(Մէլինէ արիգ օլան զիեան )

Վաճառքը երբ գեռ ծախողին քով(պայի նեզտինէ) գտնուի, տեղի ունեցած վնասը վաճառողին կը պատկանի, իսկ երբ յանձնուած է, գնողին կը պատկանի :

Երբ վաճառողի եւ գնողի մէջ՝ առանց ապրանքի գինը սակարկելու, այլ «Տանիլ ցուցնելու եւ հաւանած պարագային գնելու» պայման տեղի ունեցեր է, գնողը զայն տարած ուրիշի մը ցուցուցած միջոցին՝ երբ վաճառքին վնաս մը պատահի, զայն տուժելու պարտաւոր չէ :

Իսկ երբ սակարկութիւն լմնալէ վերջ՝ տանիլ ցուցնելու եւ հաւանած միջոցին գնելու պայման եղած է, այն պարագային գինը տուժելու պարտաւոր է :

\* \* \*

Պ.Ա.Ճ.Ս.ՈՒ.ԹԻՒ ԵՆԹ.Ա.Կ.Ս.Ց ԵՐԵՐ

(Պէյէ օախիլ օլան շէլէր)

Շէնք մը ծախուած միջոցին՝ անոր մէջի պարունակող պատին գամուած փականքները (սուվարա մըխլանմը ֆիլիսիրի) եւ հաստատուն բաղմոցները (ակսիրլի), անկուած ծառերը եւ ծաղիկները, ապակիներ եւ փեղկերը (նաև չերչիլիկէր) եւ այլ հաստատուն իրերը, որոնք նոյն իսկ եթէ սակարկութեան ժամանակ վաճառքին ենթակայ ըլլալը պայմանուած իսկ ըլլան, դարձեալ վաճառքին ենթակայ ըլլալով (մենալինէ տախիլ օլուայ), անոր հետ ծախուած կը համարուին, զոր

վերջէն ծախող զանոնք քակելով ետ առնելու իրաւունք չունի, ինչպէս նաեւ աւելի արժէք չի կրնար պահանջել. իսկ եթէ զանոնք քակել առնելու պայմանաւ ծախուած է, այն պարագային կրնայ քակել ու ետ առնել. ինչպէս նաեւ եթէ վերոյիշեալ պարունակեալները (միւըքիմլաքը) չարժական իրեր են, կրնայ զանոնք ետ առնել, իսկ եթէ չէնքին հետ միասին ծախուած է, այլեւս չի կրնար ետ առնել :

Յիշեալ օրէնքին կը հետեւին նաեւ կենդանիի մը հետ գտնուած կաթնկեր ձագուկը, եւ կենդանիի գլուխը գտնուած երասանակը (Եիւլար) :

Եւ ամէն տեսակ վաճառքները :

\* \* \*

Պ.Ա.Ճ.Ս.ՈՒ.ԹԻՒ Ս.Ժ.Ս.Մ.Պ Վ.Ն.Ս.Ս.Ո.Ո.Խ

(Ա.ատէ իլէ սարը)

Կալուած մը կամ ապրանք մը ինչպէս կանխիմի, նոյնպէս պայմանաժամով (վլատէ իլի) ալ կրնայ ծախուիլ, բայց պայմանաժամով ծախուած միջոցին՝ պէտք է որ ժամանակը որոշ ըլլայ, իսկ անորոշ եղած պարագային, կանխիմ ստակով ծախուած կը նշանակէ, որով ապրանքին տէրը անմիջապէս արժէքը կրնայ պահանջել :

Առեւտուրի մէջ՝ եթէ արժէքին կանխիմի եւ կամ ապարիկի խօսք եղած չէ, կանխիմի կը նշանակէ, զոր այն պարագային՝ գնողը պէտք է որ, ապրանքին արժէքը վճարէ, որպէս զի ծախողն ալ ապրանքը անոր յանձնէ : Ապա թէ ո՞չ «Ապարիկ պիտի տաս» ըսելով առարկութիւն ընելու իրաւունք չունի :

Վճարքին պայմանաժամը պէտք է որ կամ «Թուականէս այսչափ օր վերջ եւ կամ թէ տարւոյն այնինչ նշանաւոր օր վճարեմ» ըսկով որոշել, ապա թէ ո՛չ անձրեւ եկած միջոցին եւ ասոր համանման պայմաններով վճարաժամ պայմանելը անվաւեր է: Եւ իսկոյն վճարելի կ'ըլլայ:

\* \*

### Պ.Ս.Ճ.Ռ.Բ. ՅԱՆՉԱՌԻՄ ԵՒ ՍՏԱՑՈՒՄ

(Թէսլիմ վէ բէսէլլիւմէ տայիր)

Վաճառումը (պէլ)՝ վաւերական ըլլալու համար պէտք է որ, ծախող (պայի) զայն գնողին (միւըքերիկ) յանձնէ (քէսլիմ երմէկի տիր), եւ կամ թէ երթալ զայն առնելու արտօնէ (կիտուալ ալմաղա իզին վէրմէկի տիր):

Իսկ գալով կալուածի մասին, թէպէտեւ ասկէ առաջ սրբ միլ կալուածները՝ անհատներու մէջ իբրեւ ապրանք առանց պաշտօնական գործողութեան կրնային առնուիլ ու ծախուիլ, եւ ծախող եւ գնողի համար իբրենց մէջ արժէքը սակարկելէն եւ ստակը վճարելէն վերջ, երթալ անոր մէջ պտտիլ եւ բանալին յանձնելը վճռապէս ծախուած ու յանձնուած կը նշանակէր. սակայն վերջերս հրատարակուած Օրինաց համաձայն՝ դուտ միլ կալուածներն ալ արտերու (արազի) եւ վազրֆ կալուածներու առուծախի պայմաններուն ենթարկուեցաւ, որով մինչեւ որ պաշտօնապէս Կառավարութեան Դուռը չի ներկայանան եւ իբրենց առուծախի հոն չը յայտնեն (բագրից երմէսիննէ), տեղի ունեցած առուծախը վաւերական չի նկատուիր:

Ուեէ կալուած մը՝ ըլլայ գետին (արզ), ըլլայ

միլ, ըլլայ վազրֆ՝ կառավարութեան Դուռը առուծախի գործողութիւնը (բագրիր) լմալէն վերջ զայն ծախուած եւ յանձնուած կը նկատուի, որով անկէ վերջ այլեւս զայն գնողին յանձնելու պէտք չի մնար:

Ծախուած իրը՝ թէ ըլլայ ապրանք, թէ ըլլայ կալուած, թէ ըլլայ կենդանի եւ թէ ուեէ ինչ՝ զայն գնողին յանձնուելէ վերջ՝ այլեւս անոր դրժում (բունու) չընդունուիր:

Գնող (միւըքերի)՝ տակաւին վաճառք (մէպիի) չը ստացած (քէսկլիւմ երմէկտէն) կրնայ ուրիշի մը ծախել:

Ինչպէս նաեւ ծախող (պայի)՝ զայն գեռ գնողին (պայիեկ) չը յանձնած՝ կրնայ գնողին յանձնարարել որ անոր արժէքը ուրիշի վճարէ: Յանուած գետին մը (արզ մէզրու) ծախուած պարագային, ծախող՝ զայն գնողին յանձնելու համար պէտք է որ անոր վրայի ցանքը վերցընէ եւ կամ ոչնչացնէ:

Ինչպէս մինակ ծառը ծախուած միջոցին, զայն յանձնելու համար, անոր վրայի պտուղը վար պէտք է առնել:

\* \*

### Զ.Ա.Ն.Ա.Զ.Ա.Ն.Ք

(Մէկար շերքա)

Սակարկութեան մէջ՝ վաճառքին փոխարէն վճարուելիք գրամին տեսակ եւ քանակը որչափ եւ որ տեսակէն որ սակարկուած է, անոր համեմատ պէտք է վճարել, ապա թէ ոչ ընթացիկ զրուշի հաշուով կը նկատուի. զորորինակ՝ Օսմ. լիրա սակարկուած միջոցին, Օսմ. լիրա պէտք է վճարել: Թէպէտեւ Օսմ. լիրան ընթա-

գիկ գինով 108էն է, սակայն կարդ մը ապրանքներ կան՝ որոնց առեւտուրի մէջ լիրան 100, 108, 110, 114, 116, 120 դուրուշ ալ, եւ թերեւս անկէ ալ աւելի կ'արժէ. ինչպէս նաև ապառիկ եւ կանխիկ առեւտուրի մէջ գինը կը տարբերի, այսինքն կանխիկի մէջ սուզ գինով կ'ընդունուի իսկ ապառիկին աւելի աժան:

Վաճառական մը ֆապրիգային յանձրարարած ապրանքը ճամբայ հանուելուն առթիւ՝ ֆապրիգային իրեն դրկուած ցուցակին գօնուշմէնք (Ֆարուրա) յինլով՝ կը րնայ այդ ապրանքը դեռ ճամբու մէջ եւ կամ մաքս գտնուած միջոցին՝ առանց զայն բանալու եւ առանց տեսնելու ուրիշ մը ծախել, գնողը այն ապրանքը ստանալէ եւ բանալէ վերջ, երբ ցուցակին համեմատ գտնէ առեւտուրը կը հաստատուի. իսկ եթէ անհամապատասխան գտնէ, իրաւունք ունի ետ վերադարձնել:

Ուեէ մէկն օտարի մը ապրանքը առանց անոր տեղեկութեան կրնայ ուրիշ մը ծախել, բայց տէրը տեղեկութիւն ստանալուն պէս՝ ուղէ տեղի ունեցած առեւտուրը կը մերժէ եւ իր ապրանքները ետ կը պահանջէ, ուղէ կ'ընդունի եւ կը հաստատէ, զոր անկէ վերջ այլեւս չի կրնար դրժել:

Մարդ մը աղատ է իր ապրանքը եւ կամ կալուածը ուրիշի մը քով գրաւ (րեհին) դնելով փոխառութիւն մը առնել, որուն գրաւ (րեհին) եւ (պէլիւլ վիթա) ալ կ'ըսուի. որնոր մինչեւ որ ստակ չը վճարէ իր ապրանքները ետ չի կրնար պահանջել, եւ կամ թէ մէկ մասը վճարած միջոցին ենթադրենք թէ գրաւի դրուած ապրանքներ նոյն իսկ քանի մը կտորներէ բաղկանան, մինչեւ որ պարագը ամբողջ չի վճարէ՝ անսնցմէ մաս մը ետ չի կրնար պահանջել:

Պէլիւլ վիթա եւ րեհինի տարբերութիւնը գրիթէ

շատ քիչ է, րեհինը ապրանքներու եւ սրբ միլք կալուածներու համար կը գործածուի, իսկ պէլիւլ վիթա միայն վագրք կալուածներու գրաւի գործողութեան կ'ըսուի: Ասոնց մասին ընդարձակ գրելը գրաւի (րեհին) բաժնին մէջ ձգած եմ:

\* \* \*

### Ս.Պ.ՊՐՈ.ՆՔ ԵԽ ԿԱՆԴԱՆԱՎ.ՃԱ.Ր

(Սէլէմ իւէ իարխասնատ վէ եախօս սիբարձը)

Կանխավճար (սէլէմ) այն է որ, մարդ մը՝ արհեստաւորի մը կամ գործաւորի մը ապրանք կ'ապսպրէ (սիբարձ էսէր), եւ անոր սակարկուած գինէն մաս մը կանխավճար կուտայ:

Կանխավճարի (սէլիմ) գործողութիւնը վաւերական ըլլալու համար, պէտք է որ երկու կողմն ալ չափահան ըլլան, (չափահասութեան տարիքը ընդհանրապէս 15էն վեր է): Նոյնպէս ալ ապրանքին գինը, տեսակը, քանակը եւ յանձնուելիք ժամանակը որոշ ըլլան, զորորինակ՝ խալողին ժամանակ . . . քաշ ճերմակ ընտիր չափու իւզիւմի, եւ կամ թէ . . . այսչափ քաշ սեւ խաղողիք քաղցու (շիրէ) եւ կամ կալի միջոցին . . . քրիւ կարմրահատ ցորեն, եւ կամ թէ . . . զոյգ . . . թիւ մեծութեամբ . . . տեսակ կաշիէ, եւ այսինչ այսինչ զարդերով կօշիկ, եւ կամ սա լայնութեամբ եւ . . . կանգուն երկարութեամբ, եւ . . . կիսքը ծանրութեամբ, վրան այսինչ ծաղիկ եւ այսինչ գոյները ըլլալու պայմանաւ այսչափ ծրար տպածոյ (պասմա), եւայն:

Երբեմն ալ ապսպրուած ապրանքէն օրինակ մը

ընտրելով՝ երկուստեք զայն կը կնքեն ու կը պահեն,  
մինչեւ որ ապսպրուած ապրանքները լրանայ:

Ապսպրուած ապրանքը՝ եթէ բռն ապսպրուած  
պայմանին եւ կամ ընտրուած օրինակին (նիւմիւնէ) հա-  
մապատասխան ելլէ, երկու կողմ զայն ընդունելու  
պարտաւոր են: Իսկ եթէ անհամապատասխան ելլէ,  
ապսպրոյլը աղատ է, ուզէ կ'ընդունի, ուզէ կը մերժէ:

Եթէ ապրանքին գինը բարձրանայ եւ կամ թէ իջ-  
նէ, երկու կողմէն մինը անոր դէմ ուեէ առարկութիւն  
ընելու իրաւունք չունի. Եթէ որեւէ կողմէ առարկու-  
թիւն մը յարուցուի, միւս կողմը կրնայ բողոքել եւ իր  
ենթակայ եղած վեսար պահանջել (զարար զիեանիքա-  
լիս էլիէկիլիր):

Ապսպրանքը հաստատուն ըլլալու համար պէտք է  
որ, անոր արժէքէն կարեւոր մաս մը կանխիկ վճարուած  
ըլլայ նախապէս, ապա թէ ոչ ապառիկ ապսպրանք ան-  
վաւեր է:

Երկրագործ մը՝ եթէ բնական արկածի մը հետե-  
ւանօք այն տարին չը կարենայ իրեն ապսպրուած ա-  
պրանքը յանձնել, ընթացիկ արժէքով գինը տուժելու  
պարտաւոր է: Իսկ եթէ այդ տեսակ ապրանքը ընդհա-  
նուր առմամբ վեսուած է եւ գինը չափազանց սղեր է,  
յաջորդ տարին ընթացիկ արժէքով վճարելու պարտա-  
ւոր է:

\* \* \*

ՀԱՊԵՎԱՐՔԻ ՄԷԶ Ս.Ռ.Ռ.Խ.Ա.Խ.

(Մարազ մէվրենտա պէյ ու շէրա)

Հոգեվարքային հիւանդութիւն այն է որ, հիւանդ  
մը անկողնոյ մէջ ինկած խելք ու միտքը կորսնցուցած,  
այլեւս իր գործերը տնօրինելու անբաւական կ'ըլլայ,  
որով այդ վիճակին մէջ իր կատարած առուծախ ան-  
վաւեր կ'ըլլայ:

Իսկ եթէ հիւանդութեան տեսակը վերոյիշեալ աս-  
տիճան ծանր չէ, այլ խելք ու միտք իր վրայ ըլլալով  
երկարատեւ հիւանդութեան մը եւեթ ենթակայ է, ու  
այս վիճակը անփոփոխ է, այն ատեն հոգեվարքային  
հիւանդութիւն չի համարուիր, եւ իր ըրած գործողու-  
թիւնը վաւերական կը նկատուի. եւ եթէ այդ երկա-  
րատեւ հիւանդութեան վիճակը փոփոխական է, այն  
պարագային՝ սկսած օրէն մինչեւ որ մէկ տարի չանցնի,  
ընդունելի չի կրնար ըլլալ:

Հիւանդ մը՝ իր հոգեվարքի վիճակի մէջ (մարազ  
մէվրենտէ), իր ժառանգորդներէն մէկին եթէ ապրանք  
մը ծախէ, յետ մահուան՝ անոր վաւերականութիւնը  
միւս ժառանգորդներու կամքէն կախում կ'ունենայ,  
անոնք ուզեն կը վաւերացնեն չուզեն կը ջնջեն:

Իսկ եթէ նոյն հիւանդ վիճակին մէջ՝ ուրիշ օտարի  
մը ծախած է, այն պարագային վաւերական է, որով  
ժառանգորդները անոր դէմ առարկութիւն մը ընելու  
իրաւունք չեն ունենար:

Շատ մը պարտքերով ծանրաբեռնուած անձ մը՝ երբ  
եր հիւանդութեան մէջ իր ապրանք ու կալուածները  
եր արժած գինէն պակաս ծախելով մեռնի, պահանջա-  
տէրը թէպէտեւ այն առուծախը չի կրնար ջնջել, սա-

կայն գնողէն՝ ծախուած պակաս գնի լրացում կրնան  
պահանջել . հակառակ պարագային առեւտուրը կրնան  
ջնջել : Սակայն պէտք է որ՝ թէ ինչ գնով ալ որ ծախ-  
ուած ըլլայ, այդ դրամը հանգուցելոյն պահանջատէրե-  
րուն վճարուի . իսկ եթէ անոր ժառանգորդներու կողմէ  
յատկապէս պարտքէն ապրանք փախցնելու դիտաւորու-  
թեամբ ծախուած է, այն ատեն եւ ոչ մէկ տեսակէ-  
տով վաւերական չի կրնար ըլլալ եւ յետս կը կոչուի :



ԺԱ.

Վ Ա Ր Զ Ո Ւ Ի Մ

(Իշնար ու իսրինար հազրնեա)

Վարձում (ինարէ)՝ ապրանք կամ կալուած մը (ևմ-  
վալը մենգուլէ վի եա դայրը մենգուլէ), մարդ եւ կեն-  
դանի մը վարձու տալուն, եւ վարձու բռնելուն (ինար  
ու իսրինար) կ'ըսուի . որով վարձու տուողին որ է տէր՝  
վարձատէր (մունիր), վարձու բռնողին վարձակալ կամ  
վարձուոր (միւսրինիր), եւ վարձու տրուած բանին վար-  
ձեալ (մենուր) անունները կը տրուի :

Վարձում (իյնար)՝ վաւերական ըլլալու համար,  
պէտք է որ առուծախի (պէլ ու Շերս) օրինաց համե-  
մատ՝ վարձատէր (մունիր) եւ վարձակալ (միւսրինիր)  
չափանաս (պալիդ) եւ խելանաս (ազիլ) ըլլան, եւ վար-  
ձեալը (մենուր) եւ վարձք (պէտէլ իյնարը) որոշ ըլլան,  
եւ վարձատէր եւ վարձակալ մին միւսին «Վարձու  
տուի, միւսն ալ վարձու առի» ըսեն : Ասիկայ դրաւոր  
բանակցութեամբ (մերուպիկ) ալ կրնայ ըլլալ :

Վերոյիշեալ պայմաններէն թերի եղած վարձումը  
անվաւեր է (սահին Տէլիլ Տիր) : Իսկ երբ թերի պայ-  
մաններով (ինարէի Ֆասիտէ իլէ) վարձու տրուած է եւ  
վարձակալն ալ զայն գործածելով օգտուած է, այն  
պարագային՝ եթէ վարձու տրուածը հասութալեր կալ-  
ուած մը է (մուաս իւլ իսրիլլալ), եւ կամ եթէ որրի  
մը (եերիմ), եւ բարեպաշտական հաստատութեան (վա-  
զին) վերաբերեալ է, այն ատեն վարձման ժամանակա-

միջոցը (միւտեր) կը ջնջուի, եւ վարձքի քանակն ալ հմուտներուն (երպազը վուգութա) գնահատել (քազտիր) կը տրուի: Իսկ եթէ վարձեալ (մենուր) հասութաբեր կալուած մը չէ (մուաս իւլ իսրիղլալ տէյիլ իսէ), կամ թէ յատկապէս վարձք բերելու համար պատրաստուած ապրանք մը չէ, եւ կամ թէ այն ծառայող անձ յատկապէս վարձքով ծառայողներէն չէ (ենիր միսէ միւսքիհագ տէյիլ իսէ), եւ կամ թէ որքի մը եւ բարեպաշտական հաստատութեան մը վերաբերեալ չէ, այն ատեն վարձք վճարել պէտք չըլլար (իւնրէր լազրմ կէլմէզ):

Խուլ (սաղըր) եւ համրերու (սիլսիզլէրին) ծանօթ նշաններով եղած վարձումը (ազտը ինարի) վաւերական է:

Վարձման մէջ (ինարէտէ) լոռութիւնը (սիւթիւր) ընդունիլ կը նշանակէ. զորորինակ՝ կալուածատէր մը (մունիր) իր խանութ՝ ամսական հարիւր զրուշի վարձուտուած՝ վարձակալն ալ քանի մ' ամիսներ նստած պարագային, երբ տէրը ելլէ վարձկալին առաջարկէ թէ՝ «Ասկէ վերջ հարիւր քսան զուրուշ պէտք է վճարես, ապա թէ ոչ խանութս ձգէ»: վարձկալ երբ զայն չեմ ընդունիր ըսելով շարունակէ նստիլ, այն պարագային դարձեալ ամսական 100 տալ պէտք է, իսկ եթէ տիրոջ առաջարկութեան վրայ՝ այո՛ կամ ո՛չ չը պատասխանած՝ շարունակէ նստիլ, այն ատեն 120 զուրուշ վճարել պէտք կ'ըլլայ: Եւ եթէ երկուքն ալ իրենց խօսքին վրայ պնդեն, բայց վարձկալ դեռ շարունակէ նստիլ, այն ատեն վարձքին քանակը հմուտներուն (երպազը վուգութէ) գնահատել կը տրուի:

Իսկ եթէ վարձկալը (միւսքինիր) տիրոջ զեղչ առաջարկէ եւ տէրը չընդունի, այն միջոցին վարձկալ

պարտաւոր է կամ ելլել (իա քախիեկ երմէլի) եւ կամ թէ ըստ առաջնոյն վարձքը վճարել:

Վարձման մէջ (ինարտա)՝ երբ վարձք աւելցնելու եւ կամ պակացնելու մասին (պէտէլ ինարի հազբնա) երկորդ անգամ սակարկութիւն ըլլայ, առաջին սակարկութիւնը ըստ ինքեան կը ջնջուի, երկորդ սակարկութիւնը վաւերական կ'ըլլայ:

Վարձումը (ազտը ինար) լմնալէն յետոյ (քէմամ օլուգտան սօնրա)՝ երկու կողմէն եւ ոչ մէկը (մունիր իլէ միւսքինիրտէն հիշ պիրիսի) չի կրնար իր պայմանէն խուսափիլ (բունու էտէմէզ) եւ ինչպէս նաեւ ուրիշ մէկը՝ վարձքին վրայ որչափ որ ալ յաւելում ընէ, վարձատէր այս պատճառաւ (մունիր, մալ սահրափի) չի կրնար իր պայմանը ջնջել (ազտը ֆէսխ էտէմէզ):

Իսկ եթէ վարձեալին (մէնուրէ) բնական արկած մը պատահի (գազակն թէլիֆ օլուրսա)՝ այն ատեն վարձումը (ազտը ինարը) ըստ ինքեան կը ջնջուի: Զորորինակ՝ վարձեալ չէնքը եթէ փէշի կամ այրի, կամ սուրնտու (սիւտանա) վարձուած պարագային տղան մեռնի, եւ կամ գործի մը համար՝ գործաւոր մը վարձուած պարագային՝ այդ գործը խափանուի եւ այլ այսպիսի պարագայ մը ծագի, այդ առթիւ տեղի ունեցած վարձումը (ազտը ինարը) ըստ ինքեան կը ջնջուի:

Վարձման մէջ (ազտը ինարտա) պայման չէ որ անպատճառ «Ներկայ օրէն սկսեալ վարձու տրուի, այլ միջոց մը վերջ ալ՝ զորորինակ՝ յառաջիկայ ամսուան եւ կամ այնինչ տարուան սկիզբէն կամ մէջտեղէն եւ կամ վերջէն եւալլն ալ կրնայ վարձու տրուի». Եւ դարձեալ վաւերական է (ազտը սահրի ըլր):

\* \* \*

ՄԱՐԴՈՒ ՎԱՐՉՈՒՄԸ

(Խնարեի առամ հազրեաւ)

Մարդու վարձումը (խնարեի առամ) երկու կերպ է .  
Ա. Հասարակաց ծառայութեան համար վարձուած ծառաներ (ենիրի աամ), զորօրինակ՝ գիւղի մը հովիւ (գարիեկ չօպանի), թաղի մը պահապան (մահեկենիս), ընդհանուր արհեստաորներ եւ բեռնակիրներ, եւայլն :

Բ. Մասնաւորաց համար վարձուած ծառայ (ենիրի խասս), զորօրինակ՝ հաստատութեան մը եւ կամ վաճառատան մը ծառայ եւ կամ տան մը սպասաւոր եւայլն :

Ա. Հանրութեան ծառայող մը (ենիր աամ), իրեն վարձքը նախապէս պայմանուած ըլլայ թէ ո՛չ, երբ ծառայութիւն մը ըրած է, անոր փոխարէն ըստ արժանուոյն վարձք (ենր միսլի) պահանջելու իրաւունք ունի :

Իսկ մասնաւորաց սպասարկողները (ենիրի խասս), եթէ նոյն իսկ նախապէս վարձք պայմանուած չըլլայ եւ կամ թէ նոյն իսկ իր պաշտօնին ծառայած չըլլայ, դարձեալ իր վարձքը պահանջելու իրաւունք ունի,

Վերոյիշեալ երկու կանոնաւոր եղանակէն ի զատ՝ ուրիշ անկանոն եղանակ մը ալ կայ՝ զոր այն ալ երկու կերպ է . Ա. Հրամայական կերպով (եմր իլի), այսինքն գործին տէր՝ ուրիշ մէկու մը հրաման կ'ընէ թէ, այնինչ գործ կատարէ քեզի այսչափ վարձք կը վճարեմ եւ կամ նուէր մը կուտամ, (ֆիլան իշի եափ, սանա ու գատար դուրուց իւնրէր վերիրիմ, եա պիր իրամ եսէրիմ), զոր այն պարագային այդ մարդ՝ այն

գործը կատարելէ վերջ, ենթադրենք որ շարունակ այդ տեսակ գործերը կատարելով իր ապրուստը անկէ հայթայթող դասակարգին չը պատկանի, դարձեալ խոստացուած վարձքը պահանջելու իրաւունք ունի: Իսկ նուէրին փոխարէն՝ գինը կը վճարուի:

Բ. Խնարեարաբար ծառայողներ (պիլա շարդ խրտմէր եսէնիկ), այսինքն ըլլայ որ գործին տէրը այնինչ գործու կատարէ (ֆիլան իշիմի եափ) ըսելով հրամայած է կամ ո՛չ, քանի որ քեզի վարձք կուտամ կամ նուէր ըսելով պայման ըրած չէ, այդ գործը կատարող անձը եթէ իր ապրուստը այդ տեսակ գործերէ հայթայթող դասակարգին չի պատկանիր (իւնրէր իլի խրտմէր եսէն մագուլէսրեան տէլիլսէ), այն ատեն վարձք պահանջելու իրաւունք չ'ունենար: Իսկ եթէ այն դասակարգին կը պատկանի՝ կրնայ ուղել, զորօրինակ՝ փաստարան չեղող մէկն՝ իր վարած գատի համար վարձք չի կրնար պահանջել. բայց փաստարան ենթադրենք որ նոյն խակ' առանց սակարկութեան ծառայած ըլլայ, դարձեալ ըստ արժանուոյն վարձք կրնայ պահանջել:

Ծառայողի վարձքի գումարը երբ նախապէս սակարկուած է՝ անոր համեմատ պէտք է վճարել. Իսկ եթէ սակարկուած չէ՝ այն արհեստի հմուտներէն կը հարցուի (երպապը վուգութեան սուալ օլունուր), անոնք ինչ արժէք որ գնահատեն, դատարանն ալ անոր համեմատ կը վճռէ:

Եթէ վարձքին փոխարէն նուէր մը եւ կամ այնինչ ըանը փոխարինել պայման եղած է, այդ պայմանին կարեւորութիւն չըլլալով՝ անոր արժէքը պէտք կուգայ վճարել (աննագ անըն պէտկինի բէտիյէ եթմէր լազրմ կէլիր):

Տղայ մը արհեստ սորվելու համար (սանաար եօյ-

րենմիք իշխա) վարպետի մը տրուած միջոցին, տղան արևեստ սորվելէն վերջ, երբ իրարմէ վարձք պահանջեն, տեղական սովորութիւն (հօրժ վէ ատերը պէլտէ) ինչ է, անոր համեմատ կը վարուի:

Ծառայողին հետ՝ եթէ պայման եղած է որ, այն գործին ինք անձամբ աշխատի, ուրիշի մը չը յանձնէ, ծառայող (անիր)՝ զայն ուրիշի մը չի կրնար յանձնել, զորօրինակ՝ եթէ դերձակին հետ պայման եղած է որ իր ձեռքով կտրէ ու կարէ, դերձակը զայն ուրիշի մը չի կրնար կտրել ու կարել տալ. Բայց եթէ այդպէս պայման մը եղած չէ, ծառայող զայն ուրիշի մը կրնայ ընել տալ:

Տեռնակիրը (համալ) իր բեռը մինչեւ տան դռնէն եւ կամ վաճառատունէն ներս տանելու ձգելու պարտաւոր է, անկէ վերջ իր տեղ դնելու պարտաւոր չէ:

Մունետիկ, շրջուն փերեղակ (գօլրուգնի, սմար, տէլալ), ծախու համար իրեն յանձնուած ապրանքը միջոց մը պարտցնելէն վերջ՝ երբ ծախել չը կրնալուն պատճառաւ տիրոջ վերադարձնէ. յետոյ տէրը զայն ծախէ, անիկայ տիրոջմէ վարձ մը պահանջելու իրաւունք չ'ունենար, եւ եթէ տէրը զայն ուրիշի մը ծախել տայ, աշխատութեան վարձքը երկրորդ ծախող կը ստանայ:

Մէկ մը իր ապրանքը՝ մունետիկ, փերեղակին (տէլալ, գօլրուգնի, սմար) յանձնած միջոցին՝ երբ անոր ապապրէ թէ, այսակի զուրուշէն պակաս մի ծախեր. անիկայ անկէ պակաս չի կրնար ծախել, եւ եթէ ծախէ, պակասը տուժելու պարտաւոր կ'ըլլայ. ինչպէս նաեւ եթէ անկէ աւելի ծախէ, այն աւելորդն ալ ապրանքի տիրոջ կը պատկանի:

Ուրէ բան մը կատարելու համար վարձուած ծառան՝ երբ ընելիք բանը (հափանալը օկ) արկածով մը

վասառի (գազակն զայ օլուրակ), մինչեւ նոյն կէտին աշխատած աշխատութեան վարձքը միայն կրնայ պահանջել. ապա թէ ոչ ամբողջ չի կրնար պահանջել. զորօրինակ՝ արտ մը հնձելու համար վարձուած մշակներ, երբ այդ հունձքը քիչ մը հնձելէն յետոյ՝ կարկուտէն վասառի, հնձածներու չափ միայն վարձք կրնայ պահանջել: Այս օրէնքին կը հետեւին նաեւ, նաւ վարձել, շէնք շինել, պաշտօնէից վարձքը վճարել, եւայլն:

\* \* \*

### ՎԱՐՁՔԻՒ ՄՅՈՒՄՆ

(Պէտէլի իշխար հազրնաս)

Վարձման մէջ (ագտը իշխարս) վարձքին քանակը (պէտէլի իշխարը մըրգտարընի) պէտք է որ որոշ ըլլայ (մուային օլմալի տր), եթէ որոշուած չէ՝ հմուտներուն գնահատել կը արուի (երպաղը վուգութէ թագտիր եթիրիլիր). սակայն պէտք է գիտնալ որ, ամէն տեսակ գործերու մէջ՝ հմուտները պահանջուած վարձքի քանակէն աւելի պէտք չէ որ գնահատեն, ապա թէ ոչ՝ անընդունելի կ'ըլլայ իրենց գնահատութիւնը. զորօրինակ՝ կալուածին տէրը վարձկալէն ամսական 200 զուրուշ վարձք պահանջուած միջոցին՝ երբ վարձկալ 100 զուրուշ ըսէ՝ ու չը համաձայնին, ու այն պատճառաւ հարկ ըլլայ հմուտներու դիմել, հմուտները առ առաւել մինչեւ 200 զուրուշ կրնան գնահատել. եթէ անկէ աւելի արժէք մը գնահատեն, այն ատեն իրենց գնահատութիւնը անընդունելի կ'ըլլայ. զոր այն պարագային ուրիշներուն դիմել պէտք կ'ըլլայ, առ եւս պէտք է գիտնալ որ, հմուտներ ըսելով էն նուազ եր-

կու հոգիէ պէտք է որ բաղկանան, եւ երկուքն ալ  
միեւնոյն հաստատեն, ապա թէ ոչ իրարմէ տարբեր  
եղած միջոցին՝ եւ ոչ մէկի գնահատութիւնն ալ ընդու-  
նելի չի կրնար ըլլալ։ Այս հմուտ անձինք պէտք չէ որ  
երկու կողմի հետ մերձաւոր ազգականութիւն եւ կամ  
առեւտուր եւ կամ ուրիշ առընչութիւն եւ կամ վէճ ու  
կոխ ունենան. կոխը զիրենք այն ատեն կրնայ գնա-  
հատելու գործէն կասեցնել՝ երբ պաշտօնապէս դատա-  
րանի միջոցաւ ապացուցուած է. ապա թէ ոչ պարզ  
կագուկոխները արգելիչ պատճառ մը չեն նկատուիր։

Հմուտներու գնահատութիւնը իրեւ վկայութիւն  
(շահատէր) չը նկատուիր, այլ իրեւ ծանօթութիւն մը  
(իխապար) կը նկատուի, որուն համար վկայութեան օ-  
րինաց համեմատ, անոնց անձնաւորութեան եւ պատ-  
ուաւորութեան մասին (շահատէրի մազպուլ օլուսպ օլ-  
մատրզը) իրենց պատկանած թաղէն եւ կամ արհեստա-  
պետէն (հսնաֆ պաւըտան, էքրիսուտաընտան) հարցնելու  
(քեզիի էրմեեկ) պէտք չէ տեսնուած, այլ դատարան  
անոնց տուած ծանօթութեան վրայ (օնլարըն իխապար-  
ը իւզերինէ), իսկոյն իր վճիռը կուտայ (հիւեմ վերիր)։

Վարձքի փոխարէն (պէտէլ ինարա մաւզպիլ) ան-  
պատճառ հնչուն դրամ (նազք) վճարել անհրաժեշտ պայ-  
ման չէ. այլ ապրանք (մալ) եւ կամ կալուած (ազար)  
ալ կրնայ փոխանակուիլ. այսինքն խանութի մը վարձ-  
քն փոխարէն, մաս մը ապրանք եւ կամ պարտէզի մը  
հասոյթն ալ կրնայ փոխանակուիլ (միւպատէլ, քրան-  
փա օլունապիլիր)։

Եթէ վարձատէր՝ վարձքը կանխիկ պայմանած է,  
մինչեւ որ սակարկուած վարձքը չը ստանայ, վարձեալը  
(մենուր) կրնայ կաշկանդել ու չը յանձնել (հապս հսե-  
պիլիր), սակայն որ օրէն որ զայն վարձկալին (միւսրէ-

նիրէ) յանձնէ, այն օրէն սկսեալ վարձք կը սկսի բանիլ։  
Իսկ եթէ վարձքը ապառիկ կամ ամսէ ամսիս կամ  
տարուէ տարի վճարուիլ պայմանուած է, այն ատեն  
վարձատէրը զայն կաշկանդելու (հապս էրմեկ) ի-  
րաւունք չունի. եւ որ օրէն որ յանձնէ, այն օրէն սկսեալ  
վարձք կը բանի։

Վարձքը կանխիկ պայմանուած պարագային՝ վարձ-  
կալ (միւսրէնիր)՝ զայն կանխիկ վճարելին վերջ, եթէ  
ենթադրենք թէ վարձեալ ապրանք կամ կալուած նոյն  
իսկ անգործածելի ձգած ալ ըլլայ, այլեւս չի կրնար  
իր տուած վարձքին յետսկոչում (բունու, նայմագ) ը-  
նել, իսկ եթէ կալուած կամ ապրանք վնասուած է եւ  
կամ անգործածելի դարձած է, այն ատեն կրնայ ետ  
պահանջել։

Վարձեալ (մենուր)՝ եթէ անձ մըն է, երբ վարձքը  
կանխիկ խօսուած է, մինչեւ որ զայն կանխիկ չը ստա-  
նայ կրնայ չը ծառայել. իսկ եթէ վարձքը յետ աշխա-  
տութեան վճարուիլ պայմանուած է, այն ժամանակ ծա-  
ռայելու չի կրնար դժկամակիլ։

Վարձկալ՝ իր վարձած ապրանքը կամ կալուածը  
եթէ նոյն իսկ չի դործածէ ալ, դարձեալ սակարկուած  
վարձքը վճարելու պարտաւոր է. իսկ եթէ իր կամքէն  
անկախ պատճառի մը եւ կամ փիչելու եւ կամ այրելու  
առթիւ չէ կրցերգործածել, վճարելու պարտաւոր չ'ըլ-  
լար։

Վարձատէր (մունիր, մալ սահըլի) եւ վարձակալ  
(միւսրէնիր, էքրէնիսէն) երկուքէն որն որ մեռնի, վար-  
ձումը (ազտը ինարի) կը ջնջուի (Ֆեսի օլուր)։

Վարձուած կալուած մը եւ կամ ապրանք մը նորո-  
գութեան եւ կամ այլ պատճառի մը առթիւ՝ եթէ մի-  
ջոց մը անգործածելի դառնայ, անգործածելի (մուադ-

դալ) մնացած ժամանակամիջոցի վարձքը կը դեղչուի (քենզիլ էտիլուր) :

Այն արհեստաւորներ՝ որոնց աշխատութիւն իրենց շինած կամ նորոգած ապրանքին վրայ նոր հեղինակութիւն մը կ'աւելցնէ . անոնք մինչեւ որ իրենց վարձքը չստանան , իրենց յանձնուած ապրանքը կրնան կաշկանդել (հապս էտեպիլիրէր) . զորօրինակ՝ դերձակ , ներկարար . լուացարար , եւայն , իրենց վարձքը մինչեւ որ չը ստանան , իրենց յանձնուած ապրանքները կրնան վարդնել , եւ անկէ յառաջ եկած վնասին բնաւ պատասխանառու չեն . բայց եթէ իրենց վարձքը ապառիկ մնալու պայմանած են , զայն չեն կրնար կաշկանդել , ապա թէ ոչ տեղի ունեցած վնասին պատասխանառու կը նկատուին :

Իսկ բեռնակիր եւ նաւազ եւայն , ասոնց նման աշխատաւորներ , որոնց աշխատութիւնը իրենց աշխատած ապրանքին վրայ նոր հեղինակութիւն մը չի գործեր , անոնք իրենց վարձքին փոխարէն զայն կաշկանդելու (հապս իրմեեկ) իրաւունք չունին . եւ եթէ կաշկանդեն տեղի ունեցած վնասին պատասխանառու կը մնան :

\* \* \*

### Պ.Ս.ՐԶՄԱՆ. Ժ.Ս.Մ.Ա.Ա.Ա.Մ.Ի.Զ.Ո.Ց.Ի. ԵՒ Կ.Ա.Լ.Ո.Խ.Ա.Ժ.Ա.Խ.Ա. Վ.Ս.Ր.Զ.Ք.Բ. Մ.Ս.Ս.Ի.Ն.

(Միւելքի ինարէ վէ ինարի ազար հազբենա )

Մարդ մը իր կալուածը եւ կամ ապրանքը ուղած ժամանակի չափ կրնայ վարձու տալ , բայց երբ վազք կալուած է՝ ըստ ընկալեալ սովորութեան ընդհանրապէս երեք տարիէն աւելի չը տրուիր :

Ի՞նչպէս նաեւ վարձքի վճարումը ամսէ ամիս ալ

կրնայ պայմանուիլ տարուէ տարի ալ : Ժամանակամիջոցը լրանալուն պէս՝ վարձատէր (մունիր) պէտք է վարձկալին (միւսրէնիրէ) , ներկայանայ եւ վարձեալ (մենուր , ֆիրալանմը օլանը) ետ պահանջէ , եւ վարձկալն ալ իսկոյն զայն վերագարձնէ :

Իսկ եթէ վարձատէր (մունիր մալ սահրպի) չը ներկայանայ եւ ետ չը պահանջէ , վարձումը (ազտը ինարի) թերի (ֆասիս) ըլլալով , այն ատեն որոշեալ ժամանակամիջոցէն որչափ ատեն որ անցնի , ըստ նախլին սակարկութեան վարձք չի կրնար պահանջուիլ . այլ ըստ արժանուոյն (ենրի միսլի) միայն կրնայ պահանջուիլ , զոր այն ալ հմուտներուն (երպապը վուգուֆ) գնահատել տրուելով կը վճռուի :

Եւ եթէ տէրը , օրին վարձկալին ներկայանայ եւ վարձեալը ետ պահանջէ , բայց նա դժկամակի վերագարձնել , այն ատեն վարձատէր (մունիր , մալ սահրպի) պարտաւոր է դատարանի դիմել . իսկ եթէ գր վիճակի մէջ , ինչպէս վեր ըսինք՝ ըստ սակարկութեան վարձք չի կրնար պահանջել , այլ ըստ արժանուոյն :

Ժամանակ լրանալուն պէս՝ վարձկալը երբ դժկամակի վարձեալը (մենուր) ետ վերագարձնել , վարձետէր այս պատճառաւ երբ ստիպուի դատարանի դիմել , այն առթիւ տեղի ունեցած ծախսերը վարձկալին վրայ կը բարդուին :

Վարձեալի (մենուր) պարպումը (քախլիեկ , պօսարսրմագ) եւ կամ վերագարձում (քէսլիմ , իյասէ) երկու կերպ կ'ըլլայ .

Ա. Եթէ վարձագիրը (գօնիքրար) կառավարութեան միջոցաւ վաւերացած է , տիրոջ կողմէ իսնդրագիր մը կը տրուի դատարանին , դատարան ալ զայն նօտարէն (մուգավելար մուհարրիրի) կը յանջնէ , վարձկալին

զեկուցանելու համար (իխապար ելլեմեք)։ Նօտարն ալ վարձկալին զեկուցագիր մը (իխապարնամեկ) զրկելով կը զեկուցանէ թէ (քեալիլ եսեր), զեկուցուած թուականէն սկսեալ մինչեւ 15 օրէն պարպելու եւ կամ վերադարձնելու պարտաւոր էք (բախլիեկ վի եա թեսլիմ վի իյատ էրմէյէ), վարձկալ եթէ սոյն զեկուցման վրայ մինչ 15 օր պարպէ կամ վերադարձնէ, այլեւս խընդիրը փակուած կ'ըլլայ. իսկ եթէ չը պարպէ կամ չը յանձնէ, այն ատեն նօտարի վարչութիւն (մուգավելար մուհարրիք) Տեղական Գործադիր վարչութեան (Ինքա սայիրէսի) կը յանձնէ ի գործադրութիւն։ Այս պարագային Գործադիր վարչութիւն անգամ մըն ալ իր կողմէ վարձկալին կը զեկուցանէ, եւ ուժ օր ժամանակ կուտայ. եթէ ասոր վրայ ալ դժկամակի, յայնժամ Գործադիր պաշտօնէութիւն ինք պաշտօնեայ մը եւ քանի մը դէտեր (միւպաշիր) կը զրկէ, հոն Կառավարութեան միջոցաւ կը պարպէ։ Այս առթիւ տեղի ունեցած ծախսերը թէպէտեւ նախապէս տիրոջ կողմէն կը պահանջուին, սակայն ի վերջոյ վարձկալէն կը գանձուին։

Այս տեսակ պարպումի մէջ՝ եթէ դիզուած վարձքեր կան, վարձքերը միեւնոյն եղանակով չի կրնար գանձուիլ. այլ վերջէն անոր համար դատ դատ պէտք է վարել, եւ հակառակորդ կողմը հոն դատի կոչելով վճուի ներքեւ առնել եւ ապա դանձելու ելլել։

Բ. եղանակ. եթէ վարձագիրը Պաշտօնատունէն (Պելիսիեկ) վաւերացած չէ (բեսմեն բասիք օլմամբէ իսկ), այն պարագային դատարանի պէտք է դիմել վճուի ներքեւ առնել տալ ինքայի դնելով, անոր պարպումը եւ կամ վերադարձումը պահանջել։

Յիշեալ եղանակով պարպում կամ վերադարձում

(բախլիեկ վի թեսլիմ) պահանջելու դատը երկու կերպով կրնայ վճուուիլ. Ա. եթէ վարձագիրը (գօնքուրաքը) նախապէս Պաշտօնատունէն վաւերացած է, եւ եթէ կալուածատէրը կալուածածի անմիջական (ինքայի մուվագալի) պարպումը պահանջէ, դատարանն ալ անմիջական պարպումը կը վճռէ (մա'ա ինքայի մուվագար բախլինիմնէ նիւմէ եսեր), իսկ եթէ կալուածատէրը անմիջական գործադրութիւնը (մա'ա (ինքայի մուվագար) չը պահանջէ, դատարան ինքնին ինքայի մուվագար չի կրնար վճռել, այլ միայն «պարզ պարպում» (բախլիեկ) կը վճռէ։

Պարզի եւ անմիջականի (ինքայի մուվագար) ստարբերութիւնը սա է որ, պարզի դէմ՝ վարձկալ թէ միեւնոյն դատարանի մէջ եւ թէ վերաքննիչ ատենի մէջ (իսքինամ մահիկևսինիք) եւ թէ վճռաբեկ ատենի մէջ (Թէմիզ մահիկևսինիք) շատ մը առարկութիւններ կրնայ ընել. բնչպէս նաեւ եթէ վճիռը ի բացակայութեան (զիեապի) տրուած է, պէտք է որ, 31 օր առարկութեան (իյրիգապի) ժամանակամիջոցը աւարտի եւ ապա գործադրութեան տրուի։ Իսկ անմիջական (ինքայի մուվագար) այն է որ, առանց ուեւէ առարկութիւն մը լսելի ըլլալու, անմիջապէս կալուածը կը պարպուի տիրոջ կը վերադարձուի եւ կամ ապրանքը ետ առնուելով իր տիրոջ կը յանձնուի. բայց եթէ ասոր դէմ բանաւոր առարկութիւններ յարուցուին, վերջէն կրնայ զանոնք քննուիլ։

Իսկ եթէ վարձագիրը (գօնքուրաք) նախապէս վաւերացած չէ, եւ կամ բնաւ վարձագիր մը չկայ, կալուածատէրը ենթադրենք որ անմիջական գործադրութիւն պահանջէ, այն ատեն դատարանի կամքէն կախում կ'ունենայ. դատարան եթէ պատշաճ դատէ, ան-

միջականապէս կը վճռէ, իսկ եթէ պատշաճ չը դատէ պարզօրէն միայն կը վճռէ:

Սակայն պէտք է ըսել որ, պարպումը (բախլիեն) պահանջելու իրաւունք ունենալու համար, պէտք է որ կամ վարձագիր (գօնքուրաք) եւ կամ կալուածին տէր ըլլալը ապացուցանող կալուածագիրը (սենես խաբանի, քափու սենեսի) ունենալ ի ձեռին, եւ կամ թէ վարձկալը (միւրքենիր) անկէ վարձած ըլլալը խոստովանի (ազքը ինարընի իգրաք ելլերսէ), ապա թէ ո՛չ, շատ մը առարկութեանց նիւթ կ'ըլլայ:

Վարձատէր (մունիք) անպատճառ պայման չէ որ բուն իսկ կալուածին տէրն եղած ըլլայ, այլ անոր հածութեամբ՝ օտար մըն ալ կրնայ վարձու տալ, օտարն եթէ իր անունով վարձու տուած եւ վարձագիր շինած է (գօնքուրաք բանզիմ երմիւ իսէ), միայն ինք իրաւունք ունի դատի դիմել, եւ կալուածի պարպումը պահանջել. բայց եթէ վարձագիր մը չկայ՝ ինք իրաւունք չունի դատ վարել, այլ այս իրաւունքը կալուածատիրոջ վերապահեալ է:

Կալուածի մը վարձագիրը (գօնքուրաք)՝ եթէ պաշտօնապէս վաւերացած չէ եւ կամ բնաւ գոյութիւն չունի, դատարան անոր միայն մէկ տարեկան վարձքը հիմ բունելով՝ անոր համեմատ հարիւրին չորս դուրսուշ տուգանք (նեզայի նազսիյէ) կ'առնէ. այսինքն՝ եթէ տարեկան վարձքը 40 լիրա է, 160 դուրսուշ կ'առնէ, անկէ վերջ որչափ տաեն ալ որ անցած ըլլայ հոգ չէ:

Դատարանէն բղխած պարպման (բախլիէ) եւ վերադարձման (իատէ, թէսիմ) վճիռները թէ՛ ըլլայ պարզօրէն՝ թէ՛ ըլլայ անմիջական, Գործադիր վարչութեան (ինրա տայլիրէսի) միջոցաւ գործադրութեան կը դրուի. հոս եթէ վճիռը անմիջական է, դատ շահող կողմէն

(հագլը չըգան բարախտան) երաշխաւոր մը կ'առնութէ, «Անիրաւ եղող կողմը՝ երբ ապագային վճռի դէմ ուեւ առարկութիւն ընելով իրաւացի ըլլայ, եւ հարկ ըլլայ այն կալուածը եւ կամ ապրանքը ետ վերադարձնել, այն ատեն նոյն կալուածը եւ կամ ապրանքը ետ վերադարձնելով հանդերձ, այն անձի ենթակայ եղած վեամսերը ու ծախսերը տուժելու պարտաւոր եմ» . մինչեւ որ այս երաշխաւորութիւնը չը արուի, Գործադիր վարչութիւն (ինրա տայլիրէսի) վճոփի գործադրութեան չի սկսիր: Այն ատեն շահող աղատ է, ուզէ այդ իրաւունքէն ձեռնթափ ըլլալով, միջոց մը եւս կը սպասէ մինչեւ որ գործին օրինական ընթացքը աւարտի, անկէ յետոյ առանց երաշխաւորութեան գործադրել տայ, ուզէ երաշխաւոր տալով անմիջական գործադրութիւնը կը պահանջէ: Յիշեալ եղանակին կը հետեւին ամէն կերպ անմիջական վճառած խնդիրները (ինրայի մուվլագարի հիւմիր միւրքազմին օլան մեսէկէլէր):

Իսկ պարզ վճիռներու մէջ (հիւմիր ատիսէ)՝ երաշխաւոր պահանջելու օրէնք չկայ:

Այս պարագային մէջ՝ վճիռը եթէ ներկայութեան արուած է (վիճակի իսէ) վճռագրի մէկ օրինակը (իլամ սուրէրի) բողոքեալին (միւստայիւն ալէյի) հաղորդուելէն եւ անոր ձեռք համնիլը ապացուցանող իր ստորագրութեան ներքեւ հաղորդման ընկալագիրը (քէպլիդ իլմուխապէրի) վերադառնալէն անմիջական վերջ՝ գործադրութեան կրնայ գրուիլ. իսկ արուած վճիռը եթէ ի բայցակայութեան եղած է (դիետապի իսէ), դարձեալ վճռագրի մէկ օրինակը (իլամ սուրէրի) հակասակորդին հաղորդուելէն եւ անոր ստորագրեալ հաղորդման ընկալագիրը (քէպլիդ իլմուխապէր) վերադառնալէն 31 օր վերջ, գործադրութեան կրնայ դրուիլ:

Վերոյիշեալ օրէնքին կը հետեւին նաեւ ամէն կարգի վճիռները :

\* \* \*

### Ն.Ս.Լ.Ռ.Խ.Վ.Ը.Ա.Վ. Վ.Ա.Ր.Զ.ՈՒ.Մ

(Իյնարէի ազար հազբենս)

Կալուած մը վարձուած պարագային՝ անհրաժեշտ պայման չէ որ, անպատճառ որի համար վարձուած ըլլալը բացորոշապէս դրուի. այլ առանց որոշ անուան մը յատկանալու ալ կրնայ վարձուիլ, զոր այն պարագային վարձկալ (միւսքինիր) ուղէ ինք կը բնակի, ուղէ ուրիշի մը վրայ փոխանձելով (տէվր էսէր), անիկայ բնակեցնել կուտայ :

Իսկ եթէ պայման ըրած են որ, ուրիշի մը չը փոխանձի, այն ատեն նոյն կալուածը եթէ խանութ (տիւբեան) եւ կամ նմանօրինակ հասութաբեր կալուած մընէ (ագարար իսէ), վարձկալ առանց աիրոջ արտօնութիւնը ստանալու, իրեն մէրձաւոր նմանութեամբ զրալում ունեցող ուրիշ մէկու մը կրնայ փոխանձել. զորօրինակ՝ մանիֆարուրայի վաճառականութեան համար վարձուած խանութ մը, փերեղակ (ադդար) եւ կամ անոր նման ուրիշ զաղղումներ ունեցողին կրնայ փոխանձուիլ. բայց ուկերիշի եւ կամ երկաթագործի չի կրնար արուիլ, այլ եթէ ոսկերչութեան եւ կամ երկաթագործի համար վարձուած է, մանիֆարուրայի համար կրնայ տրուիլ :

Իսկ եթէ վարձուած կալուածը տուն է, վարձկալ առանց նախապէս աիրոջ հաւանութիւնը ստանալու, զայն ուրիշի մը չի կրնար փոխանձել. որովհետեւ վարձկաներու ընտանիկան թիւը մէկը շատուոր իսկ միւսը քիչուոր կրնայ ըլլալ, ու շատուորութեան առթիւ տունը աւելի կը մաշի :

Շէնքի նորոգութեան մասին պէտք եղած ծախսերը կալուածատիրոջ կը պատկանի, իսկ եթէ կալուածատէրը դժկամակի ընել, այն ատեն վարձկալը ուղէ պայմանը (գօնքուրաք) ջնջելով դուրս կ'ելլէ, ուղէ նոյն վիճակի մէջ կը շարունակէ : Բայց եթէ վարձկալ՝ առանց տիրոջ հաւանութեան՝ իր կողմէ ծախսէ, տէրը կրնայ զայն չընդունիլ, զոր այն պարագային վարձկալը ստուժած կ'ըլլայ : Իսկ եթէ աիրոջ հաւանութեամբ ծախսած է, ի վերջոյ աիրոջմէ կրնայ պահանջել :

Շէնքի զարդուց վերաբերեալ ծախսերը (զիյնէրէ միւրէալիք մէսարիթիւր) աիրոջ չի վերաբերիր, եւ անոր պատճառաւ վարձկալը չի կրնար պայմանը ջնջելով դուրս ելլել :

Վարձկալ մը՝ եթէ առանց կալուածատիրոջ արտօնութեան, կալուածին մէջ չէնք մը շինած եւ կամ ծառ մը տնկած է, ի վերջոյ ելած պարագային՝ կալուածատէրը ուղէ զանոնք քակել եւ վերցնել կուտայ, ուղէ արժէքը կը վճարէ :

Վարձկալ մը՝ երբ պայմանին համեմատ վարձքերը կանոնաւորապէս չը վճարէ եւ կամ կալուածին աւելումը (խարապիյէր) պատճառէ, կալուածատէրը կրնայ առանց պայմանաժամի աւարտման սպասելու, վարձկալը դուրս հանել :

\* \* \*

### Պ.Ա.Ց.Մ.Ա.Վ. Վ.Ա.Ր.Զ.ՈՒ.Մ

(Շարդի իյնար)

Ինչպէս որ գնումի եւ վաճառումի գործողութեանց (պէյ ու շերա) մէջ պայմանաւոր (խիյարէ, շարդի) գնում եւ վաճառում կրնայ ըլլալ, նոյնպէս ալ վարձ-

ման մէջ (ազՏը իյնարտա) պայմանաւոր վարձում՝ կրնայ ըլլալ, այսինքն երկուստեղ երբ պայմանեն թէ «Թուականէս մինչեւ այսչափ օր, մեզմէ ով որ ուզէ կարող է վարձումը (ազՏը ինարի, գօնքուրաբը) ընդունիլ (գապուլ երմէյի) եւ կա շ ջնջել (Ֆեսի երմէյի)», այս պայմանը ընդունելի է, եւ մինչեւ այն օր՝ երկու կողմն ալ կամաւոր (մուխայէր) կը մնան, անոնցմէ որն որ դրժէ, միւս կողմի համար ալ պայմանը ջնջեալ կը համարուի։ Բայց պայմանեալ ժամանակամիջոցը լրանալէն յետոյ, այլեւս ոչ մէկ կողմ չի կրնար դրժել (ռունու եսեմեզ, նայամազ)։

Վերոյիշեալ պայմանը մի միայն վարձատէրին (մունիր, մալ սահրալի) եւ կամ մի միայն վարձակալին (միւսրէնիր) համար ալ կրնայ ըլլալ, զոր այն պարագային՝ մինակ մէկ կողմ կամաւոր (մուխայէր) մնացած կ'ըլլայ, իսկ միւս կողմի համար պայմանընաստառուն է։ Կամաւոր կողմ մինչ նոյն օր՝ պայմանը կրնայ մերժել կամ ընդունիլ, իսկ անկէ վերջ այլեւս չի կրնար։

Դրժումը եւ կամ հաստատումը՝ անպատճառ բերանացի (շիֆահին) ընել անհրաժեշտ պայման չէ, այլ գործնականապէս (Ֆիլին) ալ կրնայ ըլլալ։ զօրորինակ վարձկալին կալուածին մէջ մտնալ հաստատուիլը եւ կամ բանալին տիրոջմէ ուզելը, բնչպէս նաեւ կալուածատիրոջ բանալին ետ ուզելը եւ այլ այս կերպ պարագաները պայմանի հաստատութիւն եւ կամ դրժում կը նշանակեն։

Վարձան մէջ դասաւորական պայման ալ (քերտիս երմէյ) կրնայ ըլլալ։ այսինքն թէ «Այսինչ բան ընեւ այսչափ դուրուշ, այնինչ բանը ընես այնքան դուրուշ»։ եւ կամ թէ «Այսինչ տեղ երթաս՝ քեզի սա չափ դուրուշ, այնինչ տեղ երթաս՝ սա չափ դուրուշ վարձք կուտամ» ըսելով, վարձքին քանակը կրնայ դաստառ-

րուիլ (քերտիս եսիլեպիլիր), այն պարագային վարձեալ (անիր) որ կէտը որ գործադրէ, անոր համեմատ վարձք պահանջելու իրաւունք կ'ունենայ։

Վարձկալը (միւսրէնիր) կալուածը դեռ չը տեսած, եւ վարձկան (անիր) վարձեալ իրը (մենուր) դեռ չը տեսած՝ կրնան պայմանագրել (ազՏը ինար եսկալիլիրէր)։ Բայց ի վերջոյ զայն տեսած պարագային՝ կամայական (մուխայէր) կ'ըլլան, ուզեն կնքեալ պայմանը կ'ընդունին, չուզեն կը ջնջեն։ Բայց եթէ անոնցմէ մէկ՝ նախապէս զայն տեսած է, անոր համար այլեւս կամայական (մուխայէր) չի կրնար ըլլալ։ Իսկ եթէ տեսնելէն վերջայն բանը կերպարանոփիսուած է, այն ատեն կամայական կ'ըլլայ։

Միեւնոյն պարագան թէ՝ կալուածատիրոջ ու թէ՝ ապրանատիրոջ համար ալ է, որ առանց նախապէս զայն տեսած ըլլալու գնած կամ վարձու տուած է, վերջոյ տեսած պարագային՝ կամայական (մուխայէր) կ'ըլլայ։

\* \* \*

### Վ.Ս.ՐԶԵՍ.Լ.Ի. ԹԵՂԲՈՒԹՅԻՒՆ

(Մէնուրամի այբու)

Վարձեալ կալուածի կամ իրի մը գործածութեան մէջոցին (մենուրը խրիմալինա)՝ երբ թերութիւն մը (այլրա) երեւան ելլէ, եւ այդ պատճառաւ վարձեալը մասամբ մը անդործածելի դառնայ, այն պարագային՝ թէ վարձատէր եւ թէ վարձկալ (անիր, միւսրէնիր) երկուքն ալ կամայական կ'ըլլան։ ուզեն պայմանը կը ջնջեն, ուզեն ըստ առաջնոյն կը շարունակեն։ որով վերջէն, վարձքին բան մը չի զեղջուիր։ Այս պայմանը

պէտք է իրարու ներկայութեան ջնջել , ապա թէ ո՛չ  
ի բացակայութեան տեղի ունեցած միջոցին անընդու-  
նելի է :

Վարձատէր՝ եթէ անմիջապէս վարձեալի թերու-  
թիւնը շտկէ , վարձկալ այլեւս չի կրնար պայմանը ջնջել :

Իսկ եթէ վարձեալը (մենուր) բոլորովին ոչնչացած է  
(մենքարը մագսուտէեի ֆիւլիեն Ֆեվր օլմուտ իսէ) ,  
այն պարագային վարձկալը կրնայ տիրոջ բացակայու-  
թեան (դրեապընտա) , նոյն պայմանը ջնջելով կալուա-  
ծէն դուրս ելլել :



ՃԲ.

ԳՐԱԿԱՆՈՒՅԹ

(ԲԵՀԻԽԱ հազբնաւ)

Գրաւ (րեհին)՝ մէկը մէկէ մը առած փոխառութեան  
փոխարէն (իսրիգրազա մուգապիլ) իր սեփական ապ-  
րանք կամ զրւած միջ (սրբ միլք) կալուածը՝ անոր քով  
աւանդ ձգելուն կ'ըսուի : Գրաւ տուողին՝ որ է ապ-  
րանքին տէր գրաւատէր (րահին) , գրաւ առնողին՝ որ  
է փոխառուն գրաւառու (միւրեհին) կ'ըսուի : Երբեմն  
ալ երկուստեք համահաճութեամբ գրաւ գրուած ապ-  
րանքը ուրիշ վստահելիի մը կրնայ յանձնուիլ , որուն  
(ատըլ) կ'ըսուի :

Գրաւի գործողութիւնը վաւերական ըլլալու . հա-  
մար պէտք է որ , գրաւատէր եւ գրաւառուն խելահաս  
(պիլ) ըլլան . բայց չափահաս (պալին) ըլլալը անհրա-  
ժեշտ պայման չէ :

Գրաւ գրուած ապրանքը պէտք է որ պատրաստ  
(մելինիւս) եւ տրամադրելի ըլլայ . այսինքն բռնել յանձ-  
նուելիք . եւ հրապարակի վրայ ծախուելիք բան մը ըլլայ ,  
ապա թէ ո՛չ կենդանիէն ծնելիք հորթը , ծովու մէջի  
դեռ չը բռնուած ձուկը , օդի մէջ թռչող թռչունը , եւ  
ծառի դեռ յայտնի չեղած պտուղը գրաւ դնել անվա-  
ւեր է (սահին Տէլիլ Տըր) :

Գրաւի գործողութիւնը օրինական ըլլալու . համար  
պէտք է որ , առուծախի պէս (պէյ ու օկրա կիպի)՝  
տուողը «տուի» եւ առնողն ալ «առի» ըսէ . գրաւ (րեհին)

բառը կ'ուզէ արտասանեն կ'ուզէ չարտասանեն, բաւական է որ նպատակը փոխառութեան մը փոխարէն ապահովութիւն ներկայացնելն է :

Գրաւը վաւերական ըլլալու համար՝ անհրաժեշտ կերպով պէտք է որ գրաւատէրը զայն գրաւառուին, այսինքն փոխառուին յանձնէ (քէսլիմ երմէլի սիր), ապա թէ ո՛չ վաւերական չի կրնար ըլլալ :

Զուտ միջի կալուածները՝ թէպէտեւ երբեմն առանց պաշտօնական գործողութեան, այլ միայն պարզ թուղթով մը գրաւ կը գրուէր, բայց վերջերս այս դրութիւնը ապահով չը նկատուելուն պատճառաւ արգիլուեցաւ. հետեւաբար ամէնէն ապահով միջոցը զայն պաշտօնապէս գրաւառուին (միւրբէնին) վրայ դարձնելն է :

Վազրփ կալուածները եւ հողերը (արագիլէր)՝ առանց պաշտօնական գործողութեան գրաւ դնելը իսպառ անընդունելի է. ինչպէս որ վազրփ եւ արագիլ Օրինաց բաժնին մէջ խօսեցանք, վազրփ եւ արագիլ կալուածները գրաւ անուամբ (րէնն նամիլէ) չի կրնար դրուիլ, վասն զի սոյն կալուածի իսկական սեփականութիւնը զայն գործածողին չէ՝ այլ վազրփին կը պատկանի: Բայց եւ անուած յետակոչելի ծախումով (ֆէրալ պիլ վէֆա) անունով կրնայ դրուիլ :

\* \* \*

## Գ. Բ. Ս. Ա. Խ. Յ. Ա. Մ. Ա. Մ. Ա. Խ.

(Ձեվայիս բէնին նազրնա)

Գրաւ դրուած չէնքի մը մէջ պարունակուած տունկերը, եւ անոր գետնին վրայ հաստատուած առարկաները եւ այլ պարունակութիւններն ալ (միւրբէմիլար)՝ նոյն չէնքին հետ անուղղակի կերպով գրաւ դրուած կը նկատուին:

Գրաւէն գոյացած արդիւնքներն ալ (րէննընտէն միւրբէվիլիս զիեատէի)՝ գրաւին հետ (ասըլ րէննին իլէ) գրաւ կը նկատուի (րէնն օլուր): Ապրանքին տէրը չի կրնար ետ ուզել:

Գրաւատէր եւ գրաւառուն երկուստեք (րանին իլէ միւրբէնին) համահաճութեամբ նոյն գրաւը (րէնն), ուրիշ գրաւի մը հետ կրնան փոխանակել (րէննին ախլրաքայիլ հետպիլիլրէկ): զորօրինակ՝ գրաւ դրուած ժամացոյց մը ետ առնելով, անոր փոխարէն նոյն արժողութեամբ ուրիշ առարկայ մը կրնան գրաւ դնել:

Գրաւ դրուած ապրանքի եւ կամ կալուածի առթիւ արուած գումարէն ի զատ՝ գրաւատէր (րանին) եթէ ուրիշ փոխառութիւններ ալ ըրած է, գրաւ դրուած ապրանքը կամ կալուածը վերջին փոխառութիւններու փոխարէն ալ գրաւ դրուած կ'ըլլայ. որով պահանջատէրը մինչեւ որ իր ամբողջ պահանջները չը դանձէ, գրաւ ետ դարձնելու պարտաւոր չէ:

Գրաւին վրայ ուրիշ գրաւ մըն ալ կրնայ աւելցուիլ, որով երկուքն ալ միեւնոյն պարտքին փոխարէն գրաւ եղած կ'ըլլան. զորօրինակ մէկ մը՝ ուկի ժամացոյց մը գրաւ դնելով փոխառութիւն ընելէն վերջ, երբ ուկի մատանի մըն ալ բերէ՝ եւ դարձեալ փոխառութիւն մը ընէ, ժամացոյցը եւ մատանին երկուքն ալ ամբողջ պարտքերու փոխարէն գրաւ եղած կ'ըլլան. որով պահանջատէրը մինչեւ որ ամբողջ առնելիքը չը դանձէ մէկը կամ միւսը ետ դարձնելու պարտաւոր չէ:

Իսկ եթէ գրաւ դրուած ապրանքներու ուրոյն ուրոյն գինները յիշուած են, այն պարագային փոխառուն ապրանքներէն որուն գինը որ վճարէ, զայն ետ կրնայ պահանջնել:

\* \* \*

ԳՐԱՒԹԱՏԻՐՈՅ, ԵԽ ԳՐԱՒԹԱՌՈՒԹԻ ՊԱՐԵՏՈՒՅ  
ԽՐԱԼԱՆՑ ՄՍՍԻՆ

(Քահին վէ միւրեկենըն հուգուզի հագընաս)

Քանի մը անձեր՝ երբ մէկ անձէ գրաւ մը առնեն, ասոնք իրարու ընկեր ըլլան կամ ո՛չ, մինչեւ որ իրենց ամբողջ պահանջը չը դանձեն, նոյն գրաւը ետ դարձնելու պարտաւոր չեն:

Գրաւառուն (միւրեկենին)՝ գրաւը անպատճառ ինք անձամբ պահելու պարտաւոր չէ, այլ իրեն վստահելին (ևմինըն) ալ կրնայ պահել ասալ:

Գրաւի պահպանութեան առթիւ հարկ եղած ծախսերը գրաւատիրոջ կը պատկանին: Իսկ եթէ գրաւառուն առանց գրաւատիրոջ արտօնութեան ծախսէ, գրաւատէրը զայն ընդունելու պարտաւոր չէ:

\* \* \*

ՓՈԽԱՌԱՎԱԿԱՆ ԳՐԱԴ

(ԲԷԽԵՆ միւրեկար)

Մէկ մը կրնայ ուրիշ մէկէ մը ապրանք փոխ առնել, եւ անոր հաճութեամբ զայն ուրիշի մը քով գրաւ դնելով փոխառութիւն ընել, զոր այն պարագային գրաւի Օրինաց համեմատ՝ անոր քով գրաւ եղած կ'ըլլայ, այն պարագային ապրանքին բուն տէր՝ մինչեւ որ փոխառուի պարագը չը վճարէ զայն ետ չի կրնար կոչել:

Ինչպէս նաեւ յետ մահուան՝ իր ժառանգորդները մինչեւ որ պարագը չը վճարեն, ապրանքին տէր չեն կրնար ըլլալ:

Ապրանքին բուն տէրը պարտքը վճարած պարագային՝ փոխառուէն պահանջող կը մնայ:

Բայց առանց ապրանքի տիրոջ հաւանութեան՝ մէկի մը քով գրաւ գրած միջոցին, ապրանքին բուն տէրը՝ կրնայ զայն իրբեւ կապառած մը (մաղսուպ) ետ կոչել: Սակայն գրաւառուն իր տուած ստակը՝ այն գրաւ տուողէն ցմիշտ պահանջող կը մնայ:

Գրաւառունը (միւրեկենին) չի կրնար զայն ուրիշի մը քով գրաւ դնել, մինչեւ որ գրաւատիրոջ արտօնութիւն (իզն) չը ստանայ:

Գրաւատիրոջ հաւանութեամբ գրաւ արուած պարագային՝ առաջին գրաւը չնչեալ համարուելով. Երկրորդ գրաւը վաւերական կը նկատուի, զոր այն պագային, գրաւատէր՝ որ է պարտապանը, իր պարտքը երկրորդ գրաւառուին՝ այսինքն Բ. պահանջատիրոջ պէտք է վճարէ:

Իսկ առանց հաւանութեան եղած պարագային՝ երկրորդ գրաւառու մը իսպառ անվաւեր կը համարուի:

\* \* \*

Գրաւառուն (միւրեկենին)՝ առանց գրաւատիրոջ արտօնութիւնը ստանալու, գրաւը (րէին) չի կրնար ծախել: Ծախած պարագային՝ տեղի ունեցած առուծախը անվաւեր ըլլալով, գրաւատէր կրնայ նոյն առուծախը ջընջել՝ եւ իր պարանքը ետ կոչել. Իսկ հաւանած պարագային՝ առուծախը վաւերական կ'ըլլայ (սահին օլուր):

Ինչպէս նաեւ փոխադաբար, գրաւատէր՝ որ է փոխառութիւն ընողը (րահին)՝ առանց գրաւառուի հաւանութեան գրաւը չի կրնար ծախել:

Գրաւը (րէին)՝ ինչպէս որ վերեւ խօսեցանք, վաւե-

ռական ըլլալու համար՝ պէտք է սր գրաւատէրը անպատճառ զայն գրաւառուին յանձնէ (րահին րեհինի միւրբէինի թէսլիմ երմէլի տիր)։ Բայց երբեմն ալ կրնայ ըլլալ որ աւանդագրաւ (իյարէի րեհին) կերպով՝ այսինքն իբրեւ փոխ աւանդ (իյարէ եմանիք) գրաւը դարձեալ իր տիրոջ (միւրբէին, մալ սահբալնէ) վերադարձուիլ. զորօրինակ ենթադրենք որ մէկը՝ մէկէ մը 10 սոկի փոխառութիւն ընելով՝ իր ժամացոյցը գրաւ դնէ, թէպէտեւ այդ գրաւը վաւերական ըլլալու համար պէտք է որ, այն ժամացոյցը փոխառութիւն ընողին յանձնել. բայց երբեմն ալ երկուստեք համահաճութեամբ փոխ տուող կրնայ այն ժամացոյցը ստանալու (թէսլիմ երմէլ) օրինական ձեւակերպութիւնը կատարելէ վերջ՝ վերստին զայն իր տիրոջ վերադարձնել իբրեւ աւանդ, զոր այն պարագային՝ այն ժամացոյցը իր տիրոջ քով աւանդ (եմանիք) եղած կ'ըլլայ, փոխառութիւն ընողը որ ատեն որ ուղէ՝ փոխառուն զայն անոր յանձնելու պարտաւոր է։ Բայց եթէ ինք մեռնի եւ կամ թէ ուրիշ պահանջատէրերէն գրաւուի՝ փոխառուի պահանջը առաւելութիւն մը ունենալով, նախ փոխառուն իր պահանջը կը ստանայ՝ եւ ապա մնացեալը մասը միւս պահանջատէրերուն կը տրուի։

Առանց գրաւատիրոջ արտօնութեան՝ գրաւառունը (միւրբէինին) գրաւի արդիւնքներեն (մենթաքընան, մահսուլաքընան) չի կրնար օգտուիլ (ինքիթա եսէմէկ), զորօրինակ՝ գրաւը եթէ ապրանք է՝ գրաւառունը զայն չի կրնար գործածել, իսկ եթէ կալուած է, մէջ չի կը դառնար ընակիլ՝ եւ անոր արդիւնքը առնել։ Իսկ եթէ առնէ՝ իր պահանջէն կը զեղչուի, եթէ տիրոջ արտօնութեամբ գործածէ՝ իր պահանջէն բան մը չը զեղչուիր։

\* \*

Գ.ՐԱ.Խ. Վ.Ս.Ճ.Ա.Ռ.ՈՒ.Մ.Ը (¹)

(Թէնելըն պէյի հազրենա)

Պարտըի վճարաժամը հասած պարագային, երբ պարտապան՝ որ է գրաւառուն՝ դժկամակի իր պարտքը վճարել, պահանջատէրը որ է գրաւատուն՝ պէտք է որ դատարան դիմէ, եւ անոր արտօնութեամբ գրաւը (րեհին) աճուրդի (միւրպայեհէն) հանելով վաճառէ։

Իսկ եթէ առանց դատարանի արտօնութեան, ինքնակի վաճառէ, այս առթիւ գրաւատիրոջ ենթակայ եղած վաճառը տուժելու պարտաւոր է։

Եթէ գրաւատուն՝ այսինքն պարտապան անյատացած է (թէղայիւպ երմիտ իսէ), պահանջատ՛ըը պէտք է դատարան դիմէ եւ դատարանի արտօնութեամբ զայն վաճառէ. իսկ եթէ ինքնակի վաճառէ, վասին պատասխանատու է. վաճառը ըսելով՝ պէտք է հասկնալ թէ, եթէ ընթացիկ արդէքն պակաս ծախուած է եւ կամ թէ զայն գործածած է եւ կամ անխնամ պահած է անոր պատճառաւ ապրանքի գնին պատահած վաճար։

(¹) Վաճառել եւ ծախել բառերը թէպէտեւ իրարու հոմանիշ են, սակայն որովհետեւ օրինաց մէջ պէյէն զատ ֆէրադ մըն ալ կայ որ, արազիի եւ վազրֆ կալուածներու առուծախին յատուկ է, եւ որոնք տարբեր օրէնքներու կը նետեւին, հետեւաբար հոս ապրանք եւ սլրֆ միլի կառ ածներու առուծախիր անկէ զանազաներու համար ստիպուեցանք ապրանքի եւ սլրվ միլի կալուածներու առուծախին վաճառում ըսել. իսկ վազրֆի արազիի առուծախին մախում ըսել, ինչպէս արդէն զրաւառը մինակ ապրանք եւ սլրվ միլի կալուածներու համար կը գործածուի, իսկ արազի եւ վազրֆ կալուածներու համար պէյ իւ վէֆա (յետս կոչելու ծախում) կրնայ գործածուիլ։

\* \*

Վ.Ա.ՃՍ.Ռ.ՄՍ.Ն. ՓՈԽԱ.ՆՈՐԴ.

(Վ.ԷՒԻԼԻ պիեյ)

Գրաւատէր՝ գրաւառուի հաճութեամբ՝ «Վճարաժամին իմ պարտքս չը վճարած պարագային՝ իմ դրած գրաւը ծախելու՝ եւ իմ պարտքը վճարելէն զինի՝ աւելցածը ինծի վերադարձնելու, եւ սպակաս պահանջելու համար քեզի փոխանորդ՝ կը կարգեմ» ըսելով, ուրիշ մէկը՝ գրաւ ծախելուն փոխանորդ՝ կրնայ կարգուիլ կամ թէ նոյն իսկ պահանջատէր՝ որ է գրաւատուն եւ կամ թէ գրաւապահը որ է (ատըլ), նոյն պաշտօնով իրեն փոխանորդ (վեֆիլի պիեյ) կրնայ կարգել, զոր այն պարագային՝ եթէ ինք դժկամակի վաճառել, փոխանորդը կրնայ զայն ծախել: իսկ եթէ փոխանորդը ուրիշ անձ մըն է՝ եւ վաճառելու դժկամակի, այն ատեն գրաւառուն (միւրբեհին) պարտաւոր է դատարան դիմել եւ փոխանորդին պարտաւորեցնել որ ծախէ, այս պարագային՝ պահանջատէրը անպատճառ մինակ փոխանորդին դիմելու պարտաւոր չէ, այլ բուն գրաւատիրոջ ալ կրնայ դիմել:

\* \* \*

Գ.ՐՍ.ԽՍ.ՊՍ.Հ

(Ետք ատըլ)

Գրաւապահ (ետք ատըլ) այն է որ՝ գրաւատուն եւ գրաւառուն (բահին վէ միւրբեհին) համաձայնելով՝ գրաւը (բեհին) ուրիշ մէկ վստահելի անձի մը կը յանձնեն

որ պահէ, զոր այն պարագային՝ գրաւապահը գրաւառուի ճիշտ հանդամանք կը ստանայ. այսինքն՝ մինչեւ որ գրաւին պարտքը չը վճարուի, զայն ոչ ոքի չի կրնար յանձնել: ինչպէս նաեւ առանց բուն գրաւատիրոջ հաճութեան՝ իր պէտքին չի կրնար գործածել. եւ եթէ իրեն գործածութեան պատճառաւ գրաւին վկաս մը պատահի, տեղի ունեցած վկասը տուժելու պարտաւոր է:

ՃԳ.

# ԿԱՊՏՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

(Ղասպ հազրման)

Կապտում (ղասպ)՝ առանց տիրոջ հաւանութեան առոր կալուածը եւ կամ ապրանքը յանիրաւի իւրացնելուն կ'ըսուի։ Կապտողին (ղասիպ), կապտեալ իրին (մաղսուպ) եւ կապտուղին (մաղսուպունին) կ'ըսուի։

Կապտուղ (մաղսուպունին) որ է ապրանքին բուն տէր՝ իր ապրանքը եւ կամ կալուածը որուն ձեռք որ գտնէ, անկէ կրնայ յետս պահանջել։

Եթէ վնասուած է, կապտուած օրուան եւ կապտուած տեղի ընթացիկ արժէքին համեմատ գինը տուժել կուտայ (զեման վե մեեւանի ղասպտեի զիյմերընի քազմին երժիրիր), եւ ոչ թէ գտած օրուան եւ տեղի ընթացիկ արժէքը։

Կապտուղ՝ իր ապրանքը ետ առնելէն զինի՝ անկէ գոյացած արդիւնքներն ալ կրնայ ետ պահանջել, եւ կամ առանց գինը տուժել տալ. զորոյնակ՝ եթէ կապտուած կաթնառու կենդանի մըն է՝ անոր կաթերու գինը եւ հորթը. խակ եթէ կալուած է՝ անոր արժած վարձքը, իսկ եթէ ապրանք մըն է՝ ու կապտողը զայն գործածան է, սոյն գործածութեան առթիւ ապրանքին հասած վնասը (զաման) կրնայ պահանջել։

Կապտող (ղասիպ)՝ եթէ կապտուած ապրանքը (մաղսուպունին) կերպարանափոխած է (քաղիրի հալ երմիս իսէ), ապրանքին տէր՝ ուղէ աւելցած բանին արժէքը վճարելով իր ապրանքը ետ կ'առնէ, ուղէ իր

ապրանքի կապտուած օրուան արժէքը տուժել կուտայ. զորոյնակ՝ կապտուած եթէ ճերմակ կտաւ է, ու կապտողը անիկայ ներկել տուած է, ապրանքին տէրը՝ ուղէ ներկին ծախար վճարելով կտաւը ետ կ'առնէ, չուղէ կտաւի կապտուած օրուան գինը տուժել կուտայ։

Կապտուած իրը (մաղսուպ)՝ եթէ կապտողի (ղասիպըն) ուրիշ ապրանքին հետ խառնուի, այն ատեն ուրուն ապրանք որ աւելի արժէ՝ անիկա միւսի գինը վճարելով զայն գնելու իրաւունք ունի. զորոյնակ՝ մէկի մը գոհարեղէնը՝ եթէ մէկի մը կենդանին կապտէ եւ կլէ, գոհարեղէնի տէրը՝ իրաւունք ունի կենդանին գինը վճարելով՝ զայն առնել եւ մորթելով իր գոհարեղէն գտնալ։

\* \* \*

## ԿԱՊՏՈՒՄԸՆԿԱՆ ԿԱՊՏՈՒՄ

(Ղասպը ազարա ասյիր)

Մէկը՝ մէկու մը գետին (արսա) երր յանիրաւի իւրացնէ՝ եւ անոր վրայ չէնք չինէ, եթէ չէնքի գինը գետնի զինէն աւելի արժէ, յամնժամ չէնքին տէրը՝ զետնի արժէքը տուժելու պարտաւոր է. խակ եթէ չէնքի գինը գետնի զինէն պակաս արժէ, գետնի տէրը՝ կրնայ չէնքին արժէքը վճարելով չէնքը իւրացնել։

Այս Օրէնքին կը հետեւին հողերու եւ այլ ինդիրները։

Մէկուն կալուածը՝ եթէ ուրիշ մէկը առանց անոր արտօնութեան կապտէ ու գործածէ, թէպէտեւ վարձք (պէտէլի ինարի) վճարելու պարտաւոր չէ, այլ սոյն գործածութեան առթիւ նոյն կալուածին կրած մա-

շումի եւ գնի վեասը (նօգաան գրյմերի) տուժելու պարտաւոր է :

Ինչպէս նաեւ մէկը՝ եթէ մէկու մը արտը յանիրաւի իւրացնելով ցանէ, թէպէտեւ վարձք վճարելու պարտաւոր չէ. բայց մշակելուն առթիւ այն հողին ենթակայ եղած ոյժի տկարացման վեասը (նօգաան արզ) տուժելու պարտաւոր է :

Արտի ուժին կրած վեասի արժէքը որոշելու համար, պէտք է արտին ցանուելէն առաջ արժած վարձքը ցանուելէն յետոյ արժելիք պակաս վարձքին հետ բաղդատել, գոյացած տարբերութիւնը արտի ուժին վեաս կը համարուի :

Սոյն Օրէնքին կը հետեւին նաեւ կապտուած կալուածներու ենթակայ եղած վեասներու գնահատնան դրութիւնը :

\* \* \*

Ապրանք մը կամ կալուած մը՝ կրնայ ըլլալ որ կապտողին (դասիվտէն) ուրիշ մէկը կապտած ըլլայ, որուն կապտոլէն կապտող (դասիպ իւլ դասիպ) կ'անուանենք, այն պարագային ապրանքին կամ կալուածին տէր՝ իր ապրանքը եւ կամ կալուածը որին քով որ գտնէ, անկէ կրնայ ետ առնել, եւ կամ թէ արժէքէն մաս մը առաջին կապտողին եւ մաս մըն ալ երկրորդ կապտողին (դասիպ իւլ դասիպէ) տուժել տալ, եւ կամ թէ արժէքին ամբողջը՝ միայն Ա. կապտողին եւ կամ թէ միայն Բ. կապտողին ստանալ :

Ապրանքին եւ կամ կալուածին տէր՝ եթէ կապտուածի գինը Ա. կապտողին (դասիպէ) տուժել տայ, վերջինն ալ իրմէն կապտողին՝ որ է Բ. կապտողին կը նայ պահանջել :

Իսկ եթէ Բ. կապտողին տուժել տայ, անիկա Ա. կապտողին՝ այլ եւս չի կրնար պահանջել :

Մէկը՝ եթէ կապտողի քով գանուած (դասիպ նեղ- սինէ պուլունան) ապրանքը եւ կամ կալուածը ոչնչացու- ցած է (քերիք երմիւ իսէ), եւ կամ անոր վեաս մը պատ- ճառած է (զարար իրաս երմիւ իսէ), անոր տէր՝ տեղի ունեցած վեասը ուղէ զայն ոչնչացրնողին եւ կամ վեա- սողին (միւրիկիթսէն, իզրար եսէնիսէն) տուժել կուտայ, ուղէ բուն կապտողին տուժել կուտայ :

Մէկ մը՝ եթէ ուրիշի մը ապրանքը իրեն ապրանք կարծելով անելիտոթեամբ վեասէ, վեասը տուժելու պարտաւոր է :

Անչափահաս տղայ մը՝ եթէ մէկու մը ապրանքը վեասէ, իրեն ապրանքէն տուժել կը տրուի. իսկ եթէ ապրանք չունի՝ վեասին գինը իր վրայ պարտք կը նշանակուի, մինչեւ որ մեծնայ վճարէ :

Մէկ մը՝ հրդեհի առաջքն առնելու նպատակաւ, եթէ մէկու մը տունը առանց տիրոջ հաւանութեան փրկ- ցընէ եւ արդարեւ կրակը հան կանկ առնէ, եթէ նոյն պահուն Բարձրագոյն հրամանաւ փլցուցած է գինը տու- ժելու պարտաւոր չէ. իսկ եթէ ո՛չ պարտաւոր է :



ԺԴ.

Ն Ո Ւ Ե Ր

(Հիպէ)

Նուէր (հիպէ) կ'ըսուի անոր, որ ապրանք մը եւ կամ զուտ միջ կալուած մը<sup>(1)</sup> առանց փոխարինութեան մէկու մը կը տրուի, որով նուէր տուղղին նուիրատու (վահիպ) եւ նուէրը ընդունողին նուիրառու (մելիուպունին) եւ նուիրեալ բանին նուիրեալ (մելիուպ) կ'ըսուի :

Նուէրը վաւերական ըլլալու համար պէտք է որ նուիրողը (վահիպ, հիպէ եսեն) չափահաս (պալիլ) եւ խելահաս (ագիլ) ըլլայ: Ինչպէս նաեւ յիմար (մենուն) եւ ցնորած (մարուն) ըլլայ. սակայն նուիրառուին (մելիուպունին) չափահաս եւ խելահաս ըլլալը անհրաժեշտ պայման չէ, սակայն այս կերպ անձանց համար տրուած նուէրը ընդունելի եւ վաւերական է :

Նուէրը հաստատուն ըլլալու համար պէտք է որ, անմիջապէս զայն նուիրառուին յանձնուի եւ կամ թէ նուիրառուին «Գնա առ» (վար ալ) ըսելով՝ երթալ ստանալու արտօնութիւն տրուի: Առանց ասոր, տեղի ունեցած

նուիրատուութիւնը անվաւեր ըլլալով նուիրատուն (վահիպ) վերջէն ուղէ կրնայ դրժել. սակայն յանձնուելէն վերջ այլեւս չի կրնար:

Ողորմութիւն (սատագա), պարգեւ (պախսիւ) եւ ընծայ (հետիեն) ալ նուէր (հիպէ) կը համարուին: Նուիրատուութեան եւ նուիրատութեան մէջ «Նուէր տուի եւ նուէր առի» խօսքերը գործածել անհրաժեշտ պայման չէ, այլ որիկ տալ եւ առնելն ալ նուէր կը համարուի եւ վաւերական կ'ըլլայ (քաադի իլէ տէ հիպէ սահին օլուր):

Մարդ մը իր գնած ապրանքը կամ զուտ միջ կալուածը տակաւին վաճառողին չը ստացած (քէսէլլիւմ, զապզ երմէտէն) կրնայ զայն ուրիշի մը նուիրել:

Մարդ մը՝ իր պահանջը (մարլուպը, ալսնաղը) կրնայ իր պարտապանին (մետիւնէն) նուիրել. բայց եթէ պարտապանը զայն ընդունի, նուէրը վաւերական չ'ըլլար, զոր այն ատեն պարտապան՝ իր պարտքը վճարելու պարտաւոր կ'ըլլայ:

Առանց յանձնումին այսինքն սոսկ խօսքով եղած նուիրատուութեան մէջ, եթէ նուիրատուն (վահիպ, հիպէ եսեն) մեռնի, նուէրը չեղեալ կը նկատուի:

Նուիրեալ բանը (մելիուպ, հիպէ օլունան շէլ) պէտք է որ նուիրողի բուն խակ իրեն ապրանքն եղած ըլլայ, ապա թէ ոչ ուրիշի մը եղած պարագային՝ այն նուէրը վաւերական չի համարուիր. բայց եթէ ապրանքին բուն տէրը անոր հաւանի՝ յայնժամ վաւերական կ'ըլլայ:

«Պիտի նուրեմ» ըսելով՝ ապագային յետաձգուած նուէրը հաստատուն չ'ըլլար:

(1) Պէտք է զիտնալ որ վազը կալուած եւ Պետական հողերը (արազիլի էմիրիենէ) նուէր չեն կրնար ըլլալ, վասնզի անոնց բուն տիրապետութիւնը վազքին ու թարձը. Կառավարութեան կը պատկանի, առանց տէրերը վարձուօր տէրեր կը համարուին: այլ այս կերպ կալուածները ծրբի ծախում (մենանեն Ֆէրադ) կ'ըլլան, որով միեւնոյն նպատակ կը շօշափեն:

ՊԱՅՄԱՆԱԳՐԱԿԱՆ ՆՈՒԷՐ

(Հիպէ պը բվազ)

Մէկ մը իր ապրանքը եւ կամ զուտ միջ կալուածը կրնայ պայմանագրական կերպով մէկու մը նուիրել . զորօրինակ՝ այնինչին ունեցած պարտքս վճարելու , կամ թէ այնինչ բանը ինձի նուիրելու , եւ կամ փոխադարձաբար այնինչ բանը ինձի նուիրելու , եւ կամ թէ մինչեւ ցմահ ինձի ինամել եւ պահելու (պէսլիմէի) պայմանաւ կը նուիրեմ ըսելով՝ ըրած նուէրը հաստատուն է : Զոր եթէ նուիրառուն (մենպուհունկին , հիպէի գալուլ էտէն) սոյն պայմանը գործադրէ , նուէրն ալ վաւերական կ'ըլլայ . իսկ եթէ ո՛չ նուէրը անվաւեր ըլլալով նուիրառունը իր նուէրը յետո կրնայ կոչել :

\* \* \*

ԴՐԺԱԽՄԵՆ ՆՈՒԷՐԻ

(Հիպէտէն բունու)

Նուիրառուն՝ նուիրեալ ինչքը (մէկիուպ) դեռ նուիրառուին չը յանձնած (վահիպ մէկիուպի մէկիուպունկին քեսլիմ երմէտէն) կրնայ գրմել (րիւնիւ էտէպիլիր) : Բայց յանձնելէն վերջ չի կրնար :

Ով որ իր նուէրը տալէն եւ յանձնելէն վերջ՝ զայն գրմել ուզէ , պէտք է որ դատարանին դիմէ . դատարան կը նայի , եթէ անոր գրմումը արդարացի է , նուէրի վերադարձութիւնը կ'որոշէ . իսկ եթէ անարդար է նուէրը կը վաւերացնէ : Նուիրառուն եթէ առանց դատարանի վճուն՝ իր նուէրը ետ առնել փորձէ , ու

աւ նոյն պարագային նուէրին վեաս մը պատահի վեասը տուժելու պարտառոր է :

Մերձաւոր աղգականաց մէջ (ուսուլ ու ֆուրուտա) զորօրինակ քոյր եւ եղօր եւ կամ անոնց զաւակաց մէջ , եւ կամ հօր եւ մօր եւ կամ էրիկ կնոջ մէջ տեղի ունեցած նուիրառուութիւնը վաւերական ըլլալով , նուիրառունը այլեւս բնաւ չի կրնար զայն գրմել :

Նուիրեալ ինչքը երբ նուիրառուի աշխատութեամբ կերպարանափոխուած է , այսինքն նուիրուած ցորեանը , եթէ ալիւր եղած է , եւ կամ թէ ամայի գետնի վրայ ժշէն շինուած է , կամ զայն ուրիշի մը ծախուած է , նուիրառուն ոեւէ կերպով չի կրնար իր նուէրը գրմել :

Նուիրառուէն եւ նուիրառուէն մէնը եթէ մեռնի , նուէլի այլ եւս ետ չի կրնար կոչուիլ :

\* \* \*

ՀՈԳՆՎԱՐՑԻ ՄԻՋ ՏՐՈՒԱՌ ՆՈՒԷՐԸ

(Մարազը մէվրբնէտ վուգու պուլան հիպէ հազբնա)

Ժառանգորդ (վարիս) չունեցող մէկը իր հիւանդութեան անկողնոյ մէջ՝ իր ստացուածքը (բաց առեալ վազրի կալուածներէ եւ Պետական հողերէ) իր ուզած մարդուն կրնայ նուիրել . (այս վիճակի մէջ յանձնումը գարձեալ անհրաժեշտ է) , զոր այլեւս մանկիւլար չի կրնար գրաւել :

Ինչպէս նաեւ իր կնոջմէն զատ ուրիշ ժառանգորդ մը չունեցող եւ կամ թէ փոխադարձաբար իր էրկնէն զատ ուրիշ ժառանգորդ չունեցող մէկը՝ իր ամբողջ ստացուածքը իր էրկան եւ կամ կնոջ կրնայ նուիրել , որուն մահուընէ վերջ այլեւս մանկիւլար չի կրնար գրաւել :

Բայց քանի մը ժառանգորդներ ունեցող մահամերձ հիւանդ մը՝ եթէ իր ժառանգորդներէն ոմանց նուէր մը ընէ, միւս ժառանգակիցներու հաւանութենէն կախում կ'ունենայ. անոնք եթէ ընդունին վաւերական կ'ըլլայ. իսկ եթէ ոչ անվաւեր կ'ըլլայ:

Իսկ երբ հիւանդ՝ իր ժառանգորդներէն գուրս ուրիշ մէկու մը նուէր ըրած եւ յանձնած է, նուիրեալ ինչքը եթէ հանդուցելոյն ձգած ժառանգութեան  $\frac{1}{3}$  մասը կազմէ՝ յայնժամ նուէրը վաւերական է. իսկ եթէ  $\frac{1}{3}$  էն աւելի ըլլայ, այն պարագային ժառանգորդներու կամ քէն կախում կ'ունենայ, ուզեն աւելին կ'ընդունին, իսկ եթէ չուզեն ժառանգութեան  $\frac{1}{3}$  մասը եւեթ վաւերական կ'ըլլայ:

Պարտքերով ծանրաբեռնուած պարտապան մը (միւս-քելքագ տիւեիւն օլան պիր իմասէ)՝ երբ իր մահամերձ հիւանդութեան մէջ (մարազ միվրենէ) իր ստացուածքները թէ ըլլայ իր ժառանգորդներուն եւ թէ ըլլայ օտարներուն նուիրէ եւ յանձնէ. պահանջատէրները կըր-նան այս նուէրը ջնջելով յետա կոչել եւ զայն ծախելով անոր գինը պահանջի համեմատութեամբ իրենց վրայ բաժնել (ղուրեմաքին թէլզի իրմիք):



ՃԵ.

## ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ

(ԽԳՐԱՐ ԽԱՋՐԵԼՏԱ ՏՐՐ)

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ (ԽԳՐԱՐ)՝ այն է որ մէկը՝ ԿԸ յայտնէ թէ՝ այնինչ անձին այնինչ տեսակ պահանջը կայ իմ քովս, կամ այնինչ գործը եւ ըրած եմ, եւայն:

ԽՈՍՏՈՎԱՆՈՂ (ՄՈՒԳԻՐ)՝ պէտք է որ խելահաս (ագիլ) եւ չափահաս (պալիլ) ըլլայ, ապա թէ ոչ անընդունելի է. ինչպէս նաև յիմարներու (մեննուն) եւ ցնորածներու (մարուն) խոստովանութիւնը անընդունելի է. իսկ ի նպաստ իրենց ուրիշէ մը տեղի ունեցած խոստովանութիւնը ընդունելի է:

Մէկ մը՝ երբ բանութեան ներքեւ (նեպը ու իբրահիմի) եւ կամ խարեպատիր միջոցներէ խարուելով խոստովանութիւն մը ըրած է, անընդունելի է:

Տղու մը՝ չափահաս եղած եմ ըսելով ըրած խոստովանութիւնը ընդունելի չէ. այլ պէտք է որ Շերիեկի դատարանէն զայն հաստատող պաշտօնաթուղթ մը ներկայացնէ:

Անորու իրի մը մասին տեղի ունեցած խոստովանութիւն ալ վաւերական է, եւ խոստովանողին (մուգիրէ) ԿԸ պարաւորեցնեն որ խոստովանած իրին ինչ ըլլալը որոշէ. զորօրինակ՝ մէկը «Այնինչ մարդուն բան մը կայ իմ քովս աւանդ» ըսելով կրնայ խոստովանութիւն ընել, զոր այն պարագային՝ խոստովանեալ անձ խոստովանողին կրնայ պարտաւորեցնել որ՝ այն անորու բանին ինչ ըլլալը որոշէ, խոստովանող եթէ փոքր բան մը՝ այսինքն

արծաթ ժա հացոյց մը ըլլալը յայտնէ, խոստովանեալ ոսկի ժամացոյց ըլլալ պնդէ, այն պարագային դատարան խոստովանեալէն ժամացոյցին ոսկի ըլլալուն ափացոյցը կը պահանջէ. խոստովանեալ եթէ կարենայ հաստատել, ըստ այժմ կը վճռուի. իսկ եթէ ո՛չ դատարան խոստովանողին «Իր քով աւանդ ձգուած ժամացոյցը արծաթ ըլլալով՝ ոսկի չըլլալուն» երդում կ'առաջարկէ: Խոստովանող երբ երդուի՝ աւանդին արծաթ ժամացոյց ըլլալը կը վճռուի. իսկ եթէ չերդնու՝ ոսկի ըլլալը կը վճռուի:

Պարտուց մուրհակի մը մէջ՝ ենթադրենք որ գրուած ըլլայ թէ՝ հնչուն դրամ առնուած է (նազեն վէ զարգին իսրիգազ օլունմբը Տր): Բայց պարտապանը առարկէ թէ՝ հնչուն դրամ առնուած չէ՝ այլ ապրանքի փոխարէն է (մալ պէտէլինան Տօլայը Տր), ասոր մէջ հակասութիւն մը չըլլալով՝ դատարան պարտքի վճարումը կը վճռէ:

Մէկ մը՝ մէկու մը ունեցած պարտքին առթիւ՝ երբ պահանջատիրոջ (Տային, ալանագլը) իրաւախոնութիւն սուլին) առաջարկէ, այն պարտք խոստովանած կ'ըլլայ. ինչպէս նաեւ կալուած մը իր տիրոջմէնդնել կամ վարձել եւ կամ աւանդ (Կմանէր) ուղելը՝ այն կալուածը իր չը պատկանելով՝ ուրիշի մը պատկանիր խոստովանիլ կը նշանակէ:

Բայց դատի ներքեւ եղած խնդրոյ մը մասին իրաւախոնութիւն առաջարկելը, այդ խնդրոյ մէջ ինք անիրաւ ըլլալ եւ կամ այն կալուածը հակառակորդկողմին պատկանիլը չի նշանակեր:

Խոստովանութիւնը (իգբար) պայմանաւոր (Եարդամուալլազգ) պէտք չէ որ ըլլայ. այլ որոշ պայմանաւորմի մը համար պէտք է որ ըլլայ. զորորինալ մէկը՝ մէկի մը «այնինչ դործին երբ յաջողիմ, քեզի այսչափ դա-

հեկան պարտիմ վճարել» ըսէ, ճշմարիտ պարտք մը ստանձնած չ'ըլլար. բայց «այնինչ ժամանակ քեզի սաչափի դահեկան պիտի վճարեմ» ըսած պարագային՝ արդարեւ ստոյդ պարտք մը ստանձնած կ'ըլլայ:

Համբերու (Տիլաիզիերին) ծանօթ նշաններով կատարուած խոստովանութիւնը ընդունելի է, իսկ խօսուն մարդոց ո՛չ:

Մէկի մը՝ « . . . էքինտիիէն . . . դահեկան ստացայ՝ զոր այսչափ օրէն պարտիմ վճարել իրին» իմաստով ստորագրութիւն մը տալէն յետոյ՝ երբ դժկամակի զայն վճարել, որուն պատճառաւ պահանջատէրը ստիպուի դիմել, պարտապան հոն՝ «Որչափ որ ստորագրութիւն տուի եւ ստացայ ըսած եմ, սակայն . . . էֆ. փոխարէն խոստացաւ ինծի տալ բայց չը վճարեց, հետեւաբար պարտք չունիմ իրեն վճարելիք», ասոր վրայ դատարան պահանջատիրոջ (Տային ալանագլը) երդում կ'առաջարկէ թէ՝ անոր խոստովանութիւնը սուտ չէ (իգբարին թեազիւլ տէլիլ Տիր), այսինքն՝ արդարեւ ինք անոր փոխարէն վճարած է, եւ իր ճշմարիտ պահանջն է: Պահանջատէրը երբ այս երդումը ընէ, դատարան պարտքի ստուգութիւն կը վճռէ, ու պարտապանը կը դատապարտէ զայն վճարել. իսկ երբ դժկամակի երդնոււ, յայնժամ դատարան անոր պահանջը իրեւ սուտ առնելիք մը կը մերժէ:

\* \* \*

#### ՓԱԽԱՆՈՒՆ

(Աէքի միլի վէ նամի միւսուկար հազրնեա)

Փոխանուն անոր կ'ըստի որ՝ մէկը իր վրայ զըստնուած զուտ միլի կալուածի եւ կամ ապրանքի մասին՝ ուրիշն ստորագրութիւն մը կուտայ թէ՝ «Որչափ որ

այնինչ կալուածը կամ այնինչ պահանջ եւ կամ այնինչ ապրանքը իմ անուանս վրայ կը գտնուի, սակայն իմ անունս հոն իբրեւ փոխանուն (նամի միւսքեար) ըլլալով բնաւ ինձի չի պատկանիր, այլ . . . էֆ.ին կը պատկանի, ու անոր դրամով գնուած է, հետեւաբար իր ուզած ատեն իրեն յանձնելու պարտաւոր եմ», այն պարագային՝ այն կալուածը կամ պահանջը եւ կամ ապրանքը թէպէտեւ արտաքուստ այն մարդուն պատկանած ըլլալ կ'երեւի, սակայն ներքնապէս ուրիշի վերաբերելը խոռոշովանուած կ'ըլլայ:

\* \* \*

### ՀՈԳԵՎԱՐԹԻ ՄԻՋ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ

(Մարագ մէվրեէֆի իդրաւ հազընեա)

Մահա մերձ հիւանդութիւնը այն է որ՝ հիւանդին մարմնէն աւելի մտային վիճակը կը խանդարի, այսինքն՝ հիւանդը եթէ արական սեռէ է՝ իր արտաքին գործերը վարելէն (խանէ խարինընտէ օլան ումուրընի), իսկ եթէ իդական սեռէն է՝ իր ներքին տնական գործերը (խանէ մէսալիինը) անորինելէն կը դադրի։ Այս կերպ հիւանդութիւնը մը եթէ մինչեւ մէկ տարի ալ երկարածղի դարձեալ մահամերձ հիւանդութիւն կը համարուի, որով այդ տեւողութեան մէջ տեղի ունեցած ամբողջ գործողութիւնները ապօրէն կը համարուին։ Իսկ եթէ հիւանդի մտային վիճակը առողջ է, բայց մինուկ մարմնական հիւանդութիւն մը ունի, եւ գրեթէ տարիէ մը աւելի անիտոփու կը շարունակուի, անիկայ մահամերձ հիւանդութիւն չի համարուիր, որով այն շրջանի մէջ տեղի ունեցած գործողութիւնները վաւերական կը նկատուին։

Բայց եթէ հիւանդին վիճակը փոփոխական է, վերջընթեր փոխուած թուականէն սկսեալ մինչ մէկ տարի եթէ մահ պատահի, այդ շրջանն ալ դարձեալ մահամերձ հիւանդութիւն կը համարուի, եւ տեղի ունեցած գործողութիւն ապօրէն կը նկատուի։

Երբեք ժառանգորդ չունեցող (վարիսի օլմահան) մէկը՝ իր մահամերձ վիճակի մէջ՝ իր ունեցած ամբողջ սեփականութիւնը (բաց առեալ վագրի եւ արազի կալուածներէ) մէկի մը կրնայ նուիրել եւ տալ. որով լուիկ կտակ (վասիկեէր) եղած կ'ըլլայ։

Ինչպէս նաեւ կնոջմէն զատ ուրիշ ժառանգորդ չունեցող էրիկ մը եւ կամ փոխադարձարար էրկէն ի զատ ժառանգորդ չունեցող կին մը՝ մահամերձ վիճակի մէջ, իրենց ունեցած ամբողջ սեփականութիւնը (բաց առեալ վագրի եւ արազի կալուածներէ) մէկը միւսին կրնան նուիրել, զոր յիտ անոնց մահուան մահիւլար այլեւս չի կրնար գրաւել։

Մէկ մը՝ երբ մահամերձ վիճակի մէջ իր ժառանգորդներէն մէկու մը բան մը խոստովանի՛ ու ի վերջոյ առողջանայ, այն խոստովանութիւնը անջնջելի է,

Մէկ մը՝ իր մահամերձ վիճակին մէջ իր ժառանգորդներէն մէկու մը հանար խոստովանութիւնը մը ընէթէ «իմ քոլս գանուած այնինչ ապրանքը անորն է եւ կամ թէ անոր այսլափ պ սրտք ունիմ», յիտ մահուան այս խոստովանութիւնը ընդունելի ըլլալ կամ ըլլալը ժառանգորդներու կամքէն կախում կ'ունենայ. եթէ ընդունին վաւերական կ'ըլլայ. իսկ եթէ չէ՝ ո՛չ. իսկ եթէ անոնցմէ ումանք ընդունին ոմանք ընդունին ընդունելու բաժնի համեմատութեամբ վճարել կը արուի։

Բայց եթէ միւս ժառանգորդներ՝ նախ քան անոր մահ, անոր սոյն խոստովանութիւնը հաստատած էն (իգ-

րարընը բասիկ երմիւլեր իսէ), մուհուանէ ետք այլեւս  
չեն կրնար չնշել:

Իսկ եթէ հիւանդը օտար մէկու մը ապրանք կամ  
պարտք խոստովանած է՝ զայն չեն կրնար մերժել. եթէ  
այս խոստովանութիւնը կտակի ձեւի տակ եղած է՝ այն  
պարագային իբրեւ կտակ կը նկատուի, եւ խոստովա-  
նեալ բանի  $\frac{1}{3}$  մասը միայն օրինական կ'ըլլայ:

Հիւանդի մը առողջութեան ատեն (իալը սրիարըն-  
ա) ըրած պարտքերը (հիւլունարը), հիւանդութեան ժա-  
մանակի մէջ (իալը մարազընա) խոստովանած պարտ-  
քերէն հախաղաս է (մուգասէմ ըր), յետ մահուան  
նախ առողջութեան ժամանակի պարտքեր կը վճարուի  
եւ ապա հիւանդութեան ժամանակին խոստովանած  
պարտքեր. իսկ եթէ հիւանդը իր հիւանդութեան մէջ  
փոխառութիւն ըրած եւ կամ ապրանք գնած է եւ կամ  
եթէ ապրանքի մը վնաս հասուցած ըլլալուն առթիւ  
պարտք ունեցած է, այս պարտքերն ալ առողջութեան  
ժամանակի պարտքերու հետ համահաւասար կը դասաւին:

Հիւանդ մը՝ իր հիւանդութեան մէջ չի կրնար իր  
պարտատէրներէն ոմանց պարտքը վճարել եւ ոմանց  
զրկել. բայց հիւանդութեան մէջ գնած ապրանքի մը  
արժէքը եւ կամ առած փոխառութեան փոխարէնը կըր-  
նայ վճարել:

Հիւադ մը՝ իր հիւանդութեան մէջ իր ժառանգորդ-  
ներու պարտքին երաշխաւոր չի կրնար ըլլալ, ինչպէս  
նաև ուրիշի մը պարտքին փոխարէն ժառանգորդներու  
հանդէպ երաշխաւոր չի կրնար ըլլալ:

Այլ օտարի մը համար երաշխաւոր կրնայ ըլլալ,  
զոր այն պարագային իբրեւ կտակ նկատուելով ժառան-  
գութեան մէկ երրորդ մասին ընդունելի կ'ըլլայ:

\* \* \*

## ԴՐԱԽՈՐ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ

(Պղտար պիլ Ծիրապէ)

Մարդ մը՝ ինչպէս որ բերանացի (օփանեն) իր միտ-  
քը կ'արտայայտէ, նոյնպէս գրաւոր (քահրիւն) ալ  
կրնայ նոյն արտայայտութիւնը ընել:

Գրաւոր արտայայտութիւն եղած պարագային,  
պէտք է նկատել որ, անպատճառ գրողի ձեռագիրն ըլ-  
լայ, սակայն եւ այնպէս ուրիշի մը գրել տալով իրեն  
ստորագրած կամ զմուած գրաւոր յայտարարութիւններն  
ալ միեւնոյն ձեռագրի գորութիւն ունին:

Վաճառականներու վաւերացեալ տոմարներն ալ  
երբեւ գրաւոր ապացոյց կ'ընդունուին:

Անհատ մը՝ իր կնիք կամ ստորագրութիւնը ուրա-  
ցած պարագային՝ դատարան անոր քննութեան համար  
գրաքննիչ յանձնաժողով մը կարգէ (քարպիզը խադդ  
ու խարքէմ միւմելիզերի քայլն եսէր), որոյ մէկ ան-  
դամը բողոքողը՝ իսկ միւս անդամն ալ ուրացովը կ'ընտ-  
րեն, յետոյ բողոքող եւ ուրացով միանալով համահա-  
ճութեամբ երրորդ մը կ'ընտրեն, այս երրորդի ընարու-  
թեան մէջ եթէ իրենք չը համաձայնին, ինչպէս նաեւ  
անդամներու ընտրութեան առթիւ եթէ չը միաբանին,  
այն ատեն դատարան ինք կ'ընտրէ:

Այս երրորդի պաշտօնը՝ նոյն յանձնաժողովոյ վրայ  
նախագահնել է. ու երբ երկու անդամներու մէջ կար-  
ծեաց անհաւասարութիւն ծագի՝ անիկայ որ կողմին որ  
հակի, այն կողմ մեծամասնութիւն շահած կը համարուի:

Այս յանձնաժողովը իրեն ներկայացուելիք զանազան  
գրերը կամ զմուռները, ուրացուած գրի կամ զմուռի  
հետ կը բաղդատէ, ինչպէս նաեւ ուրացովին գիր

գրել կուտայ, եթէ սոյն գրերը իրարու համապատասխանեն, այն ստորագրութիւնը ուրացողին ըլլալը կը վճռէ. իսկ եթէ չը համապատասխանեն անոր ըլլալը կ'որոշէ:

Այս յանձնաժողովոյ որոշման դէմ՝ երկու կողմէն  
մին կրնայ նոյն դատարանին մէջ բողոքել. դատարան  
եթէ անոր բողոքը բանաւոր գտնէ, անոնց որոշումը կը  
բեկանէ, անոնց տեղ ուրիշներ ընտրել կուտայ: Վեր-  
ջապէս առառաւել մինչ երեք անգամ կրնայ նորոգ  
ընտրութիւն կատարուիլ, անկէ վերջ այլեւս երրորդ  
յանձնաժողովի տուած վճիռը բացարձակապէս գործադ-  
րելի է:

Ինչպէս նաեւ ժառանգական խնդիրներու մէջ (քերեկ մէսէլէլէրինէնէ), հանգուցելոյն ստորագրութիւնը կամ զմուռը ժառանգորդներուն կը ցուցուի. եթէ ընդունին՝ անոր համեմատ կը վճռուի, իսկ երբ չընդունին՝ ձիշտ վերոյիշեալ եղանակաւ քննութեան ձեռնամուխ Քըլլայ:

१७

# ԱՊՐԱՆՔԻ ԵՒ ԿԱԼՈՒԱԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

( *Għar f-kbira k-ix-xaq q-żebi k-ix-xaq* )

Առեւտրական ընկերութեանց մասին՝ մեր Ռողեցոյցի  
Ա. մասին մէջ, իսկ վազրք կալուածներու եւ Պետա-  
կան հողերու (արագիի հմիրիեն) վերաբերեալ կալ-  
ուածական ընկերութեանց Օրէնքներու մասին ալ այս  
գրքիս եվզափ եւ արագիի մասերու մէջ պէտք եղած  
ծանօթութիւնները արդէն տուած եմ. այլ այժմ կը մնայ-  
նու միայն զուս միջին (հմլաբի սրբֆեն) եւ ապրանքնե-  
րու (հմլալ) ընկերութեանց վերաբերեալ Օրէնքներու  
մասին պէտք եղած ծանօթութիւնները տալ մեր յար-  
գոյ ընթերցողաց :

## ԿԱ ՈՐՎԱԾԱԿԱՆ ՀՆԿԵՐՈՒԹԻՒՆ

(Ծիրթէքի էմլայ)

Կալուածական ընկերութիւնը երկու պատճառներէ կը դոյանայ, Ա. կամաւոր (իսրիեարի), Բ. ակամայ (նեարի):

Ա. Կամաւոր այն է որ՝ քանի մը ընկերներ միաբանելով կալուած մը կը գնեն, եւ կամ կտակ մը կ'ընդուած թէ իրենց անջատ անջատ կալուածները իրարու հետ խառնելով ընկեր կ'ըլլան:

**Բ. Ակամայ** (նէպրի) այն է որ՝ ժառանգութիւնէ  
**Կը միայ:**

Բաժնընկերներէն մէկը (հիսկարլարտան պիրիսի)՝  
առանց միւս բաժնընկերներու հաւանութեան (պիլա  
իզն), իր ուղած կերպով չի կրնար վարուիլ :

Բաժնընկերով խառն եղած տուն մը (խանէի միւս-  
քերէֆշ), բաժնընկերներ հաւաքաբար (մա' ակն, պիրլիք  
էն) կրնան բնակիլ, բայց անոնցմէ մին՝ օտար մէկը չի  
կրնար բերել բնակեցնել :

Բաժնընկերներէն մէկը՝ միւս ընկերներուն՝ իրա-  
ւունք չունի ըսելու թէ, «Կամ իմ բաժննս գնեցէք եւ  
կամ թէ ձեր բաժննը ինծի ծախեցէք» . բայց եթէ այն  
կալուածը կրնայ բաժնուիլ, կը բաժնուի, իսկ եթէ ո՛չ,  
յանժամ փոփոխակի գործածութեան (մուհայէն) կը վե-  
րածուի :

Բաժնընկերներ իրարու փոխանորդներ չեն, հետե-  
ւաբար առանց իրարու հաւանութեան ուեւէ գործ մը  
չեն կրնար ընել . բայց եթէ այն կալուածը բնակու-  
թեան յատուկ առւն մըն է, անոնցմէ իւրաքանչիւր  
ընկերը իրեւ բացարձակ տէր կրնայ իր ուղած կերպով  
վարուիլ

Վարձու արուած կալուածի մը հասոյթը բաժնի հա-  
մեմատութեամբ պէտք է բաժնել, բայց բացակայ եղող-  
ներու բաժննը պէտք է պահել, անոնց յանձնելու համար :

Բաժնընկերով խառն եղած տան մը մէջ, որուն  
մէկ բաժնընկերը երբ բացակայ (դալիպ) ըլլայ, ներկայ  
բաժնընկերը եթէ ընտանեօք փոքրաթիւ է, առանց ա-  
նոր հաւանութիւնը ստանալու նոյն տան մէջ կրնայ  
ընակիլ, բայց եթէ ընտանեօք բազմաթիւ է (դալալա-  
լըգլը իսէ), առանց արտօնութեան չի կրնար :

Փոփոխակի գործածութիւնը (մուհայէն) դատարա-  
նի միջոցաւ կը կատարուի, դատարան երկուստեք դա-  
տավարութիւն կատարելէն վերջ՝ առաջին անդամ որմէ

սկսելուն վրայ վիճակ (գուրա) կը ձգէ, եւ այն օրէն  
սկսեալ փոփոխակի գործածութեան շրջան կըսկսի, ա-  
պա թէ ո՛չ, անկէ առաջ գործածուած ժամանակամիջոցը  
իբրեւ օրինական շրջան չի կրնար նկատուիլ, որուն հա-  
մար գուրսի ընկեր՝ գործածող ընկերոջ «Անչափ ատեն  
դուք գործածեցիք, այսչափ ատեն ալ պէտք է որ ես  
գործածեմ» ըսելու իրաւունք չունի, այլ եթէ վարձք  
պահանջել Օրէնքը կը թոյլատրէ՝ միայն վարձք կրնայ  
պահանջել :

Սրտի մը (արագի) բաժնընկեր բացակայ եղած պա-  
րագային՝ ներկայ բաժնընկեր անոր մասը կրնայ մշակել  
ու ցանել, բացական եկած միջոցին, անոր փոխարէն  
վարձք պահանջելու իրաւունք չունի . այլ եթէ այդ  
մշակութեան առթիւ արտի ուժին վնաս մը պատահած  
է (նօսան արզա միւնիւպ օլմու իսէ), այդ վնասը  
կրնայ տուժել տալ . իսկ թէ ո՛չ, չի կրնար :

Բաժնընկերով խառն կալուածը եթէ այդի է (պալ  
իսէ), ներկայ եղողը թէեւ զայն կրնայ գործածել, բայց  
բացակայի բաժննը վճարելու պարտաւոր է :

Բաժնընկեր մը իր բաժննը ուղած մարդուն կրնայ  
ծախել, միւս բաժնընկերէն արտօնութիւն պահանջելու  
պարտաւոր չէ : Բայց միւս ընկերը դրացիութեան իրա-  
ւունք (ժեֆի տալասի) ընելու իրաւունք ունի :

Ժառանգորդներէն մին՝ եթէ հանգուցելոյն դրամ-  
ներէն մաս մը առնէ շահագործէ, գոյացած շահ ու  
վնասը իրեն կը պատկանի, միւս ժառանգորդներ անկէ  
բան մը պահանջելու իրաւունք չունին :

\* \* \*

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՄԲ ԵՎԱՆ ՊԱՀԱՆՁՆԵՐ

(Ցիւյուն միւօքէրէցէ)

Երկու հոգի՝ երբ մէկ մարդու ապրանք մը ծախեն եւ կամ փոխառութիւն մը ընեն, եթէ անսնցմէ իւրաքանչիւրի բաժինը որ ոչուած չէ, այդ պահանջը անոնց հաւասար իրաւունք կ'ըլլայ. իսկ եթէ որոշուած է՝ իւրաքանչիւր պահանջատէրը իր բաժինը եւ եթ կրնայ պահանջել: Ինչպէս նաև պարտուց ինդիրներու մէջ՝ երբ երկու հոգի միասին փոխառութիւն մը ընեն, եթէ իւրաքանչիւրի պարտքի մաս որոշուած չէ, իւրաքանչիւրն պարտքին կէը վճարելու պարտաւոր կ'ըլլայ. իսկ եթէ որոշուած է՝ ամէն ոք իր բաժինը վճարելու պարտաւոր է. այն պարագային պահանջատէրը պարտապահնէն ինչ դրամ որ գանձէ միւս ընկերին ալ կը պատկանի:

Երկու պահանջատէր բաժնընկերներէն մէկը՝ եթէ պարտապահնին վրայ բողոքէ, ու ամբողջ պահանջքի վճարումը պահանջէ Դատարան թէպէտեւ ամբողջ գումար կը վճռէ, բայց գանձման գործին մէջ բողոքող մինակ իր բաժինը կրնայ գանձել:

Եթէ պահանջատէր բաժնընկերէն մէկը, իր բաժնի փոխարէն պարտապահնէն ապրանք առնէ, միւս բաժնընկերը թէպէտեւ այն ապրանքին բաժնեկից չի կրնար ըլլալ, սակայն անոր արժէքէն իրեն վիճակած բաժինը կրնայ պահանջել, ինչպէս նաև եթէ պարտապահն իր հաշուոյն ծառայեցնէ, միւս բաժնընկերը անկէ իր մասը կրնայ պահանջել:

Բաժնընկերէն մին երբ յապահովութիւն իր բաժնին՝ իր պարտապահնէն գրաւ (րէին) եւ կամ երաշխաւոր մը առնէ, այն գրաւը միւս բաժնընկերոջ ալ կը պատկանի:

Եւ եթէ գրաւը իր քով վնասուի՝ միւս ընկերը իր բաժնը տուժել տալու իրաւունք ունի:

Բաժնընկերներէն մին՝ իր բաժինը, իր պարտապահնայ նուիրել (հիպէ, պահու ետէպիլիր), զոր այն պարագային միւս ընկերի բաժինը տուժելու պարտաւոր չ'ըլլապէ:

Պահանջատէրներէն մին՝ երբ պարտապահնի ապրանքին վնաս մը պատճառէ՝ ու հարկ ըլլայ զայն տուժել, միւս բաժնընկերը իր մասը անոր կրնայ տուժել տալ:

Բաժնընկերէն մէկը ամբողջ բաժնընկերներու հաճութիւն չստացած՝ պարտքին վճարաժամը (ենէլի) չի կրնար երկարաձգել (քէնիլ ետէմեզ):

Քանի մը պարտապահններ, երբ փոխադարձաբար իւրարու երաշխաւոր եղած չեն, իրարու երաշխաւոր չեն նկատուիր, այլ անսնցմէ իւրաքանչիւր մէկը իր բաժինը եւ եթ վճարելու պարտաւոր է. իսկ եթէ իրարու երաշխաւոր եղած են, իրենցմէ ամէն մէկ ամբողջ պարտքը տուժելու պարտաւոր կ'ըլլայ:

\* \* \*

Բ Ա Ժ Ա Ն Ո Խ Մ

(Գրամէք հազը. տա)

Այն ապրանքները որոնք միակերպ են, եւ իրարմէ անջատուած պարագային՝ իրարու վնաս մը չեն պատճառեր, զօրորինակ՝ գէզ մը ցորեան, բեռ մը ընկոյզ, կողով մը հաւկիթ եւ 100 հատ միօրինակ գիրք, բաժնընկերներէն մէկը միւսներու բացակայութեան կրնայ զանոնք բաժնել, եւ իր բաժինը ստանալ, բայց բացակայ ընկերոջ բաժինը պարտաւոր է պահել. իսկ եթէ

անոր բաժինը վեասուի, իր առած բաժնէն անոր ալ բաժինը կը հանուի :

Իսկ եթէ այս կերպ ապրանքներ չեն՝ մէկը միւսի բացակայութեան չի կրնար բաժնել :

Բաժանու իը (գլումէր) երկու կերպ է. Ա. համահաճութեամբ (գլումէրը րիզա), Բ. դատավճռով (գլումէրը գազա) :

Ա. Համահաճութեամբ բաժանումը (գլումէրը րիզա) այն է որ բաժնընկերներ իրենց մէջ համաձայնելով առանց Դատարանի միջամտութեան՝ իրենք իրենց մէջ կը բաժնեն, (բայց պէտք է գիտնալ որ՝ վազքի եւ հողային (արագի) կալուածները առանց Պաշտօնական բաժանումը վաւերական չեն ըլլար), այս կերպ բաժանումը այն պարագային վաւերական կ'ըլլայ, երբ իւրաքանչիւր բաժնընկեր իր բաժինը ընդունելով (գապով էտերէք) զայն տիրապետել ոկսի (քասարրիւթ էտերսէ). գորօրինակ. իր մասը երբ գետին է (արսա իսէ), անոր վրայ ծառ տնկէ եւ կամ շենք շինէ, երբ ապրանք է, զայն ուրիշ վիճակի վերածէ եւ կամ գործածել ոկսի, ապա թէ ո՛չ ընկերներէն մին կրնայ կատարած բաժանումը ջնջել եւ նորոգ բաժանումը պահանջել :

Նեեւ պէտք է գիտնալ որ, այս կերպ բաժանման մէջ՝ որբ (եկրիմ) եւ յիմար (մեննուն), ցնորած (մարտն) պէտք չէ որ գանուին, ապա թէ ո՛չ բաժանումը անվաւեր կ'ըլլայ. իսկ եթէ անոնց խնամակալ (վելի, վասի) կայ, այն ատեն ընդունելի է :

Բ. Դատավճռով բաժանում (գլումէրի գազա) այն է որ, բաժնընկերները իրենց մէջ չը համաձայնելուն պատճառաւ դատի կը դիմեն ու դատարանի միջոցաւ կը բաժնուի, հետեւալ եղանակով: Դատաւոր նախ կը նկատէ թէ այդ կալուածը կրնայ բաժնուիլ թէ ո՛չ, եւ

բաժնուած պարագային՝ անոնցմէ ամէնէն փոքր մասը ոեւէ պէտքի մը կրնայ ծառայել թէ ո՛չ. ինչպէս նաեւ բաժնուած պարագային՝ նախնին արդիւնքը դարձեալ ձեռք կրնայ բերուիլ, եթէ կրնայ, այն ատեն դատաւոր զայն կը բաժնէ, իսկ եթէ ո՛չ չի բաժներ. զորօրինակ՝ ջաղաց մը բաժնուած պարագային եթէ իբրեւ ջաղացք կարելի ըլլայ գործածուիլ, յայնժամ դատաւորը բաժանման վճիռ կուտայ. իսկ եթէ ոչ չի տար: Սնկէ յետոյ, բաժնընկերներ եթէ ամբողջ ներկայ են (մելինիւս իսկելիր), անոնց ներկայութեան, իսկ եթէ ոմանք բացակայ են (դայիխ իսկելիր), անոնց խնամակալ մը կը կարգէ. եւ ձարտարապետներէն մէկ կամ երկու հոգի առնելով բաժանման գործողութեան կը ձեռնարկէ:

Բաժնելէն առաջ յատակածեւի պատկերը գծել կուտայ, յետոյ անոնց վրայ բաժանում ընկելով՝ իւրաքանչիւրի մասին վրայ վիճակ ձգել կուտայ, ու իւրաքանչիւրին վիճակած բաժինը իրեն տիրով կը յանձնէ: Բայց եթէ բաժնընկերներէն մին՝ նոյն պահուն «խարուեցայ» ըսկելով առարկութիւն ընէ, եւ յետ քննութեան արդարեւ խարուին ակներեւ ըլլայ, յայնժամ վերստին բաժանման գործողութեան կը ձեռնարկէ. զոր այս անգամ այլեւս ոեւէ առարկութիւն մը լսելի չ'ըլլար:

\* \* \*

ԲԱԺԱՆԱՄԱՆ ՀՈՎԴԱՐԱՄԱՆՔՆԵՐԸ

(Եկամիլը զբամէր հազրնա)

Բաժանելի իրը (մազսում) պէտք է որ չօշափելի ալլրանք մը ըլլայ, ապա թէ ո՛չ ուրիշներու քով եղած առնելիքը (զիմէրի նասա օլան մարլուպար) չի կը բ

նար բաժնուիլ . այլ ինչ որ գանձուի , գանձուածը կը բաժնուի :

Բաժանումէ յետոյ՝ եթէ այն ապրանքին եւ կամ կալուածին ուրիշ տէր մը (միւսքահիզ) երեւան ելլէ , ու զայս հաստատելով ետ առնէ , այն ատեն բաժանումը կը ջնջուի . բայց երբ անոր իրաւունքը առանց ամբողջ ապրանքին վերաբերելու այլ միայն մէկ մասին վիճակի . այն մասին տէր կամայական (մուխայիր) կ'ըլլայ , ուզէ բաժանումը կը ջնջէ , ուզէ իրեն մնացած մասին գոհ կ'ըլլայ :

Բաժնընկերներէն ոմանք եթէ բաժանում պահանջեն եւ ոմանք դժկամակին (մումանապը ետքրէրսէ) , դատաւոր վերոյիշեալ եղանակաւ կը նայի , եթէ կարելի է բաժնել (գապիլը բազուիմ իսէ) բռնութեամբ (նեպրէն) կը բաժնէ , ապա թէ ոչ չի կրնար :

Կալուած մը կամ ապրանք մը բաժանելի ըլլալու համար պէտք է որ , անոր ամէն մէկ մասը գործածելի մնայ . զորօրինակ՝ եթէ գետին է , պէտք է որ անոր ամէն մէկ մասին վրայ չէնք մը շինել կարելի ըլլայ , եթէ արտ է մնացեալ մասը մշակելու նպաստաւոր ըլլայ , ապա թէ ո՛չ ջաղացքի խանութի պէս կալուածները , ինչպէս նաև մէկ գիրք մը կամ քանի մը տարբեր գիրքերը , մատանի մը եւ կամ քանի մը տարբեր մատանիները չեն կրնար բաժնուիլ : Բայց բաժնետէրեր համահանութեամբ կրնան զանոնք ծախսել եւ գինը բաժնել , դատարան զիրենք ասոր չի կրնար պարտաւորեցնել :

Քանի մը կալուածներ կամ ապրանքներ երբ քանի մը տարբեր անդաժաննելի կալուածներէ եւ կամ ապրանքներէ բաղկացած ըլլայ , զորօրինակ՝ ջաղացք մը եւ խանութ մը եւ կամ գիրք մը , մատանի մը եւ աթուէ մը բաղկացեալ ըլլայ , դատաւորը (գատը) բռնութեամբ (նեպրէն) անոնցմէ մին՝ մէկ բաժնընկերին եւ

միւսն ալ միւս բաժնընկերին չի կրնար տալ : այլ եթէ բաժնընկերները իրենք համաձայնին կրնայ բաժնել :

Բաժնեխառն (միւսքահիրէ) աղբիւր եւ ճամբան ալ վերոյիշեալ Օրէնքներուն կը հետեւին :

\* \* \*

### ՊԱ.ՅՄՆ.Ս.Ի.ՈՐ ԲԱ.Ժ.Ա.Ն.ՈՒ.Մ

(Թագսիմուկ Խըյարաք հազընեա )

Բաժանման միջոցին՝ երբ պայմանուի որ , ամբողջ բաժնընկերներ եւ կամ անոնցմէ մէկ կամ երկուքը մինչ այսչափ օր բաժանումը ընդունելու մէջ կամայական (մուխայիր) ըլլան , անիկայ ընդունելի է . այն պարագային մինչեւ որոշեալ օր՝ ով որ ուզէ բաժանումը կրնայ ջնջել :

Բաժնընկերներէն մէկ՝ երբ բաժանման միջոցին ներկայ գտնուած չէ , իր բաժինը տեսած միջոցին՝ երբ չը հաւնի , կրնայ բաժանումը չնջել (ֆեսխ ետքրիլիր) :

\* \* \*

### ՀԱ.Ն.Գ.ՈՒ.ՑԵԼ.ՈՒՅՆ ՊԱ.Ր.Ց.Բ

(Միւրելի Փանըն պօրն)

Բաժանումը թէ ըլլայ համահանութեամբ (գըսմէրը րիզա իլէ)՝ թէ ըլլայ դատավճռով (գըսմէրը գազա իլէ) բաժնելէն եւ իւրաքանչիւր ժառանգորդ իր բաժինը տիրապետէլէն վերջ (քեսարութեան սօնրա) , երբ հանգուցելոյն պարտք մը երեւան ելլէ , ժառանգորդ բաժնընկերներ կը պարտաւորին իւրաքանչիւրը իր վիճակած բաժինը վճարել , զոր այն պարագային բաժանումը հաստատուն կ'ըլլայ . իսկ եթէ չը վճարեն եւ կամ

թէ ոմն վճարէ ոմն չը վճարէ, այն ատեն եթէ հանգուցելոյն ուրիշ ապրանք մը կամ կալուած մը կայ որմէ կարելի է պարտքը վճարել, զայն կը ծախուի ու պարտքը կը վճարուի. իսկ եթէ ո՞չ՝ բաժանումը կը ջնջուի. պահանջատէր՝ կալուած կամ ապրանքը ծախելով իր պահանջը կը դանձէ. պէտք է գիտնալ որ պահանջատէրերը հանգուցեալէն մնացած ինչքան կալուած եւ ապրանք որ գանսն միայն անոնցմէ իրենց պահանջը կրնան գանձել, իսկ եթէ այդ ժառանգութիւնը չը բաւէ, մնացածը ժառանգորդներէն չեն կրնար պահանջել:

Նոյնպէս պէտք է գիտնալ որ վազրֆ կալուած մը եւ պետական հող (արագի և միրիեկ) հանգուցելոյն պարտքի փոխարէն եթէ նախապէս յետս կոչելի ծախումով (պէջ իւլ վեֆա սուրէթլի) ծախուած, այսինքն գրաւ տրուած չէ, յետ մահուան պարտքի փոխարէն չի կրնար ծախուիլ:

\* \* \*

### ՓՈՓՈԽԱԽԱԽ ԳՈՐԾԱԾՈՎԻԹԻՒՆ

(Մուհայիէ)

Կալուած մը եւ կամ ապրանք մը երբ բաժանելի չէ, անիկայ դատաւորի որոշմամբ բաժնընկերներու մէջ փոփոխակի գործածութեան կը վերածուի:

Փոփոխակի գործածութիւնը երկու կերպ է, Ա. Ժամանակաւոր (զեմանէն)՝ այսինքն որոշ ժամանակի մը համար մէկ ընկեր եւ որոշ ժամանակի մը համար ալ միւս ընկերը գործածելու: Բ. Տեղական (մենան)՝ այսինքն կալուածին որոշ մասը մէկ ընկեր եւ որոշ մաս մը միւս ընկերը գործածելու:

Փոփոխակի գործածութեան սկզբնաւորութիւնը վիճակ (գուրա) ձգելով կ'որոշուի, անկէ առաջ գործածուած ժամանակամիջոցին փոխարէն միւս ընկերներ «Նոյնքան ատեն ալ մենք պէտք է գործածենք» ըսելու իրաւունք չունին: Այս Օրէնքը կը գործածուի նաեւ էվգաֆի եւ Արագի կալուածներու համար ալ, միայն սա տարբերութեամբ որ, կալուածը եթէ վազրֆ է, Պոլսոյ մէջ էվգաֆ միւլիքիրիշի դատարանին մէջ, իսկ գաւառուց մէջ Շերինեկի դատարանի մէջ՝ աէրերու հետ նաեւ միւրքելիի ներկայութեամբ կը կատարուի. իսկ եթէ արագի է, Քաղաքական դատարանի մէջ (Հուգուգտա), եւ Արագի մեմուրի ներկայութեան կը կատարուի:

Բաժանելի (գապիլ քազիմ օլան) կալուածի մը բաժնընկերներէն ոմանք երբ փոփոխակի գործածութիւն (մուհայիէ), իսկ ոմանք ալ բաժանում (քազիմ) պահանջն, դատաւոր բաժանում պահանջողին պահանջը աւելի վեր դասելով՝ զայն կը բաժնէ:

Իսկ եթէ բաժնընկերներէն մինակ մէկը փոփոխակի գործածութիւն պահանջէ, միւնքը չընդունին, դատաւոր (գատը, հաքիմ) զայն բռնի մուհայիկ կը վճռէ:

Հասոյթաբեր կալուած մը՝ զորօրինակ վարձու տուն, խանութ, ջալացք, բաղնիք եւայլն, փոփոխակի գործածուած պարագային՝ եթէ մէկ ընկերոջ շրջանը միւս ընկերոջ շրջանէն աւելի վարձք բերէ, բերած աւելի վարձքը միւս ընկերներուն ալ կը պատկանի:

Բայց եթէ կալուածը բնակութեան յատուկ տուն մըն է, ու նոյն իսկ մէկ շրջանը միւսէն աւելի ալ արժէ, գարձեալ աւելի վարձք չի կրնար պահանջուիլ. ինչպէս նաեւ՝ եթէ քանի մը բնակութեան տուներէն ենթադրենք որ մէկ ընկերի գործածած տունը միւս ընկերոջ գործածած տունէն աւելի արժէ, գարձեալ տար-

բերութեան համար վարձք չի կրնար պահանջուիլ :  
Փոփոխակի գործածութիւնը թէպէտեւ տէրերու  
մէջ ալ կրնայ կատարուիլ . բայց այն պարագային ըն-  
կերներէն մէկը եթէ ուղէ պայմանը կրնայ ջնջել . իսկ  
դատաւորի վճռով եղած պարագային՝ մինչեւ որ ամ-  
բողջ բաժնընկերները չը համաձայնին, զայն չեն կրնար  
ջնջել :

Բացառիկ ըլլալով բաժնընկերներէն մէկը՝ եթէ իր  
բաժնը ծախել ուղէ, կրնայ զայն ջնջել տալ :

Բաժնընկերներու մահուամբ (հեսկարայարըն վիճա-  
րիկ) փոփոխակի գործածութիւնը (մուհայիկ) չի ջնջուիր  
(Ֆեսիս օլմազ), այլ նոյն վիճակի մէջ իրենց ժառան-  
դորդներուն կը յաջորդէ :

\* \* \*

### ԴՐԱՑԻՍԱՅՐ ԳՈՐԾԵՐ

(Մաւամէլարը նիվարիելէ տայիր)

Ամէն ոք իր կալուածի (1) մէջ ուղած շէնքը կրնար  
շնել, ուղածին չափ կրնայ բարձրանալ, եւ ուղածին  
չափ կրնայ նոր եւայլն փորել : Բայց պայմանաւ որ  
դրացիի շէնքին չափազանց վնաս (զարարը ֆահիս) չը  
պատճառէ . չափազանց վնասը այն է որ, դրացիի շէնքին  
փլչելուն եւ կամ թէ անոր օդի ու տեսարանի խսպառ  
գոցուելուն պատճառ կ'ըլլայ . իսկ անկէ պակաս վնաս-  
ներն (զարար եսիրէ) արգելք մը չունին : Զորօրինակ  
մէկու մը տան կից ջաղացք (Տէլիրմէն) շինուած պա-  
րագային՝ երբ անոր ցնցումէն տան շէնքին վնաս մը

(1) Վագիկի կալուածներն ալ այս օրէնքին կը հետեւին :

յառաջ գայ, եւ կամ մէկի մը շէնքին կից երբ սպան-  
դանոց (սալախխանէ) շինուի՝ որու գէշ հոտէն տուն  
անքնակելի դառնայ, ասոնք եւ այսպիսի շէնքերը չա-  
փազանց վնաս (զարարը ֆահիս) համարուելով կ'արգի-  
լուին :

Ինչպէս նաև անոր շինելիք նոր շէնքէն երբ դրա-  
ցիի կանատեղին (մագարը նիսվան)՝ այսինքն այն տե-  
ղերը ուր որ՝ կանայք յաճախ ելեւմուտ ընելու սափու-  
ած են, զորօրինակ խոհանոց (մուտպախ), ջրհոր (գու-  
յու), եւ տան բակ (իսանէ հավլուսի) տեմուի չափազանց  
վնաս կը համարուին, այն պարագային դրացին թէպէ-  
տեւ անոր շինելիք շէնքին արգելք մը չի կրնար ըլլալ,  
բայց անոր պատուհանները (քեններելերի) գոցել կրնայ  
տալ : Բայց եթէ մէջտեղ միջոց մը կայ, նոր շէնք շի-  
նող պարտաւոր է իր տեսարանը արգելելու համար  
դրացիի պատճին վրայ տախտակորմ (թախրա փերսէ)  
բարձրացնել :

Պարտէզը (պաղէկ) կանատեղի (մագարը նիսվան) չը  
համարուիր . որով դրացիի պատուհան եթէ միւս դրացի  
պարտէղին վրայ նայի, անկայ գոցել չի կրնար տալ :

Մէկու մը տան քով՝ միւսին անշէն գետին (արսա)  
մը գտնուած պարագային՝ եթէ գետնին տէրը ի վերջոյ  
անոր վրայ շէնք շինէ, եւ այդ շէնքը իր քովի դրացիի  
պատճառաւ թէ փլչելու, թէ օդը եւ տեսարանը խսպա-  
նելու եւ թէ կանատեղի (մագարը նիսվան) երեւնալու  
առթիւ անբնակելի գտունայ եւ կամ չափազանց վնա-  
սուի, նոր շէնք շինողը (հատիս, եենի պիհա սահըպի)՝  
հին (զատիմ) շէնքի տիրոջ արգելել տալու իրաւունք  
չունի . այլ ինքն իրեն դարձանելու պարտաւոր է :

Երկու դրացիի մէջ բաժնեկից (միւըքերէն) եղած  
միջնորմին վրայ (միւըքերէն տիվարի իւզերինէ), դրա-

շեէն մէկը առանց միւսի հաւանութեան՝ անոր վրայ շէնք չի կրնար բարձրացնել . ինչպէս նաեւ ուզածին չափ գերան (իրից) չի կրնար երկարցնել , եւայլն : Բայց միայն չին վիճակին համեմատ կրնայ վարուիլ :

Մէկուն ջրհորին քոլ՝ եթէ միւս դրացին ախոռ եւ կամ ճեմիշ շինելով անոր ջուրը ապականելու (իթսարնա) առիթ ըլլայ , հորին տէր զայն արգիլել կրնայ տալ :

\* \* \*

### ՃՈ.ՄՐԱ.ՆԵՐՈՒ ՄՈ.ՍԻՆ

(Պարիզար հազբեա)

Շէնքերէն դուրս ցցուած այն մասեր՝ որոնք անցուդարձի արգելք կ'ըլլան , կ'արգիլուին :

Կայ . Կառավարութիւն՝ նեղ փողոց մը ընդարձակելու առթիւ կրնայ մէկու մը կալուածին արմէքը վճարելով գնել եւ ճամբուն հետ խառնել : Ինչպէս նաեւ ճամբաներէն առելցած անպէտ տեղ դրացին ծախել նոր գնողն ալ զայն առնելով իր շէնքին հետ կրնայ խառնել :

Հասարակաց ճամբու վրայ (բարիզը աամ իւզերինէ) ամէն կալուածատէր նոր դուռ մը կրնայ բանալ . Բայց անել փողոցներու մէջ (չըզմազ սօզազտէ) մինչեւ որ միւս դրացիներու հաւանութիւն չը ստանայ՝ նոր դուռ չի կրնար բանալ . իսկ եթէ հինէն կայ եղեր՝ անոր համեմատ կրնայ բանալ :

Դրացիներէն մէկուն եթէ հնուց ի վեր միւս դրացին տունէն եւ կամ այգիէն իր տուն եւ այգին երթեւեկելու ճամբայ կայ (հազզը միւրիւրի վար իսէ) , եւ կամ

թէ ջուրի (սու եօլի) , աղբիւրի եւ կամ անձրեւի ջուրի (մէսիլ) եւ կամ կոյուղւոյ ճամբայ կայ , կալուածատէրը զայն չի կրնար արգիլել . իսկ եթէ այդ երթեւեկութիւն ի վաղուց անտի չէ , կրնայ արգիլել :

Քանի մը տուներէ հոսու անձրեւի եւ ձիւնի ջուրերը (գարլզ, տամլալզ) , եթէ ի վաղուց անտի մէկու մը պարափղին եւ կամ անշէն գեանին (արսա) մէջ թափելու սովորութիւն եղած է , այն գեանի տէր զայն չի կրնար արգիլել : Բայց եթէ հնուց ի վեր եղած չեն , այլ նոր հաստատուած են (մուհիսէս իսէ) , այն պարագային վաղեցնելու իրաւունք չունին :

\* \* \*

### ՃՈ.ՍՈ.ՐՈ.ՆՈՒԹԽԵՍ.Ն ԳՈՐԾԱ.ԺՈՒԹԽԵՍ.Ն ԶԳՈՒՍ.Դ ԲՈ.ՆԵՐ

(Միւպահ օլան օկյլէր)

Զուր (սու) , խոտ (օդ) , կրակ (արէ) ներելի է (միւպահ սիրէր) , զորօրինակ՝ ինքնահոս աղբիւրներ ոչ ոքի ստացուածքն են . ամէն ոք անկէ կրնայ գործածել . իսկ անհատներու աշխատութեամբ գոյացած աղբիւրները սոսկ աշխատողներուն կը պատկանի , ինչպէս նաեւ անտէր գետններու (արազի մէքրիւթէ) խոտերը եւ ծառերը :

Ծովէն եւ գետէն ամէն ոք կրնայ օգտուիլ , սոսկ անհատի մը սեփականութիւն չի կրնար ըլլալ :

Այս կերպ բաները անհատի մը ըլլալու համար պէտք է որ , այն անձ զանոնք հերկէ , եւ կամ նշանով մը իւրացնէ , եւ կամ թէ եթէ ամպի գետին մըն է , քարէ եւ կամ փշէ պատով մը զատէ . զորօրինակ՝ անձրեւի ջուրը թէպէտիւ ներելի է , բայց եթէ մէկը զայն

հաւաքելու համար յատուկ աման մը դրած է . այն ժամանակ այն ամանի մէջ հաւաքուած ջուրերը ամանի տիրոջ կը պատկանի . իսկ երբ այն ամանը պատահմամբ հոն դրուած է եւ անոր մէջի ջուրը ինքնին հաւաքուած է եղեր . այն ատեն ամէն ոք այն ջուրը կրնայ գործածել :

\* \* \*

### ԱՍ.Ժ.Ն.Բ.Ն.Տ.Ր.ՈՎ. Կ.Ս.Լ.ՈՒ.Ծ.Ն.Ե.Ր.ՈՒ. Ն.Ո.Ր.Ո.Դ.Ո.Ւ.Ծ.Ն.Մ.Ս.Մ.Ի.Ն.

(Միբի միւշքէրէն բատմիրի հազզենա)

Բաժնընկերով խառն կալուած մը՝ նորոգութեան կարօտ եղած պարագային , բաժնընկերներ հաւաքարար պէտք է նորոգեն . իսկ եթէ մէկը անոր հակառակի , նորոգութիւն պահանջով բաժնընկերը պէտք է որ դատարանին դիմէ , ու անոր մասնակցութիւնը պահանջէ . առա թէ ո՛չ իրեն ըրած ծախուրը վերջէն հակառակով ընկերէն չի կրնար պահանջել :

Բաժնընկերէն մին՝ երբ միւս բաժնընկերի հաւանութեամբ ընկերութեան կալուածը նորոգէ , վերջէն միւս ընկերին վիճակած բաժնըն անկէ կրնայ պահանջել : Բաժանելի (գալիլ զրամիք) կալուածի մը նորոգութեան առթիւ՝ եթէ ընկերներէն մէկը հակառակի , եւ միւս ընկերը ստիպուի դատարանին դիմել , դատարան թէպէտեւ հակառակով ընկերին անսպատճառ ծախսին մասնակցելու չի կրնար բռնադատել . բայց բռնի կերպով նոյն կալուածը կրնայ բաժնետէր իր ուղած կերպով կրնայ նորոգել :

Նորոգութեան կարօտ կալուածը՝ եթէ անբաժանե-

լի է , այսինքն բաժնելը կարելի չէ (գալիլ բազիմ տէլի իսկ) դատարան հակառակորդ ընկերին թէպէտեւ կը դատապարտէ որ ծախսին մասնակցի , բայց պայմանաւ որ՝ պէտք եղած ծախսերը նախ նորոգութիւն պահանջով ինք հոգայ , եւ ապա նոյն կալուածը վարձու տալով անոր վարձքէն ստանայ :

Բաժնեխառն անչէն գետնի մը վրայ (հիսկի տալի-եկի արսա իւզերինէ) բաժնընկերներէն մէկը չէնք շինել ուղած՝ եւ միւս բաժնընկերը հակառակած պարագային , դատարան՝ գետինը եթէ կարելի է բաժնել կը բաժնէ (բազիմ եսեր) . իսկ եթէ ո՛չ շինել ուղով ընկերոջ հրաման կուտայ որ շինէ , պայմանաւ որ տեղի ունեցած ծախսերը ապագայ վարձքէ՝ գանձէ :

Երկու դրայիներու մէջ գտնուած միջնորմ (միւշ-քերէ տիվար) , եթէ մէկ դրային ուղէ շինել , իսկ միւսը հակառակի , դատարան թէպէտեւ շինելու հրաման կուտայ , բայց պայմանաւ որ՝ հակառակող կողման պագային մինչեւ որ իր բաժնըն պարագը չը վճարէ՝ այն պատին վրայ բեռ (համուլէ) եւ գերան (բիրիւ) դնելու իրաւունք չունենայ :

Վերոյիշեալ Օրէնքներուն կը հետեւին խառն բաժ-նընկերով ամէն տեսակ ապրանքներ , կենդանիներ , ջուրի առուներ , ճամբաններ , եւայլն :

— 38 —

ԺԷ.

## ՊԱՏԺԱԿԱՆ ԴԱՏՎԱՐՈՒԹԵԱՆՑ ԵՂԱՆԱԿ

(Ուսուլը մուհամբէմարը ճէզայիեւէ)

Պատժական դատավարութեանց հիմը՝ Պատժական Օրէնքն է :

Ապօրէն արարքէ մը բղխած դատ մը՝ հեղինակին մահուամբ կը ջնջուի. սակայն անկէ բղխած անձնական իրաւանց (հուգուզբ շախսին) դատը՝ կարծեցեալի (մազնուն) մահուամբ, անոր ժառանգորդներուն կ'անցնի, որով վեասուող անձը՝ հանգուցելոյն ժառանգորդներէն իր կրած վեասը կրնայ պահանջել :

Օսմ. հպատակ մէկը՝ երբ Օսմ. երկրէ դուրս, Օրինաց հակառակ վարմունք մը ունենայ, եւ կամ կառավարութեան պաշտօնական կնիքները, ընթացիկ դըրամները, արժեթթերը, բաժնեթուղթերը, գանձու մուրհակներ եւ պանդաներու արժեթուղթերը կեղծէ, Տէրութեան Օրինաց համաձայն պատիժը կը կրէ :

Պատժական գործի մը հաստատութիւնը (իսպար իշուն), առնուազն երկու այր վկայով (երեք շահին) կ'ըլլայ, եւ այր չը գտնուած տեղը չորս կին վկայ կըրնայ ընդունուիլ: Վկայութիւնը անկողմնակալ ըլլալու համար, Դատարանէն վկային երդում կ'առաջարկուի, վկան պէտք է որ ըսէ «Ես տեսայ, ես ինքս լսեցի», ապա թէ ոչ «Այսպէս կ'ըսնին, ասանկ կը պատմեն» վկայութիւնը, իբրեւ ապացոյց չեն նկատուիր, այլ իբր տեղեկութիւն կը ծառային:

Տասնընդ տարեկանէն փոքր եղող աղայոց յայտ-

նութիւնները, Դատար ան՝ իբր տեղեկութիւն կ'ունկնդրէ ու անոնց երդում չ'առաջարկու:

Յանցանքի (նիւնիա) ամէնէն ծանր պատիժը երկու տարիէն պակաս բանտարկութիւն է եւ ամբաստանեալը (միւրքինիմ) եթէ բնակութեան տէր (իբամերկեան սահիպի) է, հարցաքննութենէն (իսրինքագ) հինգ օր վերջ կ'արձակուի (բայսինեկի սեպիլ օլունուր), սակայն անոնք որ եղեռն մը (նիւնայիք) ուրիշ ոճիր մը գործած կամ այս առթիւ տարիէ մը աւելի բանտարկութիւն կրած են, այս իրաւասութիւնը չունին, բայց եւ այնպէս դրամական երաշխաւորութեամբ կրնան արձակուիլ:

\* \* \*

## ՕՐԻՆԱԳՍԱՆՑՈՒԹԵԱՆ ԴԱՏԵՐ

(Պապակար օպալար)

Օրինագանցութեան (գապահար) եւ ծանր յանցանքի (նիւնիա) դատերը՝ Նախնական Դատարանի (Պիտաեկ մահիկմէսի) մէջ կը վճռուին: Նախ կասկածելին (մազնուն) կոչնագիրով մը (պա նելպնամէ) դատարան կը կանչուի, երբ կասկածելին որոշուած ժամանակին չը ներկայանայ, դատը ի բացակայութեան (զրեապէն) կը տեսնուի:

Ի բացակայութեան (զրեապէն) տրուած վճռագրին (իլամ) դէմ առարկութիւն (իլրիւագ) կրնայ ըլլալ:

Դատարան կանչուած անձ մը պէտք է որ ինք անձամբ (պիլզզար) ներկայանայ, բայց եթէ ուզէ իր հետ փոխանորդ (վեֆիլ) մըն ալ կրնայ բերել:

Դատավարութեան մէջ, Դատախազգէն եւ Ծնդէ. դատախազգէն կոչուած վկաները կ'ունկնդրուի, հակառակորդ երկու կողմերը իբենց յայտարութիւնը կ'ը-

նեն, Բնդէ . դատախազը խնդրոյ էութիւնը (խիւլասայի մասլահար) եւ կասկածը հաստատող կամ ժխտող փաստերը կը ներկայացնէ, եւ ապա դատաւորները խորհրդակցութեան (միւզաֆեր) կը մտնան ու իրենց վճիռ կ'արձակեն :

Վկայ մը պէտք չէ որ երկու կողմերէն եւ ոչ մէկուն հետ աղգականութիւն ունենայ. Դատարանէն կանչուած վկայ մը երբ չներկայանայ, առաջին անգամ դրամական առողջանքի (նկայի նագսի) կը դատապարտուի եւ երկրորդ անգամուն եւս եթէ չը ներկայանայ, յայնժամ բանտարկութեան կը դատապարտուի :

\* \* \*

### ԽԱՆՐ ՅԱՆՑԱՆՔԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(Ճիւնիս մուհամեմէօի)

Դատախազ (միւտայի) իր դատը խնդրագրով մը կը յայտնէ. Եթէ ամբաստանեալը ի բացակայութեան դատապարտուած է, վճիռը իրեն հաղորդուելէն մինչ հինգ օր անոր գործադրութեան դէմ առարկութիւն կրնայ ընել :

Այս առարկութեան վրայ, անմիջապէս դատավարութիւն տեղի կ'ունենայ, երբ առարկողը՝ վերստին դատարանի չը ներկայանայ, այլ եւս իր առարկութիւն ընդունելի չի կրնար ըլլալ :

Երբ ամբաստանութիւնը ըլլայ ծանր կամ թեթեւ, չը ստուգուի, ամբաստանեալի դէմ եղած բոլոր աննըպաստ գործողութիւնները կը չնշուի: Եթէ երբեք միասին հատուցման (զարար զիեան) դատ մը կայ, այն ալ կը նայի ու կը վճաէ: Այս վճիռը վերաքննութեան ա-

տենի մէջ չը վերաքննուիր (իսրինաֆ օլունմազ): Եթէ խնդիրը անարկու պատիժ (միւնազարը քերինիպիեկ) տրամադրող եղեռն մըն է (նինալիք իսկ), Դատարանը ձերբակալման հրամանագիր մը կուտայ, եւ ամբաստանեալը Հարցաքննիչ դատաւորին (միւսքենրիզ) կը զրկէ:

Այս կերպ դատերը կրնան առաւել տասը օրէն վերաքննուիլ, եւ երբ առարկողը չը ներկայանայ, անկէ վերջ միայն վճռաբեկ Դատարանին կրնայ դիմել:

\* \* \*

### ԵՎԵՇՈՒՄԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամբաստանիչ Ստեան (նիկէր իրեամիկ), ծանր պատիժ (նիւնիա) եւ եղեռնի խնդիր մը եղեռնական Դատարանին (մահէկմիկ նինալիք) երթալէ առաջ, խնդրոյն քննութեան պաշտօն ունեցող խորհուրդն է, որ իր ձեռք բերած արդիւնքը 24 ժամէն եղեռնազատ դատարանին կը հաղորդէ ամբաստանագիրով մը:

\* \* \*

### ԵՎԵՇՈՒՄԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՕՐԷՆՔՆԵՐ

Պաշտօնական թուղթերը եղեռնադատ Ստեանի (ձինալիք) յանձնուելէն առաւել 24 ժամ ետք, ամբաստանեալը ժողովի ներկայութեան կը կանչուի եւ կը հարցափորձուի: Ամբաստանեալին հառաջարկուի որ իր ժամանին պաշտպանողական խօսելու համար փաստարան մը կարգէ, Եթէ անիկա չը կարգէ Դատարան իր կողմէ մէկն կը նշանակէ. Դատավարութիւնը ուրիշ օրուան մը կը յետաձգուի ու այն օր դատավարութեան կը կոչուի, հոն տեղեկադիրները (զավթնամի) կը կարգայալին, հար-

ցաքննութիւններ կը կատարուի, Ընդհ. Դատախազը, ամբաստանիչ պարագաները կ'ընդլայնէ, եւ խնդրոյն ձշմարտութիւնը հաստատող վկաններ կը ցուցնէ:

Վկանները կոչնագրով մը դատարան կը կանչուին՝ որոնք ամբաստանիչի եւ կամ ամբաստանեալի հետ ոեւէ մերձաւոր մտերմութիւն եւ ատելութիւն պէտք չէ որ ունենան, ու իրենց գիտցած տեղեկութիւնները աւելի եւ պակաս չըլլալու պայմանաւ, յանուն ձշմարտութեան Դատարանին հաղորդելու երդում ընեն:

Հետեւեալ անձերու Ա. Ամբաստանեալին կամ միւս կողմին հօր եւ մեծ հօր . Բ. Թոռներու. Գ. Եղբայրներ եւ քուրերու. Դ. Այս տեսակ մերձաւորներու. Ե. Այր եւ ինո՞ջ, նոյն իսկ ամուսնալուծումէ վերջ. Զ. Դրամական պարգեւ առած տեղեկաբերներու. (մուխպիր) վկայութիւնը չընդունուիր:

Վկայութեան մը՝ զրագրուութիւն ըլլալը երբ ստուգուի, վկան անմիջապէս Նախագահի հրամանով կը ձերբակալուի եւ խնդիրը՝ Ամբաստանիչ ատենին մէջ կը քննուի եւ ապա դատավարութեան կ'ենթարկուի:

Կոչնագիրով կանչուած վկայ մը երբ չըներկայանայ, դատավարութիւնը ուրիշ օրուան կը յետաձգուի, եւ այս մասին տեղի ունեցած կոչնագրի (նելլ) եւ միւս վկաններու երթեւեկութեան ծախսերը բացակայ վկան տուժելու կը դատապարուի. Ծնդդիմացած պարագային կը բանտարկուի. իսկ երբ գալու տրամադրութիւն չունենայ բռնի կը բերուի. ու երբ գայ բայց չերդնուու չը վկայէ պատեյ կ'ենթարկուի: Եթէ վկան բանաւոր առարկութիւն մը ունենայ կը լսուի:

Ենդրոյն ենթակայ եղողներէն մէկը՝ եթէ Օսմ. լեզու չը գիտնայ, 21 տարեկաննէն մեծ մէկը՝ երդմամբ թարգման լ'որոշուի: Վկան կամ ամբաստանեալը խուլ

եւ համը եթէ ըլլան, եւ նոյն իսկ գիր գրել չը գիտնան, Դատարան՝ անոր համար գաղափարի փոխանակութեան ծանօթ անձ մը կ'ընտրէ իբր թարգման:

Երբ նոյն խնդրոյն քանի մը ամբաստանեալներ ըլլան, ամէնից առաջ կարեւոր գեր կատարողը՝ եւ ապա միւմները կը հարցաքննուին:

Վկաններու ունկնդրութենէն եւ հարցապնդումէն վերջ Ընդհ. դատավարակը՝ եղեռնագործութիւնը հաստատող փաստերը կը ներկայացնէ, ամբաստանեալը կամ իր փոխանորդը կը պատասխանին, Ընդհ. դատախազը կրնայ ասոր ալ պատասխանել, եւ ամէն պարագային վերջին խօսքը ամբաստանեալին եւ իր փոխանորդին կը վերապահուի:

Նախագահին կողմէ Դատավարութեան աւարտումը ծանուցուելէն վերջ, դատաւորները խորհրդակցութեան սենե ակը կը քաշուին, թուղթերը եւ կատարուած դատավարութեան արդիւնքը նկատի կ'առնուն, անոր համեմատ իրենց վճիռը կուտան:

Կարծեաց համաձայնութիւն եղած պարագային Նախագահը որ կողմին որ հակի, այն կողմը մեծամասնութիւն կը համարուի, ու անոր տուած վճիռը վաւերական է:

Դատարանի վճիռը պաշտօնապէս ամբաստանեալին կը հաղորդուի, եթէ անմեղ է անպարա (պերաար) կ'արձակուի, հակառակ պարագային (մահիւմ) պատժոյ կը դատապարտուի:

Սնիրաւ եղած կողմը կառավարական եւ ամբաստանեալ կողմի ծախսերը վճարելու պարտաւոր է, եթէ մեղսակից ունի անոնք ալ կը պատժուին:

\* \* \*

ՎՃՈՒԹԿԻՐՆԵՐՈՒԹԵՆ ՎՃՈՒԹԵՆՈՒԹԵՆ

(ԹԱՅԻԳ ԽԱԳԲԵՏԱ)

Պատժական ամէն գործ վճռաբեկ Ստենին կրնայ ներկայանալ, իսկ թեթեւ եւ ծանր յանցանքի խնդիրները (գապանաք, նիւնիա), պարտաւորիչ չէ, այլ միայն եղեռնական (նինայէր) գործերն են, որոնք անպատճառ վճռաբեկ Ստենին կը զրկուին:

Վճռաբեկութիւն պահանջող անձը՝ վճռագրին պաշտօնական մէկ օրինակը վճռաբեկ Ստենին (ԹԱՅԻԳ) ներկայացնելով, եթէ նախկին վճիռը ի ներկայութեան (մուվանենին) եղած է,  $2\frac{1}{2}$  Օսմ. ոսկի, եթէ ի բացակայութեան (ոիեապէն) 5 ոսկի դատարանի մնառուկ աւանդ (սեփօզիք) պիտի ձգէ: Այս օրէնքէն զերծ են 10. Եղեռնագործութեամբ դատապարտուածները (որովհետեւ իրենք չէ որ վճռաբեկութիւն կը պահանջեն). 20. Կառավարութեան ի նպաստ վճռաբերութիւն պահանջող պաշտօնեաները. 30. Վկայուած աղքատները:

Եղեռնական դատի մը առթիւ տէփօզիթ ձգելու պէտք չը կայ:

Վճռաբեկ Ստենը իրեն եկած թուղթերը նկատողութեան կ'առնէ, եթէ օրինաւոր գանէ, արուած վճիռը կը հաւատաէ, իսկ եթէ թերի գանէ խնդիրը կը բեկանէ եւ իր պատկանած դատարանին կը զրկէ: Երբ խնդրոյն մէջ պատժական ուեւէ բան չը գտնայ, իրաւաց Դատարանին (Հուգուգ մանեւմեսի) կը զրկէ:

Թէ յանցանքի եւ թէ եղեռնի վերաբերեալ դատի մէջ, դատախազ անձը (միւտայի շախս) երբ անիրաւ ելլայ, հակառակորդ կողմի ծախսերը եւ 5 Օսմ. ոսկին

վճարելու պարտաւոր է, իսկ Կառավարութեան համար 10 ոսկի: Իսկ վճիռը ի բացակայութեան եղած ատենը 5 ոսկի:

ՎԵՐՍԿՈՉՈՒՄ

(Թյատէի մուհամէմէ)

Մարդասպանութեան ոմիրով դատապարտուած մը միայն հետեւեալ բացառիկ պարագաներու մէջ վերստին դատավարութեան կ'ենթարկուի. Ա. Երբ սպանեալ անձին ողջ ըլլալը ստուգուի. Բ. Միեւնոյն անձի սպանութեան խնդրով դատապարտուած ուրիշ անձ մըն ալ երեւան ելլայ, ու վկայի մը ալ ստու վկայութիւն տալը ստուգուի. Գ. Մէկուն քաղաքացիական ամբողջ կամ մասնաւոր իրաւունքէն զրկում վճռուած ըլլայ:

Վերակոչում կրնան պահանջել 10. Ընդհ. Դատախազ (միւտայի ումումի). 20. Դատապարտեալը (մահիթիմ). 30. Դատապարտեալին մահուընէն վերջ ժառանգորդները կամ աղքականները եւ կամ կտակով. փոխանորդեղողները: Վճռաբեկ Ստենն խնդրոյն պարագաները լաւ մը ուսումնասիրելէ վերջ, վերակոչման որոշումը կուտայ, եւ դատը իր պատկանած Դատարանին կը զրկէ. Իսկ երբ ուեւէ կողմէ մէկը մեռած է, խնդիրը ինքը կը դատէ, արդարացի ելլողին պատիւը ինք կը պաշտպանէ:

ՆԵՐԿՈՇՈՒՄՆԵՐ ԴԱՏԵՐ

Թուղթի մը կեղծ ըլլալու մասին բողոք տեղի ունեցած միջոցին, թուղթերը Դատարանին կը յանձնուի,

Դատարանը՝ քննութեան կը ձեռնարկէ։ Պետութեան դրամները (մեսութեար Շահնահի), Պաշտօնական կնիքները (բամի տամա), թղթադրամներ (եվրազը նազիեե), դրամատան բաժնեթուղթ (բանվիլար) կեղծող եւ մինող եւ կամ այս կերպ թուղթեր, օտար երկիրներէ ներածողներ գանուին խիստ պատճոյ կենթարկուին, Հարցաքննիչ դատաւորները այդ անձերու տունը մտնելով այդ կեղծ թուղթերը կրնան գրաւել։

\* \* \*

**ԵՎ.ԵՌ.Ն.Ս.Կ.Ս.Ն. Գ.Ա.Տ.Ս.Ր.Ս.Ն.Ի.Ն. Տ.ՈՒ.Ա.Ծ.  
Ի. Բ.Ս.Յ.Ա.Յ.ՈՒ.Թ.Ե.Ս.Ն. Վ.Ճ.Ի.Ռ.**

(Ճինաեարեա ելւ դիեապի հազրնա)

Անձի մը մասին, Ամրաստանիչ Ատենէն վճիռ տրուելէն վերջ՝ եթէ չը ձերբակալուի, կամ վճուն հազորդաւելէն մինչեւ 10 օր եթէ չի գայ դատարանին չը ներկայանայ, Դատարանի կողմանէ գալու ներկայանաւու համար անոր 10 օր եւս միջոց կը տրուի, երբ այս պայմանաժամին մէջ ալ չը ներկայանայ, իբր օրինազանց նկատուելով, քաղաքացիական իրաւունքն կը զրկուի. որով ամէն ոք անոր դատուած տեղը իմաց տալու կը պարտաւորի եւ եղեռնագործի մը պէս անոր մասին ձերբակալման հրամանագիր կը հանուի։ Հրամանագրին (գարարնամէ) մէկ օրինակը ամբաստանեալին բնակութեան, եւ Կառավարական պաշտօնատան եւ Դատարանի դուռները փակցուելով կը ծանուցուի։

Ամբաստանեալին ի բացակայութեան տրուած վճիռն մէջ, պաշտպանողականի համար ոչ ոք կ'ընդուդունուի։ Սակայն ազգականները կրնան անոր բացակայութեան բանաւոր պատճառները յայտնել, որով այն ա-

տեն դատարանը որոշումի գործադրութիւնը կը յետաձգէ։

Ի բացակայութեան արուած վճիռը, Ընդհ. Դատախազի կողմէ Վճռաբեկ Ատենին կ'երթայ։ Ամբաստանեալին գոյքերը գրաւման տակ եղած միջոցին, կինը, զաւակները, ծնողքը եթէ կարօտ են, Պետութեան հաւանութեամբ անոնց մաս մը ողորմութիւն կը արուի։ Ամբաստանեալին պատիժը ժամանականց (միւրուր զեման) չ'ըլլար, եւ ձերբակալուած կամ յանձնուած ատեն կը բանտարկուի, կը դատուի, վճռին նպաստաւոր թէ աննպաստ պարագային եղած ծախսերը տուժելու պարտաւոր է։

\* \* \*

**Գ.Ա.Տ.Ս.Ր.Ս.Ն. Զ.Խ.Ռ.Ն.Ճ.Ա.Ս.Ս.Ո.Ւ.Թ.Ե.Ս.Ն. Խ.Ն.Դ.Ի.Բ**

Դատարանի մը մասին երբ ձեռնաբառութեան ինդիր ծագի, այսինքն թէ ո՞ր Դատարան ինդիրը նայելու իրաւունք ունի, այդ որոշում տալը Վճռաբեկ Ատենին վերապահուած է, ինչպէս նաև դատի մը մէկ դատարանէն միւս դատարանը փոխադրում ինդիրուի (սալանը պիր մահեմետէն տիկերինէ նազլը). Նկատողութեան կ'առնէ ու կ'որոշէ։

\* \* \*

**Ճ.Ա.Մ.Օ.Ն.Ս.Կ.Ս.Ն.Ց.Ո.Վ. Պ.Ա.Տ.Ի.Ժ.Ի. Ս.Ն.Վ.Ո.Ւ.Թ.Է**

(Միւրուր զեմանիկ միւնազարբն սուխուրը)

Զգաստացուցիչ եւ ահարկու պատիժով (միւնազարբէէսիպիկ վէ բերիպալիկ) դատապարտեալի մը, պատժոյ ժամանակամիջոցը անցնելէն յետոյ անոնց արգիլեալ իրաւունքները կը վերահաստատուին։ Ահարկու

պատժապարտները՝ իրենց արձակուելէն 5 տարի յետոյ իրենց արգիլեալ իրաւանց (հուզուգ մևմեռելերի) վերահաստատումը կրնան խնդրել, Քաղաքացիական իրաւունքէն զրկուածները երեք տարի:

Ոճրագործութեամբ դատապարտեալ մը եթէ ձեռք բերուած չէ, վճռին թուականէն մինչեւ 20 տարի կը ջնջուի:

Յանր յանցանքի հետեւանօք (նիւնիտ) վճռուած պատիժը վճռագիրին թուականէն մինչ հինգ տարի եթէ գործադրութեան չը դրուի, այլեւս կը ջնջուի (սագրը օլուր):

Մահապարտութեան (իւսամ), մշտատեւ բանտարկութեան վերաբերեալ դէպքերը իրենց սկսած օրէն եթէ դատ չը վարուի կամ դատ վարուած եւ վճիռ տրուած պարագային եթէ մինչ 10 տարի գործադրութեան չը դրուի, կը ջնջուի:

Յանցանքով (գապահարլե) դատապարտուածի մը պատիժ վճռուած ըլլայ թէ ոչ, եթէ դատ չը վարուի եւ կամ գործադրութեան չը դրուի, տեղի ունեցած թուականէն, եւ եթէ վճիռ մը տրուած է, վճիռի թուականէն սկսեալ մինչեւ մէկ տարի այլեւս ջնջուած կ'ըլլայ:

Ոճրագործութենէ, ծանր յանցանքէ բղխած անձնական իրաւունքը (հուզուգ օախսիի) երբ վճռագիրի թուականէն մինչ 15 տարի չը պահանջուի, տրուած վճիռը կը ջնջուի:



## ՑԱՆԿ ՆԻՒԹՈՅ

	braku
Զ. ՀՈՂԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ (Արագի մեսելեսի) . . . . .	1
Պետական արտերու ծախում (Արագիի և միջինեղեղն գերադաշտ) . . . . .	5
Արտերու ժառանգութիւն (Արագիի և միջրենեղեղն ինքաղը) . . . . .	7
Անժառանոց հողերը (Արագիի և միջրենեղեղն մահիլարը) .	7
Հասարակութեան ձգուած հողեր (Արագիի մերրութիւն)	9
Խոզան գետիններ (Արագիի մելար) . . . . .	10
Զանազանք . . . . .	10
Ժառանգութենէ զրկող պատճառները . . . . .	10
Գրաւ . . . . .	12
<b>Ե. ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆՅՑ ՎԵՐԱՊԱՏ-</b>	
<b>ԿԱՆ ԿԱԼՈՒՄԾՆԵՐԸ (Ազարարը մեվգութե հա-</b>	
<b>գլնեա) . . . . .</b>	<b>14</b>
Վագրք կալուածներու ծախում եւ ժառանգում (Ա- զարարը մեվգութենեղն գերադաշտ) . . . . .	18
Ժառանգութիւն . . . . .	19
Ժառանգութեան արգելքները (Մելանի ինքիզալ) .	20
Վճռական ծախում (Ֆերանը զարը) . . . . .	22
Հիւանգութեան մէջ ծախում (Ֆերանը մարազ հա- զընեա) . . . . .	23
Խոսամականներու ըրած ծախում (Վելի վե վասինելի գերադաշտ) . . . . .	23
Պայմանով ծախում (Շարբէ գերադաշտ) . . . . .	24
Ծախուած կալուածի գինի եւ անոր տէրերու մասին (Պէտքը գերադաշտ) . . . . .	25
Բաժանում եւ փոփոխակի գործածում (Թագսիմ վե մուհայի հազընեա) . . . . .	26

<b>ՀՆԿԵՐԱԿԳՈՎԹԵԱՄԲ սեահականութեան իրաւունքներ</b>	
(Միւջերեկին բհսարրութ հազընսա) . . . . .	28
<b>ՅԵՍՈ կոչելի ծախում կամ գրաւ (Պեյ-իւղ վերֆա) . . . . .</b>	29
<b>Ծախելու փոխանորդութիւն (Ֆերադա վերեալիր)</b> . . . . .	30
<b>Զանաղանք (Մեսախի շերբա) . . . . .</b>	31
<b>Իձարէի վահիտէլու կալուածներ . . . . .</b>	32
<b>Մուգաթամուր կալուածներ . . . . .</b>	32
<b>Վագրփ կալուածի մը յանիրաւի կապտում (Ազարարը մելգութէնըն ղասպը) . . . . .</b>	34
<b>Վանգրփ կալուածներու շնուռթիւն և նորոգութիւն (Ազարարը մելգութէնըն ինչապ վէ բամիրարը) . . . . .</b>	35
<b>Է. ԿՏԱԿ ԵՒ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹԻՒՆ (Վասիյէր վէ վասի հազընսա) . . . . .</b>	39
<b>Կտակի դրժում (Վասիյէրտին րուան) . . . . .</b>	41
<b>Խնամակալ (Վասի) . . . . .</b>	41
<b>Զանաղանք . . . . .</b>	44
<b>Թ. ԺԱՌԱՆԴԱԿԱՆ ԽՆԴԻԲՆԵՐ (Միրաս մեսէլիէրի) . . . . .</b>	45
<b>Ժառանգութենէ զրկող պատճառներ (Միրասէլ մահ-րիւմինէր) . . . . .</b>	45
<b>Մասանց բաժանում (Մեսէլի միրասիի) . . . . .</b>	46
<b>Ժ. ՎԱՃԱՌՈՒԹԻՄ (Պեյ) . . . . .</b>	49
<b>Պայմանաւոր վաճառում (Շարդի պէյ) . . . . .</b>	52
<b>Յանձնում (Թէսլիմ) . . . . .</b>	53
<b>Կամայական առուժախ (Խլյարը շարդ) . . . . .</b>	54
<b>Տեսնելու կամայականութիւն (Խլյարը րույենէր) . . . . .</b>	56
<b>Թէրութեան կամայականութիւն (Խլյարը այլպ) . . . . .</b>	56
<b>Խարկանք (Դապն ու բարիր, աշամնազ) . . . . .</b>	59
<b>Ծախելի ըլլալ կամ ոչ (Պեյէ սալլի օրուպ օրմանեան շեյիր) . . . . .</b>	59
<b>Վաճառքին հասած լիսա (Մեսէլէ արիզ օրան զիեան)</b> . . . . .	60

<b>Վաճառքին ենթակայ իրեր (Պեյէ սախիլ օրան շեյիր)</b> . . . . .	60
<b>Պայմանաժամուկ վաճառում (Վասէ իղէ սարըշ) . . . . .</b>	61
<b>Վաճառքի յանձնում և սաացում (Թէսլիմ վէ բհսէլ-ղիւմն սայիր) . . . . .</b>	62
<b>Զանազանք (Մելվաը շերբա) . . . . .</b>	63
<b>Սպազրանք (Մելվաը իսրաւէ իսրիսանսա վէ եախօս սիրարըշ) . . . . .</b>	65
<b>Հոգեվարքի մէջ առուժախ (Մարազ մելրընսա պէյ ու շերա) . . . . .</b>	67
<b>ԺԱ. ՎԱՃԱՌՈՒԹԻՄ (Ենար ու խրինար հազընսա) . . . . .</b>	69
<b>Մարդու վարձում (Ինարէի ատամ հազընսա) . . . . .</b>	72
<b>Վարձքի մասին (Պէսէլի ինար հազընսա) . . . . .</b>	75
<b>Վարձման ժամանակամիջոցի և կալուածի վարձքի մասին (Միտէրի ինարը պէտի ինարընսա) . . . . .</b>	75
<b>Կալուածական վարձում (Ինարէի պար հազընսա) . . . . .</b>	84
<b>Պայմանաւոր վարձում (Շարդի ինար) . . . . .</b>	85
<b>Վարձեալի թերութիւն (Մէնուրտի այլպ) . . . . .</b>	87
<b>ԺԲ. ԳՐԱՆԻԻ ՄԱՍԻՆ (Թէին հազընսա) . . . . .</b>	89
<b>Գրաւի յաւելման մասին (Զէլայիըլ ռինին հազընսա) . . . . .</b>	90
<b>Գրաւատիրոջ և գրաւառուի պարտոց իրաւանց մասին (Թէինին վէ միւրքէինըն հուզուզի հազընսա) . . . . .</b>	92
<b>Փոխառական գրաւ (Թէինի միւրքէասր) . . . . .</b>	92
<b>Գրաւի վաճառում (Թէինին պէյի հազընսա) . . . . .</b>	95
<b>Վաճառման փոխանորդ (Վէինի պէյ) . . . . .</b>	96
<b>Գրաւապահ (Ենը ասըշ) . . . . .</b>	96
<b>ՃԳ. ԿԱՊՏՄԱՆ ԽՆԴԻԲՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ (Պասպ հագընսա) . . . . .</b>	98
<b>Կալուածական կապտում (Ղասպը ազարս սայիր) . . . . .</b>	99
<b>ԺԴ. ՆՈՒԷԲ (Հիպէ) . . . . .</b>	102
<b>Պայմանազրական նուէր (Հիպէ պըլլազ) . . . . .</b>	104

	Երես
Դրժումն նուէրի (Հիպետեան բուռու) . . . . .	104
Հոգելարքի մէջ տրուած նուէրը (Մարազը մելքըն- սա հիպէ) . . . . .	105
ԺԵ. ԽՈՍՈՎԱՆՈՒԹԻՒՆ (Իգրար հազբենա) . . . . .	107
Փոխանուն (Նեցի միլլ յի նամի միարեար) . . . . .	109
Հոգելարքի մէջ խոստովանութիւն (Մարազ մել- քընսա իգրար) . . . . .	110
Գրաւոր խոստովանութիւն (Իգրար պիլ ֆիրապէ) .	113
ԺԶ. Ա.ՊՐԱՆ.ՎԻ ԵՒ ԿԱԼՈՒԱԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ (Երբեքի եմազ վի եմլալ հազբենա) .	115
Բնկերութեամբ եղած պահանջները (Տիւյումը միւշ- րերէքէ) . . . . .	118
Բաժանում (Գլամէր) . . . . .	119
Բաժանման հանգամանքներ (Եկրաիրը զլամեր հա- զլենա) . . . . .	121
Պայմանաւոր բաժանում (Թազսիմէ մուխայլըլլզ) .	123
Հանդուցելոյն պարաքը (Միրեկիվանըն պօրժը) .	123
Փոխոխակի գործածութիւն (Մունայեէ) . . . . .	124
Դրացիական գործերը (Մուսելարը ձիվարիէ) .	126
Ճամբաներու մասին (Դարիզար հազընսա) . . . . .	128
Հասարակութեան գործածութեան ձգուած բաները (Միւպան օյան չելյեր . . . . .	129
Բաժնընկերով կալուածներու նորոգութիւն (Միլլ միւշրեկելին բամիրի) . . . . .	130
ԺԷ. ՊԱ.ՏՋԱԿԱՆ ԳԱ.ՏԱ.ՎԱՐՈՒԹԵԱՆՑ ԵՂԱՆԱԿ (Ուսուլը մուհամեմար նեզալիէ) . . . . .	132
Օրինազանցութեան դատեր (զափահար տավարարի) .	133
Ծանր յանցանքի դատավարութիւն (Ձիւնեան մու- հաֆիւնի) . . . . .	134
Եղեռնի դատավարութիւն . . . . .	134
Վճռագիրներուն վճռարեկութիւն (Թէմիլզ հազընսա)	135
Վերակոչում (Իյասէի մուհամելին) . . . . .	138
Նենգութեան դատեր, ժամանականցէն . . . . .	139

## Վ Բ Ի Պ Ա Կ Ք

Երես	Տող	Միաց	Ուղիղ
4	7	Ենթաղրենը՝	Ենթաղրենը.
7	2	Ֆէրալ	ինքալ
11	26	Կալուածի	Կալուածին
23	18	որբը	որբ
24	19	ետքը	ետք
24	19	եալոս	...
25	27	պահնանցել	սահալ
38	3	հետուպնտուած	հետաղուած
44	22	իրեն դրամով երբ	երբ իրեն դրամով
45	15	ժառանզորդ մը	ժառանզորդ մը
53	25	կը պատկանի	կը պատկանի
34	5	(Էնֆազ.)	(Էնֆազ.)
55	27	այն՝ օր	այն՝ օր՝
63	15	ոչնչացնէ	ոչնչացնէ
68	1	կրնան	կրնայ
77	26	Ֆիրենիսէն	Ֆիրենի
79	6	մունիր	մունիր,
79	21	վարձատէր	ու վարձատէր
79	22	երբ	ու
80	29	ինրայի	ու ինրայի
81	19	տրուի	դրուի
93	18	զրաւասու մը	զրաւասու մը
94	23	արդիւնքներն	արդիւնքներէն
96	5	պակաս	պակասն
104	9	մենուպուն.լին,	մենուպուն.լին
105	11	բշէն	շէնք
105	15	նուէլս	նուէլս
197	17	ընդոննելի	ընդունելի
108	5	այժմ	այնմ
111	12	էրկէն	էրկէն
124	7	որ	ինչ որ
138	16	վճռարելութիւն	վճռարելութիւն



ԱՐՄԵՆԻԱ ՏԵՐԵՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ԳՐԱԴԱՐԱՆ Ա ԱՐԵՎԱՏՅԱՆ Ա ԱՐԵՎԱՏՅԱՆ

ԳՐԱԴԱՐԱՆ Ա ԱՐԵՎԱՏՅԱՆ Ա ԱՐԵՎԱՏՅԱՆ

ԳՐԱԴԱՐԱՆ Ա ԱՐԵՎԱՏՅԱՆ Ա ԱՐԵՎԱՏՅԱՆ

Ա ԱՐԵՎԱՏՅԱՆ Ա ԱՐԵՎԱՏՅԱՆ Ա ԱՐԵՎԱՏՅԱՆ  
Ա ԱՐԵՎԱՏՅԱՆ Ա ԱՐԵՎԱՏՅԱՆ Ա ԱՐԵՎԱՏՅԱՆ

Ա ԱՐԵՎԱՏՅԱՆ

Ա ԱՐԵՎԱՏՅԱՆ Ա ԱՐԵՎԱՏՅԱՆ Ա ԱՐԵՎԱՏՅԱՆ  
Ա ԿՐԵՑ

Ա ԱՐԵՎԱՏՅԱՆ Ա ԱՐԵՎԱՏՅԱՆ Ա ԱՐԵՎԱՏՅԱՆ  
Ա ԿՐԵՑ

## ՀԵՂԻՆԱԿԻՆ ՈՒՐԻՇ ԳՈՐԾԵՐ

Դր.

Վաճառականի մը ուղեցոյց Ա. հաւ. Գիր 10

» » » Բ. » » 10

Վաճառականի մը ընքայ. Գիր 5

Մեծախանակ ուզողները պետք է դիմեն Հե-  
ղինակին գրասենեակը, Կ. Պոլիս Սուլթան Հա-  
մամ, Թերազզը Խան, Թիւ 13, 14:

Գիր 10 Դր

Հեղինակին կահրէ չը կրող օրինապիշ  
կեղծ է

ՀՀ Ազգային գրադարան



NL0218368

38. 151